



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Տայյառ 2.

Ապրուի բայցան
բայցանակը:

Ltn

✓ 1989

1999

W. L. C. W.

WATCHIK BARONIGUAR

ԲԱՐՈՅԵԱՆ

ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

3-4-470

17
15-32 ՍԿՐԻՆԻԿ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԳԱՍՏՐԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿԱՄԻՐՈՒԹԻՒՆ

ՅՈՎՀԵԱՆՏԻ ՊԱՏՈՒԵԼԻՈՅ ՄԱՎԵԱՆ

Բ. ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ



ՅԱՐՄԱՆ

Ի ՎԱՆՍ ԶԱՐԻԱՓԱՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՇԽԻ

—)(1875)—

ՅՈՒՂԱՀԱՅԻ

Ի ՎԱՆԱՀԱՅՐՈՒԹԵԱՆ
Տ. Խ Ո Ր Ե Ն Ա Յ
Մ Ր Բ Ա Զ Ա Ն
Ե Ր Ք Ե Գ Բ Ս Կ Պ Պ Ս Ի



2911

39



Ի ՊԵՏԱ ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՅ

ԵՒ

ՅՈԳՈՒՏ ՀԱՅ ՄԱՆԿՏԻՈՅՆ

ՆՈՒԻՐԵ

ՄԻՐՈՂՆ ԱԹԱՔԻՆՈՒԹԵԱՆ

Շ Ա. Լ Ճ Ի

ՄԱՆԿԱԾԱՐ ԱԴԱ

ԵԻ ՀՕՐԱՄՈՅՆ

ԱՐԴԻՔՆ ԻՒՐ

ԽԱՆՉԻԿ. ԿՈՐԱՊԵՏ. ՅԱԿՈԲ. ՏԻԳՐԱՆ.

—♦—

Ա. Ո.

ԲԱՄՐԵՐԱՐԴ

Զազնուական Ոգւսդ պատկեր եւ բարյից կրթառէր,
Յայսերեւակ նկատեցէ Հայն եւ մանկտին մերասեր .
Որ անկարուտն եղեք բարեաց այժմէկ նոցին օժտաբեր
Ծոտափարասն լուցանելով միգոյ մոտաց զայս լազարեր :
Քան կեսար գլուխակն զիւր համազգի մանկտին
Դու զբոյս կացուցանես շնորհապարան գլխովին
Ցորոց սրտից գրեսցի արձան անուն և փառքդ անմեկին
Մինչ փափկութեան յուղիս բանից և կրթանաց արքեսցին :
Փոյլեսցի և Բարեկրօն անուն Որդւոց Հօրամեյն
Որ Ոգւսդ պաշտօնաէր՝ նոյն ու իմաստից իսկադոյն ,
Գտեսող ժառանգ . Քև ընծացեն զանզուգակտն բարեաց Զօն
Գործարանէս 'ի նորակերտ առ համազգիս համարիւն :

1865

Այս պատուական աշխատութիւնն իտալացի Կեսար Քանթու Ժամանակակից հեղինակին պատանեաց համար յօրինած լնտիր գրքուկին հետեւողութեամբ շարադրած եւ հարց պատասխանիով դասական ոճոյ յարմարցուցած էր բազմարդիւն Յովինանէս Պատուելին Մավեան , եւ 1863 ին տպագրեալ եւ սպառած լինելով՝ այս երկրորդ անգամ հեղինակին սրբագրութեամբն ու օգտակար յաւելուածներով 'ի լոյս կ'ընթայեմք : Նիւթեյն պատուականութիւնը, գրուած քին հեշտ եւ դիւրիմաց ոճը խիստ պիտանի դասագիրք մը ըրած են սոյն գրքոյկը : Պարոցներուն մէջ ասոր գործածութիւնը խիստ օգտակար տեսնուելով , առաջարկութեամբ Կ. Պօլոյ եւ գաւառաց քանի մը դպրոցներու տնօրէնութեան , ահաւասիկ վերաստին 'ի լոյս կ'ընթայուի յուսով ընդունելութեան 'ի համօրէն Ազգէս :

ԲԱՐՁՐՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ



ՆԱԽԱՇԱԽԻԴ.



Եղեւ ժողովողն իմաստուն՝ զի ուսուցանէր ժողովրդեան զգիտութիւն, եւ ուկն քննէ զգարդ առակաց: Ցոյժ ինսդրեաց ժողովողն զըստանել զբանն կամաց, եւ ինսդրել զգիրս ուղղութեան բանից ձշմարտութեան:

ԺՈՂՈՎ. ԺԲ. 9.

Հ. Ա. տոտուծոյ եւ ընկերաց առջեւ ի՞նչ
պէս սիրելի եւ պատուաւոր կ'ըլլամք :

Պ. Առաքինի եւ բարեկերխ ըլլալով և
սյսինքն պարտքելնիս ճանչնալով եւ կտ-
տարելով :

Հ. Պարոքերնիս մեղի ճանչցունողն ի՞նչ
բան է :

Պ. Բարոյական ուսմունքն է, որով կը-
ճանչնամք ճշմարիսն ու քարին, եւ հետեւ
ւարար կրնամք որոշել թէ ո՞րն է ճշմարիս
բարին, եւ ո՞րը կարծեցեալ բարին :

Հ. Բարոյական ուսմունքն ուրիշ ի՞նչ օ-
գուտ ունի :

Պ. Բարոյական ուսմունքն առաքինի եւ



բարեկերթ ըլլալուն կերպերը սովորեցունեւ
ըլլի՝ աշխարհի մէջ եւս հանդիսաւ եւ եր-
ջանիկ ապրելուն ճամբան կըդիւրէ :

Հ. Հանդիսաւ եւ երջանիկ ապրելու ու-
րիշ միջոց չկայ :

Պ. Ո՛չ . թէսլէտ շատերը կըլարծեն՝ որ
ազատութիւնն ու հարատութիւնը հանդիսաւ
ապրելու եւ երջանկութեան պատճառ ըլլ-
ան , սակայն ասոնք այդ նպատակին չա-
ռայելէ զատ՝ շատ անդամ ևս վնաս կըպատ-
ճառեն :

Հ. Ազատութեան վնասն ի՞նչ է :

Պ. Ազատութիւն բաածնիս իրական բան
մը չէ . որովհետեւ մարդս ընկերական ըլլ-
ալով՝ հարկաւ կըպարասաւորի օրինաց ծա-
ռայել . եւ ավ որ օրինաց տակ է , չիկնար
ազատ ըլլալ . իսկ երբ օրինազանցութիւն
ընելյանդգնի , անշուշտ կըպատժուի :

Հ. Հարատութեան վնասն ի՞նչ է :

Պ. Հարատութիւնն ալ փոխանակ անդոր-
րութեան՝ կըպատճառէ մասաց նոր ամրու-
մնւնք ունեցածը չիորմնցնելու , այլ մտնա-
ւանդ շացյնելու անցադ բաղձանօք այլոց
հետ աւրուիլ , օստարին նախանձն իւր վրայ
դրգուել , եւ վերջապէս իւր վիճակին եւս
գոհ չըլլալ :

Հ. Կերուխումն հանդիսաւ ապրել չէ ար-
դեօք :

Պ. Ո՛չ . չափազանց կերուխումը՝ որ գեղ-
խութիւն կ'ըսուի , մեր պատիւն ու այլոց
վրանիս ունեցած համարումն ու մէրը կ'ու-
շնչացնէ , պարկեցաւ մարդոց առջեւ զգուելի
կ'ընէ , եւ մեր անձին առողջութիւնը կըվը-
տանդէ : Ուրեմն այս ամենն ալ հանդիսաւ և
երջանիկ ապրելու չեն նպաստեր :

Հ. Վանի՞ կերպ պարտականութիւն ու-
նիմք :

Պ. Երեք . նախ առ Աստուած . երկրորդ
առ մեր անձն , եւ երրորդ առ ընկերն :

ՊՐԱԿ Ա.

ՊԱՐՏԻ Ա.Ա. ԱՍՏՈՒԱԾ

ՅՈՒՌՈՒԱԾ Ա.

ԳՈՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԵԿ

Հ. Ի՞նչ է Աստուած :

Պ. Աստուած այն անսկիզբն , անեղ ,
ամենաբարի , ամենիմաստ , ամենակարող և
ինքնագոյ էակն է , որ միով բանիւ ո՛չ միայն
յուընչ առեղծեց բորբ երկինք եւ երկիր ,
այլ եւ կըինամէ ու կըպահպանէ գանոնք . եւ
եթէ կամի, կարող է դարձեալ մէկ խօսքով
մէկ ակնթարթի մէջ բոլորովին ոշնչացունել :

Հ. Ի՞նչն յայտնի է՝ թէ էակներն ա-
շարչի մը կարօտ են :

Պ. Յայտնի է որ առանց պատճառի

Պործ Հըլլար . իսկ բոլոր աիեղերք եւ իւր մէջ դանուած ամեն էակ և իրենց շարժ մունք դպի են , չկայ բան մը՝ որ ինքնա դց ըլլայ . ուրեմն ամենքն ալ մէկ ինքնա . դց արարի մը կարօտ են :

Հ. Միթէ ալեղակն ու աստեղք ինք նադոյ չեն :

Պ. Ա՛ թէպէտ արեն իւր առանցքին վրայ դառնալով՝ բոլոր գնայտն աստեղաց կանոնաւոր շարժումն կուտայ . ըստինն աստեղազարդ կամարին մէջէն դիշերոյ մը թութիւնը կըլլջացնէ . և մէր այս երկիրը փոխխասի իր մակերեւոյթն արեւոն դար ձունելով՝ գիշեր և ցերեկ կ'ըլլայ , և մերթ արեւոն մատենալով և մերթ հեռանալով տարւոյն չորս եղանակներն յառաջ կուդան . նոյնպէս ծառերն ու խոտերը կըբումին , կը մէծնան և կը չընան . կենդանիք կըծնանին , կ'ապրին , կըմեռնին և իրենց աւեղը նոր սերունդներ կը թողուն . սակայն ասոնք ամենն ալ կանոնաւոր շարժումն կամ շարունակեալ դործողութիւն մ' են . Ուրեմն հարկ է որ ասոնց առաջին շարժումն առողջ և իրենց շարժման մէջ պահող և կարդադրող պատճառ . մ' ըլլայ , որ է Աստուած :

Հ. Կարելի չ' որ էակները դիպուածով դոյցած ըլլան :

Պ. Ա՛ զի կարելի չ' ըսել թէ այս ինչ

արձանկը՝ որ յառաջ կոչտ քար մ' էր . ինք նին մարդու ձեւ և կերպարանք առած ըւլայ . կամ այն ինչ պալատին այնչափ տար բեր նիւթերն ինքնին տաշուելով և յիրար գալով՝ այս գեղեցիկ և հանգիստ բնակերու յարսնար ձեւին մտած ըլլան . նոյնպէս կարելի չ' ըսել . թէ առ ժամանցուցին անիւք , զլանք և զսպանակք ինքնին շինուած և կարզ ի դրուած ըլլան ժամանակը չափելու համար : Ապա յիմաբութիւնն է կարծել թէ այս գեղեցիկ և յանհունս կարգաւորեալ աիեղերք ինքնին դոյցած ըլլան :

Հ. Մարդոց սկզբնասորութիւնն ուստի է :

Պ. Ուրիշ էակաց պէս մարդուս սկզբնաւորութիւնն եւս Աստուծմէ է . զի թէպէտ մենք մեր հօրմէն ձնած եմք , եւ նա իւր հօրմէն . եւ այսպէս դէպ ՚ի վեր երթարով ամենքս առաջին մարդէն ձնած կըդ անուիմք , սակայն մեր բնութեան անփատարութիւնն ու տկարութիւնը մեղկ'իմացնէ , թէ մեր նախահայրն այնպիսի գերազանց էակէ մը գոյցած ըլլալու է՝ որ կարող եղած ըլլայ իրեն յաջնչէ դոյցութիւն աալու :

ՅՈՒՌԻԱՆ Բ.

Պարտիք առ Աստուած

Հ. Ինչ պարտականութիւն ունիմք առ Աստուած :

Պ. Առ Աստուած՝ շատ պարստականութիւնն
ունիմք, որոց առաջիննէ հաւասալով իրեն
ամենակարող զօրութեան եւ մարդասէր ու
զրմութեան՝ սիրել եւ յարդել զինքնյա-
մենայն անձնէ եւ յամենայն զօրութենէ .
Երկրորդ իրեն նմանելու չանք ընել . եր-
բարդ որդիական երկիւղածութեամբ յարդել
եւ վախնալ իրմէ . չորրորդ իւր ողորմու-
թեան եւ գթութեան վրայ կատարեալ վլա-
տահութիւն ունենալ . հինգերորդ արտա-
քին նշաններով զինքը պաշտել :

Հ. Ի՞նչ պատճառաւ Աստուծոյ պիտի
հաւասարէ եւ զինքը սիրեմք :

Պ. Որովհետեւ ինքն է՝ որ մերի կեանք
տուաւ եւ զայն կըսպահպանէ մեր կենաց
պէտքերն հոգալով եւ պատրաստելով մեր
գգալէն խոկ յառաջ . ինքն է՝ որ մարդու
իւր պատկերին նման առեղծելով՝ ամեն ա-
րարածներէն առելի դերագոյն բնութիւն շը-
նորհեց իրեն, աշխարհէ գուրս առելի գե-
րագոյն վիճակի մը հասցնելու համար . ինքն
է՝ որ առանց արժանաւորութեան նոցելու
անխնայաբար այնչափ բարիք կըսպարդեւէ
մեղ ամեն առեն :

Հ. Ի՞նչու Աստուծոյ նմանելու պիտի
չանամք :

Պ. Ինչպէս որ ամեն նման իւր նմանը
կըսիրէ, այսպէս եւ Աստուած զմեղ կըսիրէ՝

Եթէ մենք իրեն նմանելու ջանք ընկեմք : Ու
րեմն որչափ որ մեր մարդկային կարողու-
թիւնը կըներէ, պիտի ջանանք ըլլալ արդար,
բարի, ողորմած եւ մարդասէր, ինչպէս որ
ինքն անհուն կատարելութեամբ ոյնպէս է :

Հ. Ի՞նչու համար զլլստուած պիտի յար-
դեմք եւ իրմէ վախնամք :

Պ. ԶԱՍՏՈՒԱՅ պիտի յարդ եմք ու պաշ-
տեմք մեզի անվանոյ շնորհք եւ բարիք
պարդեւելուն համար . որդիական երկիւղա-
ծութիւն պիտի պահեմք առ նա, եւ ար-
թուն կենամք, որ մի՛ գուցէ օրինազանց դբա-
նուելով պատժուիմք կամ շնորհքէ զրկուիմք.
վասն զի Աստուած ամեն տեղ է, ամեն բան
կըստենէ, մեր մոռքէն անցած ամեն բան գի-
տէ եւ մեր ամեն գործերը կըքննէ :

Հ. Ինչո՞ւ համար Աստուծոյ զթութեան
պիտի վասահիմք :

Պ. Վասն զի Աստուած՝ որ անբան ա-
րարածներն անխնամ չիթողուր, կարելի չէ՝
որ վիարդ իւր պատճական ստեղծուածն
երեսի վրայ թողու . ուստի կարօտութեան
եւ նեղութեան ատեն փոխանակ յուսահա-
տելու եւ արանջելու՝ կատարեալ վասահու-
թեամբ իրեն դիմելով իւր զթութիւնկ ու
ողորմութիւնը պիտի ինդրեմք, որովհետեւ
Աստուծմէ յուսահատիլ եւ արանջել մեծ
անիրաւութիւն եւ հաւատոյ պակասու-

Թիւն է :

Հ. Ինչո՞ւ համար արտաքին նշաններով
ևս զլոտուած պաշտել կըպարտառիմք :

Պ. Ինչպէս որ ծնողքնիս և բարերարնիս
սրտիւ սիրելն ու յարդելն հերիք չհամարե-
լով՝ զլուխնիս կըբանամք և ձեռքերնին կը-
համբուրեմք, այսպէս շաւասոյ, Յուսոյ և
Սիրոյ առ Աստուած ոնեցած մեր պարտա-
կանոթիւնը մոռք և սրտիւ կաստարելէն
զատ՝ պարտական եմք մարմնով և արտա-
քին նշաններով զինքը պաշտել ծառայական
երկրագոթոթեամք : Սակայն ամենէն լա-
ւագոյն և հաճոյական պաշտօնը՝ զոր պար-
տիմք ջստուծոյ, իւր սուրբ կամաց հնա-
գանդիլն է :

Հ. Ինչո՞ւ համար պարտաւոր եմք Աստո-
ծոյ գոհութիւն և չնորհակալութիւն մա-
տուցանելու :

Պ. Թէ որ կարօտութեան ատեն մեր վա-
յելած փոքր բարերարութեան մը համար
պարտականութիւն ոնիմք երախտագի-
տութիւն և չնորհակալութիւն յայտնել մեր
բարերարին, որեմն որչափ աւելի մեծ
պարտականութիւն ոնիմք բերանով ևս
գոհութիւն և չնորհակալութիւն մատուցա-
նել մեր ամենասուատ բարերարին Աստուծոյ.
մեր ընկալեալ պարգևաց համար, որ մերի

ոլէտք եղածը մեր զիտնալէն յառաջ ինք
գիտէ և կըպատրաստէ՝ բայց կ'ուզէ որ մենք
բերանով և գործով իրեն յայտնեմք մեր
կարօտութիւնը, և ընդունած ատեննիս չը-
նորհակալ ըլլամեք:

Հ. Դժբաղդութեան ատեն զանդատե-
լու իրաւունք աւնիմք :

Պ. Ո՛չ. վասնզի շատ անդամ մենք մեր
բարին չճանչնալով՝ չեմք իմանար թէ Աս-
տուած ձախորդութիւնն ՚ի մեր բարին տնօ-
րինած է իրեւ խրաս և նախապահպանող
գեղ չարեն զգուշանալու, կամ իրեւ պա-
տիժ եւ առիթ զգաստութեան մեր գոր-
ծած պակասութեանց :

Հ. Ուրեմն ի՞նչ ընելու եմք ձախորդու-
թեան ատեն :

Պ. Ո՛րչափ ծանր եւ գժուարին ըլլայ
ձախորդութիւնը, պէտք է անտրասոնջ համ-
բերութեամբ տանել՝ ինք զինքնիս Աստուծոյ
օրհնեալ կամացն յանձնելով, եւ անոր մար-
դասէր բարերարութեան եւ նախախնամող
դժութեան ապա ինելով :

Հ. Այդ ճշմարտութիւնն օրինակով կըբւ
նաս բացատրել :

Պ. Այս՝ ըստնք թէ ողորմած մարդ մը
մնուրեալ կոյը մը տուն կըտանէր այնպիսի
ճամբով, որուն երկու կողմը խորայատակ

անդունդներ կենալէն զատ՝ մէջ տեղն այն-
չափ կոճըներով եւ քարերով լեցուն էր՝ որ
շարունակ կուրին քայլերուն արգելք կ'ըլ-
լային ։ Կոյըր չգիտնալով՝ որ անվաս տուն-
հասնելու մէկ հատիկ համբան այն է, կըսըր-
անջար, կըգանդատէր խւր բարերարէն, եւ
զանիկա անդութ եւ անիրառ կըկոչէր ։

Հ. Բացատրէ՛ օրինակդ ։

Պ. Ողորմած մարդն՝ Աստուած է. կոյ-
րը՝ մարդիկ են, ճանապարհն՝ այս կեանքն-
է. արգելքներն՝ աշխարհիս փորձութիւն-
ներն են. իսկ տունը՝ այն երջանկութիւնը.
կամ յաւիտենական երանութիւնն է՝ որ որ
Աստուած մարդուս կ'առաջնորդէ ։

ՅՈՒՐԻԱԾ Գ.

Յայտնութիւն

Հ. Աստուծոյ կամքն ի՞նչ է ։

Պ. Աստուած ինքն արդար ըլլալով՝ եւ
՚ի մէնջ արդարութիւն կըսահանջէ. այսին-
քըն կ'ուղէ՝ որ այնակէս վարուխմք այլոց հետ,
ինչպէս կ'ուղեմք որ այլք մեղի հետ վարուին ։

Հ. Ի՞նչն դիտեմք որ Աստուծոյ կամքն
այս է ։

Պ. Աստուած սրտերնուս մէջ այնպիսի-
դդայտում մը տպաւորած է, սրով չեմք ու-
ղեր՝ որ սցելք մեղի վնասեն, կամ էր ուն-

մը կ'իմանսամք մեր ունեցածը պահպանե-
լու. ասկէց դարձեալ ուրդունեալիւն մը
կ'իմանսամք այլոց չվնասելու ։ Այս բնական
դդայտումը՝ որ սցելք հետ վարուելու ուղիղ
կանոնը կըսովիրեցունէ, բուն Աստուծոյ
կամքն է ։

Հ. Մարդիկ պահեցի՞ն այս օրէնքը ։

Պ. Ո՛չ. Բուն Աստուածին մարդը մե-
ղանչելով այս օրէնքը խանդարեցաւ. իւր
որդիկն արդարութեան շաւղէն հեռանա-
լով՝ մոլորութեանց մէջ ընկղմեցան, փոխա-
նակ մէկ մէկու բարիք ընելու՝ սկսան
բռնութեամբ մէկզմէկ նեղել. և ոքոք ե-
ղած կերպով չը ծառայել Աստուծոյ՝ որ
լուրովին Սէր և Սրդարութիւն է ։

Հ. Այս օրինազանցութեան դեղ մը չե-
ղան ։

Պ. Ողորմած տէրն այս խանդարուած
օրէնքը մարդոց ըստ հասկցնելու և զանոնք-
երջանիկ ընելու համար նահապեաւաց ատեն-
յագմար օրէնքներ տուաւ, և նոյն օրէնքն
ու պատուիրանքը Մոլսիսի և որիշ մար-
դարէից ձեռօք դըով ևս մարդոց աւան-
գեց, որ Դրահան կամ Գաւառ օրէնք կ'ըստին ։

Հ. Ո՞ւր դրուած են այդ օրէնքները ։

Պ. Քրիստոնէական կրօնքը կ'երաշխա-
ւորէ մեղ՝ թէ Աստուծոյ կամքն ու օրէնք-
ները դրուած են Աստուածաշունչ դրոց

մէջ, ուր կըսպալունակին նախնի ընկերութեան պատմութիւնը, որբազան անձանց վարքը, հոգեկիր մարդարէից գուշակութիւնները, ներշնչալ բանաստեղծից երգերն ու Սաղմոնները, որտիք մեք ևս յաջողութեան ատեն դՊատուած կը փառաբանմք, և ձախորդութեան ատեն միսիթարութիւն և քաջապելութիւն կը դանեմք :

Հ. Առաքինօրէն ապրելու խրառք ո՞ր գըլոց մէջ զրուած են .

Պ. Աստուածաշտունչ գրոց մէջէն Սողոմոնի մի Առակաց, Ճողվազի եւ Խմաստութեան դրքերը . նոյնալէս Սիրաքայ գիրքը առաքինի ըլլալու եւ առաքինօրէն ապրելու համար օգտակար խրառներով լիցուն են :

Հ. Այդ խրառներէն մէկ քանին զլուցէ :

Պ. Սիրէն իմաստութեան երիշող ուեսուն : Մէլիք իմաստուն յաւ անչին + : Յանչին արտրուեսուն իմաստութեան + և ճոցէ : Ասոքը Հոդին իմաստութեան ժենցէ ՚ի նետքութեան, և հետայի ՚ի խոհքոց անժոց = Ու լու իմաստույն իմաստունույն ես լէց : Ենէ շտ՝ ՚ի հոգիքը դոցես, առեղ իսկիւն՝ առն : Ունա անուի ուրո՞ ՚ի բերան իւր, և բան+ իմաստուն իւնէ իւսէ ՚ի ուրո՞ եւ ՚ի բերան իւր : Լու են երիւն + ան չէ, չէ ենէ քըրիւն մէն, մէնս իսանքնեացէ : Մէջ յանչուեր որիւն քոչ առ բարեկամ, քո՞չ յանչուերէ + եւ, և առիւնէ զէլզ = Ո՞ւ զայ, ո՞ւ իւնչունէն, ո՞ւ բարուունէն, ո՞ւ բարուունէ :

Հունիւնն եւ զարուն + . . . ՞ ապաւէն այսոցին ՚ որ + յանչուն ՚ի քիւնուզ, Փոխ ուսու Ասոքունց ՚ որ աւրուն գունին : Լու են զէր+ բարեկամ + ան զնոմքուր նըշանմուր : Այէ՛ ասիցէն . . . (հուսուելոյն) Ան երկն եւ ենիւնջէ՛, և զային ուսուց + եւ, ենիւն հարուն ենես բարեկամնէ : Կին ժարքւածի ենիւն ու քուսինցէ, պարունակուածուն եւ այսունին + ան զնոմքուր պարունական : Լու՛ր, որդեան, իբարու հօք + : Զերքն իւս սուսաց անչն էմ, աղջար հոդորու, մեծարուն ժլար եւ զներ ոչէր, եւ այլն, և այն :

ՅՈՂՈՒԱԾ Դ.

Ցիսուս Քրիստոս

Հ. Հին օրէնքը կըցա՞ւ մարդու արդարացունել :

Պ. Ո՛չ . վասնզի նոր օրինաց ստուերն ըլլալով՝ անկատար եւ մարդու արդարացունելու անքաւական էլը : Ուստի մարդասէրն Աստուած այս օրինաց կատարելութիւն տալու համար իւր որդին զիիսուս Քրիստոս աշխարհ զրկեց, որ ծնաւ աղքատ ծնողքէ աշխարհական ճոխութեան ոչընչութիւնն իմացնելու համար . խոնարհութեամբ ապրեցաւ՝ հապարտութիւնն յանդիմանելու համար . հեղութեամբ ապրեցաւ՝ բանակալութեան ապօրինաւորութիւնն հասկցնելու համար . հալածանք քաշէց՝ վշտացեալները

միսիթարելու եւ մեղ եւս իմացնելու համար՝ թէ առաքինութեան վարձքն այս աշխարհիս մէջ չէ :

Հ. Յիսուսի Քրիստոսի վարդապետութիւնն ինչ է,

Պ. Յիսուս Քրիստոս անձամբ ճշմարտութիւն կը քարտզէր, և ասիկա հերիք ճշմարելով՝ աղքատ արուեստաւորներ ժողովեց, և զանոնք զրկեց քարտզել աշխարհի այնպիսի վարդապետութիւն մը՝ որ բոլորին հակառակ էր այն ժամանակի վարդապետութեան :

Հ. Այդ վարդապետութիւններէն քանի մը առաջ զրուցէ :

Պ. Այս է պարունակ էմ, չե սրբեւէ զիմունս, որուեւ և եւ շնել սրբեց, և երեւ շնչն էմ 'ի վերա ներ = Ծանիւշ շնել աշխարհ՝ ենէ շահերու իմ է +, ենէ սրբեց + զիմունս = Զատեհայու՝ շր ժանանս համեմէ որոշուն յեղ ճարդէի, այսուեւ արարեւ և դուռ նոց. չե այս իսկ են օրէն + և արդարէն + Որ արբանաց յել բաժանակ մը ջրադ սուրբ յանուան աշխերու, և շնչուաց շնչուաց էր = ենէ մոռեւէ ուշ եղաքայր +, թի՛ և նմ = Որ արեայ շնչուաց էր, յարշտապան է. Մէ՛ երիւաէ + յայցանէ՝ որ սպանունէն շնչուաց . . . այլ երիւրու + սուստւլ յայնանէ՝ որ իսրուէ է շնչուաց իսրուանել ՚ի քենանէ = Մէ՛ յայնիւր ՚ի արէն + այլ յայնիւր բարեւն այլ բանադին +, բայտ արարէ + արեւլոց յերաց, և այս

Բըս արարէ + վասն այնացէի՝ որ լլէն զնել եւ հալսեն և երանէ՝ իսուսուհաց. երանէ նեղոց. երանէ՝ ուղբանաց, զի նստու ուղբանացնէն է իսուսնէ՝ ուղբանաց, զի նստու ակինուրեացնէն է իսուս ուղբանաց աշխարտել և քենանարուր, և ես հանդուցի շնել. Յարէն մւռեաց ՚ի դարպանակն, որոց բարէ գործեւլ էտ ՚ի յարունիւն նոցաց, և որոց շնչուարութեւլ ՚ի յարունիւն դարպանակնաց *

Հ. Այսարհ ընդունեց Յիսուսի վարդապետութիւնը :

Պ. Ո՛չ միայն չընդունեց, այլ և զինքն ճշմարտութիւն քարտզելուն համար Սաստուծոյ դէմ հայհոյիւ և կայսեր դէմ ապստամբ ամբաստանելով՝ իշխանութեան մատնեց և մահու դատապարտեց. բայց Յիսուս Քրիստոս մեռաւ զինքն սպանողաց համար աղօթելով, և ինք զինքն առաքիւնորէն ապղելու և անյիշաշար ներողութեան վեհագոյն օրինակ ընծայելով :

Հ. Ճշմարտութիւնը մինչև վերջն անձանօթ մնաց :

Պ. Ճշմարտութիւնը կամ քրիստոնէական չաւատաքը թէպէտ ՚ի սկզբան յիմարութիւն կարծուելով՝ իրեն հետեւող աշակերտւ

* Հին կտակարանէն եւ Ա. Աւետարանի վարդապետութիւններէն մէջ բերուած այս վրկայութիւններն յաւէտ ըստ իմաստին քաղուածն :

Ներն այսպանեցան , հալածուեցան , բայց
անոնք վարքելնին չփոխեցին . շարտնակ
բարի գործեցին , եւ բարեգործութիւն
քարողելէ չըդադրեցան : Զիրենք անիծող
ներն օրհնեցին . հալածանաց երեսէն երկ
լէ երկիր բարբարական եղան , եւ հաւատ-
քէ համար նահատակուելու ատեն՝ նե-
րելով մեռան : Ճշնարառութիւնն ատոնց ա-
րենովն ոռոգուելով՝ հետղիետէ զօրա-
ցաւ , յաղթեց ստուժեան , եւ այս աս-
տուածային կրօնքը մնաց ու ովախ մնաց՝ ի-
փոկութիւն և 'ի մսիթարութիւն աշխարհի :

ՊՐԱԿ Բ.

ԱՆԾԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՔ

ԳԼՈՒԽ Ա.

Հ. ԶԻ՞ՆՀ Է ՄԱՐԴ :

Պ. Մարդո՝ որ մահկանացու արարա-
ծոց ամենէն ընտիր ու կատարեալն է , բա-
նական հոգիէ ու նիւթական մարմինէ բաղ-
կացեալ է . և կարող է հետղիետէ 'ի կա-
տարելութիւն յառաջադիմելընկերութեան
մէջ , որում 'ի բնութենէ սահմանեալ է :

Հոգի

Հ. ԶԻ՞ՆՀ Է ՀՈԳԻՆ :

Պ. Հոգին է մարդուս ներսը բնակող
և մարմնոյն հետ միացեալ աննիւթ էա-
կը , որ բնութեամբ ու էութեամբ պարզ ,
անդամանելի և անմահ ըլլալով կարողու-
թիւն ունի խորհելոյ և կամելոյ , յիշելոյ և
ճանաշելոյ , դատելոյ և տրամարանելոյ :

Հ. Ինչէ՞ն յայտնի է՝ որ այդ կարողու-
թիւնք մարմնոյն չեն :

Պ. Ոյդ կարողութեանց մարմնոյ , այ-
սինքն՝ նիւթական կամ բաղադրեալ էակի
դորձ ըլլալը մեր անձին վրայ մտածելով
քանի մը կերպով յայտնի կ'իմացուի .

Ա. Ես դոյութիւն ունիմ , ես կ'զգամ
թէ զանազան անդամներէ բաղկացեալ մար-
մին ունիմ , որ ընդունակ է հեշտութեան
և ցաւոց , զօրութեան և տկարութեան .
բայց նոյն կերպով իմ ներսս ուրիշ բան
մ'ալ կ'զգամ՝ որ մարմինէս տարբեր է :

Բ. Ես կը մտածեմ , և գիտեմ՝ որ այս
մտածողը ոչ ձեռքս է , ոչ գլուխս է , և ոչ
սիրաս . այլ այնպիսի բան մը՝ որ բոլորովին
տարբեր է անդամներէս :

Գ. Ես կը ճանչեմ ներկայ բաները , կը
յիշեմ անցեալը , գալիքը կըդուշակեմ , կ'ե-

բնակայեմ, բան կը հնարեմ, կը սիրեմ,
կը վախնամ, կը յուսամ, և ուրիշ գործու-
թութիւններ կը կատարեմ.

Դ. Ես կը կամենամ, և գիտեմ որ այս
էսը, կամ այս կամեցողը մարմինս չէ. ու-
րովինետև մարմինս անդամ անոր կը հնա-
գանդի. զոր օրինակ՝ եթէ ես տեղ մ'եր-
թալ ուղեմ, մարմինս հնազանդելով կը
շարժի: Թէ որ գլուխս ծռել, կամ շիտ-
կել ուղեմ, գլուխս կը ծռի՛ ու կըշիտկուի:

Հ. Ի՞նչ բան է ուրեմն այդ կարողու-
թեանց տէրը:

Պ. Այս կարողութեանց տէրը, կամ այս
էսը հոգիս է. որ Աստուծոյ և հրեշտակաց
նման աննիւթ և անմարմին ըլլալով չեմ կա-
րող զինքը տեսնել ու շօշափել. և ինչպէս որ
տնիմք կամք ու բազմանք, ու չենք կա-
րող զիրենք տեսնել ու շօշափել: Այս հո-
գին՝ զոր իր գործքերէն կը ճանչնամք.
միշտ պատրաստ և արթուն ըլլալով մարմ-
նոյ բոլոր շարժմանց վրայ կը հսկէ:

Հ. Հոգւոյն աննիւթ եւ անմարմին ըլ-
լալն ինչէ՞ն յայտնի է:

Պ. Հոգւոյ աննիւթ և անմարմին ըլլալը
նիւթոյ կարողութենէ վեր եղած գործողու-
թիւններ կատարելէն յայտնի է. որք են
խորհել, դատել, բաղդատել, արամարա-
նել և այլն, զորոնք նիւթոյ կամ մարմնոյ

անհնար է կատարել. զի տեսնուած չէ՝ որ
քար մը, փայտ մը կամ տունկ մը խորհե-
ու կամենայ:

Հ. Ուրիշ ապացոյց մ' ալ ունի՞ս.

Պ. Այս՝ և այս էնոր հրաժարեալ հո-
գւոյց մարմինները, որոնք՝ եթէ հոգին
նիւթական ըլլալը, պէտք էր՝ որ դեռ ջեր-
մութիւնը չպակսած, և դեռ գործարանաց
կազմութիւնը չքայքայած զգալոյ՝ խոր-
հելոյ՝ կամելոյ և այլն կարողութիւնն ունե-
նային:

Հ. Ըսածիդ հետեւանքն ի՞նչ է:

Պ. Ըսածիս հետեւանքը սա է՝ որ մար-
մինը հոգւոյն գործարանն ըլլալով, քանի
որ հոգին իւր հետ միացեալ է, բանի կու-
գայ, բայց մեկնելէն վերջը ոչ միայն գոր-
ծողութեան անպիտան, այլ նիւթական
կազմութիւնն անդամ պահպանելու անկա-
րող կ'ըլլայ:

ՅՈՒՌԻՍ. Բ

Ազատութիւն կամաց

Հ. Զի՞նչ է կամքն:

Պ. Կամքն է հոգւոյ այն կարողութիւնը՝
որով հեշտ և բարի բանին կը հաւանի,

իսկ ցաւ պատճառող բանէն կամ չարէն կը խորշի :

Հ. Հոդին կամելոյ մէջ ազատօրէն կը դործէ թէ ՚ի հարկէ .

Պ. Ըստ բնական և հարկաւոր օրինաց ծանր մարմինները դէպ ՚ի վար կը դիմեն , իսկ թեթեւները դէպ ՚ի վեր . զոր օրինակ , քարը ծանրութեամբ դէպ ՚ի վար կ'իյնայ , իսկ մուխն ու բոյը թեթեւութեամբ դէպ ՚ի վեր կ'ելլէն . բայց մարդս ամեն բան ազատօրէն կը դործէ , վասնզի դործի ձեռք զարնելէ յառաջ զդալով՝ թէ այն բանն ընելու կամ չընելու կարող է , մոքովքըն նութեան կը մանէ , բարի՞ է արդեւք՝ թէ չար . ընե՞լ կը վայելէ , թէ չընել . և ապա ընելիքը կը վճռէ : Շուրեմն Հոդին՝ մեր մարմնոյ կառավարիչը Ս.Զ.Շ.Տ կնիվք ունի բարին ընելու կամ չընելու , չարը դործելու կամ անկէ խորշելու :

Հ. Բարի կամ չար դործելոյ արդիւնքն ի՞նչ է .

Պ. Բարեգործութեան արդիւնքը վարձք է , իսկ չար դործոց արդիւնքը՝ պատիժ . վասն զի բանական ութիւնն ու կրօնքը կը սովորեցունեն՝ թէ վարձք կամ պատիժ եթէ ոչ այս աշխարհիս , հարկաւ հանդեր-

ձեալ անվախճան կենաց մէջ պիտի ընդունիմք :

Հ. Յաւիտենականութեան մէջ վարձքն ու պատիժն ի՞նչ է .

Պ. Պատիժն է յաւիտենական դատապարտութիւն և հոգեւոր մահ . իսկ վարձքն է բոլոր բարեգործոց հետ անվախճան կենօք զկատուածային երանութիւնը վայելելը որուն կրնամք արժանի ըլլալ դերադոյ ճշմարտութիւնը այսինքն զլլատուած ճանչելով , կատարելապէս սիրելով , եւ իւր կամքը կատարելով . որ ըսել է առաքինաբար ապրելով :

Հ. Բարեայ և չարի ընտրութեան մէջ սխալմունք կ'ըլլայ :

Պ. Երբեմն կը պատահի՝ որ տգիտութեան երեսէն չարն իբրև բարի կ'ըմբռնեմք , իսկ բարին՝ իբրև չար կը մերժեմք : Երբեմն ալ մեր կիրքերէն կուրանալով , բանականութեան իբրև բարի թելադրած բանը գիտութեամբ և ազատ կամօք կը մերժեմք , ու չարը կ'ընտրեմք , և որով մեր դատապարտութիւնը կը սաստկացունեմք :

Հ. Կարելի՞ չէ այս բանիս ճար մը դըսնել :

Պ. Տգիտութեան վնասէն ազատ մնալու համար կը պարտաւորիմք մոքերնիս մըշակել օդտակար և սուցդ հմտութիւններով ,

իսկ չար կամաց սարսափելի հետեւանքնեւ
ըէն այն ատեն կ'ազատիմք , երբ կրից եւ
զգայական յօժարութեանց տիրանալով՝
կամքերնիս բանականութե ան թելադրաւ
ծին հետեւլու վարժեցունեմք :

Գ Լ Ո Ւ Բ .

ՅՈՂՈՒԱԾ Ա.

Մարմին

Հ. Զի՞նչ է մարմինն :

Պ. Մարմինը մարդուս նիւթական մա-
սն է՝ որ ինքնին զգալոյ և խորհելոյ կա-
րողութիւն չունի . բայց հոդւոյ և անոր կա-
մացն հնազանդելով դործողութիւն կը կա-
տարէ , և արտաքին մարմնոց իւր վրայ ը-
րած տպաւորութիւններն անոր կը հաղոր-
դէ զգայարանաց միջնորդութեամք :

Հ. Քանի՞ են զգայարանք :

Պ. Մարդուս զգայարանքներն հինգ
են . որք են լսելիք , աեսանելիք , ճաշակե-
լիք , հստոտելիք և շօշափելիք :

Հ. Իւրաքանչիւր զգայարանաց դորձն
ի՞նչ է :

Պ. Լսելիք՝ որուն դործարանն է ական-

ջը , ձայնի ազդեցութիւնը կ'ընդունիմք . ու ե-
սանելիօք՝ որուն դործարանն է աշուը , մարմ-
նոց գոյնը և ձեւը կ'ըմբռնեմք . ճաշա-
կելիօք՝ որուն դործարանն է քիմքը , համ-
կ'զգամք . հստոտելիօք՝ որուն դործարա-
նըն է քիթը , հստ կ'առնեմք . շօշափելիօք՝
որուն դործարանն է բոլոր մարմինը , և
մամնաւորապէս ձեռաց մատունքը , շօշա-
փեալ մարմնոց կարծրութիւնն ու փափ-
կութիւնը , ջերմութիւնն ու ցրտութիւնը
կ'իմանամք :

Հ. Քանի՞ աեսակ զգացմունք կայ :

Պ. Զգացմունքն երկու աեսակ է . մէ-
կը կ'ըստի արտաքին , վասն զի հոգին զա-
նոնք զգայարանաց ձեռօք արտաքին մար-
միններէն կ'ընդունի , ինչպէս են հոտոյ ,
համոյ , ձեւոյ և գունոյ զգացումները :
Երկրորդը կ'ըստի ներքին , վասնդի հոգին
զանոնք իր մարմնոյն կազմութեան մէջ կ'ի-
մանայ . և ասոնք են անօթութեան ծա-
րաւոյ . հաճութեան տհաճութեան և բոլոր
որիշ ախորժելիի կամ անախորժ զգացում-
ները :

—————

Դերազանցութեան մարդկան մարմնոյ :

Հ. Մարդկային մարմինն ինչ դերազանցութիւն ունի .

Պ. Մարդկային մարմինն իր դրից եւ դդայարանաց կողմանէ շատ դերազանց է անսամնոց ունեցածէն : Դիրքը՝ անոնցին պէս դէպ ՚ի երտին ծռած չէ, այլ ուղղակի դէպ ՚ի երկինք բարձրացած ըլլալով մարդուս իշխանական յատկութիւնը կը յայտնէ . լայն և ընդարձակ ճակատին վրայ խորհեցյ կարողութիւնը կը նկատուի . դիմաց վրայ՝ մտաց կնիքը, երեսաց վրայ՝ պատկառանք, և շըրթանց վրայ ծիծաղ կը նշմարուի :

Հ. Աչքն ի՞նչ դերազանցութիւն ունի :

Պ. Մարդուս աչքը սա դերազանցութիւնն ունի՝ որ դէպ ՚ի հորիզոն նայելով մէկ նայուածքով կը տեսնէ թէ զինքը լուսաւորով երկինքը, և թէ երկիրը՝ որուն վրայ կեցած է : Աչաց կորեկաչափ միջոցին մէջ կը նշմարուի սէր՝ տեսելութիւն, որումըտութիւն, հեծութիւն, վատահութիւն վհատութիւն են . նոյն խիլ աչօք կ'իմանամք գունոց դեղեցկութիւնն ու ձեսց

Հ. Միւս զդայարանք ի՞նչ գերազանցութիւն ունին .

Պ. Ականջով երդոց ամանակը կը չափեմք. միայն չօշափմամբ՝ կերպասուց և ուրիշներոց փափկութիւնն ու խոշորանիթը ըլլալը կ'որոշեմք . քիթով հոսոց զանազանութիւնը կ'իմանամք : Սակայն կենդանեաց անդամներն ու զդայարաններն այս կատարելութիւնը չունին . թէպէտ և իրենք զիրենք պաշապաններու պէտք եղած զէնքերէ զրկուած չեն :

Հ. Զեռքն ալ մասնաւոր յատկութիւն մ'ունի՞ :

Պ. Մարդուս ձեռաց կազմութիւնն ալ խիստ զարմանալի է. այնչափ դիւրաթեք Է՝ որ ի՞նչ բան բունել ուզէ՝ կը յարմարի, և պէտք եղած ատեն կրնայ կրկնապատկել իր ուժքը . իյնալու կէտին նեցուկ կ'ըլլայ, ջուրն լնկողն երեսը կը հանէ . մերթ աքցանի դործ կը տեսնէ, մերթ սլաքի եւ երբեմն ալ մուրծի . Մարդս բնական զէնք չունի . բայց ձեռօք կը շինէ թուր, հրացան, վառօդ և այլն Ոչխարի պէս բուրդ չունի ցուրուէն պատսպարուելու, բայց ձեռօք կը պատրաստէ ամեն տեսակ ընտիր զգեստներ և ուրիշ անթիւ օդուակար դործիքներ . Զեռօք սիրոյ և երկիւղի զդաց-

մունքներ կըյայտնէ , նուագարան կը զար-
նէ , կը նկարէ , կը քանդակէ եւ այլն , իսկ
մունջերն ու կուրերն ալ ձեռօք կը խօ-
սին (1) :

ՅՈՒՂԻՄ Գ.

ԽՈՍԱԿցՈՒԹԻՒՆ

Հ. Մարդու անասուններէն որոշող յա-
տուկ գործարանը ո՞րն է :

Պ. Մարդու գործարանաց ամենէն զարմանալին՝ և ուրիշ կենդանիներէն որո-
շովը լեզուն է . Ուրիշ կենդանիք իրենց
միտքն աղաղակով կ'իմացունեն , զբ օրի-
նակ թխանայըը՝ երբ ուրուր տեսնէ կամ
կերակուր գտնէ , բարձրաձայն կոթալով

(1)Տրեմիք Աբբայ ծնեալ ի՞ն կրտայլ Գաղղիոյ
յամին 1712 նոյեմ 25. եւ մեռեալ յամին 1789
ի 23 գեկտմ . համբ . ու խուլ տղաք կրթելու
կերպը գտաւ . որոնք թէպէտ մեղ հաւասար
ընդունակութիւն ունին , բայց խօսուածք լրսած
չլլալով չեն կրտար խօսիլ : Տը լրիէ ձայնաւոր
խօսքի տեղ նշանացի խօսելն հնարեց : որով
խօսիլ շնորհեց այնչափ մունջերու՝ որ իւր գիւ-
տով կը իթուեին : Կուրերու ալ կարդալ կը սովո-
րեցունեն : դուրս ցցուած դրերու վրացէն
մատք պատցունելով . նոյնպէս ալ զրել տե-
սակ մը գրիչալ :

մը իմաց կուտայ ձագերուն . առիւծը կը
մոնէ , եղը կը բառացէ , շունը կը հաշէ
ելն . սակայն և ոչ մէկը կարող է մարդուս
պէս շարունակ խօսակցիլ , իւր զգացմուն-
քըն ուրիշին հաղորդել և իւր խորհածն ու
սովորածն ուրիշին հասկցնել : Մարդուս հա-
մար բնաւ չկայ բան մը՝ որ յատուկ բառ
չունենաց , և ոչ դաղափար կամ կիրք մը՝ որ
բառերով չը բացատրուի :

Հ. Աշխարհի վրայ քանի կերպ լեզու-
կայ :

Պ. Աշխարհի վրայ ինչպէս որ զանազան
երկիրներ , զանտզան ազգեր կան , այնպէս-
ալ զանազան լեզուներ կան՝ որոց թիւը մին-
չև երկու հաղար կը հաշուեն քննիչք . բայց
ամենքն ալ առ առաւելն եւթն ձայնաւո-
րով , և երեսունի շափ բաղաձայնով կը հըն-
չուին :

ՅՈՒՂԻՄ Դ.

Մարդս կատարելագործելի Ե

Հ. Մարդուս կոտարելագործոթիւնն
ի՞նչ է :

Պ. Կատարելագործոթիւնը մարդուս
այն աղնիւ յատկաւթիւնն է , որ անձնական

վորձիւ կամ ուրիշներէն սովորելով ոչ միայն
հետղէետէ ունեցած հմտութիւննիւ կ'ա-
ւեցունեմք , այլ և գիտցածնիս լաւ և դիւ-
րին կերպով դործածելու կը վարժուիմք :

Հ. Նոր ժամանակի մարդիկ հմտութեան
մասին հիներէն տարրերութիւն մ'ունի՞ն.

Պ. Այս՝ մարդկային դաշտարք հի-
մայ շատ ընդարձակ և շատ զարդացած են
հին ատենի , և մանաւանդ աշխարհի ըս-
կղբնաւորութեան ժամանակի նկատմամբ .
եւ օր ըստ օրէ առաւել եւս սիստի ընդար-
ձակին . վասն զի ամեն մարդ իւր գիտցա-
ծըն արհեին , ամեն ցեղ ալ իւր սերուն-
դին կը հաղորդէ . զոր կը սովորին , կ'աճե-
ցունեն , և իրենց սերունդին կը վիժան-
ցեն . սակայն այս ալ դիտնալու է՝ թէ նախ-
նեաց շատ ընտիր գիւտեր անհողութեամբ
կամ բարբարասութեան երեսէն հիմայ
կորսուած են :

Հ. Գիտութիւնը և արուեստը ալ յա-
ռաջ դայած են :

Պ. Տարակոյնչկայ՝ օր ամեն դիտութիւն
և արուեստ օր աւուր ՚ի կատարելութիւն
կը դիմէ , և շատ գարերով և մեծ դժուա-
ըութեամբ հնարաւած դիւտ մը , մեք հի-
մայ դիւրաւ և շուտ կը սովորիմք . զոր օ-
բինակ . գրել , կարդալ , սովագրել և ու-

րիշ անհամար արուեստներ հաղարաւոր տա-
րիներով վերջը գտնուեցան , և մեծամեծ
աշխատանքով կարգի դրուեցան . բայց մեք
հիմայ քիչ ժամանակի մէջ թեթև աշխա-
տութեամբ կընամք սովորիլ : Ըսել է , մարդ-
կային ընկերութիւնը ճիշդ անհատ մարդու
մը կը նմանի , որ որչափ տարիին առնէ ,
այնչափ աւելի բան կը սովորի , և դիտցածն
յաջողութեամբ կը կատարէ :

Հ. Ոնասունք ալ կատարելագործելի
չե՞ն :

Պ. Ոչ , աշխարհի ստեղծումէն ՚ի վեր՝
ինչ օր գիտէին նոյնը պահած են , բան մը
աւելցուցած չե՞ն , զոր օրինակ . ամեն թըր-
չուն միշտ միև նոյն եղանակաւ կ'երդէ , մե-
ղուն իւր բնիծը , արագիլը , ծիծեռնիկը և
ջըշունն իրենց բոյնը նոյն օրինակ կը շի-
նեն . վասն զի ոչ խորհրդածել գիտեն , և
ոչ ալ խորհածնին այլոց հաղորդել , օր տե-
սակնին օր աւուր կատարելութեան դիմէ .

Հ. Մէկ քանի կենդանեաց կըթուիլ
կատարելութիւն չէ՝ արդեօք :

Պ. Ոչ , թէպէտ սարիկներ ու թու-
թակներ մարդկային աշխատութեամբ խօ-
սիլ , շունք և կապիկը ալ խաղալ և խեղ-
կատակութիւն ընել կը սովորին . բայց ա-
նոնք իրենց խօսածին անծանօթ ըլլալով ,
և դիտցածնին կամ վարժուած բաներնին

իրենց ձաղերուն հաղորդելու կարող չ'ըլ.
լարվ, լեռը ծնած և մեծցած ձաղերէն
աւելի բան մը չեն կրնար դիսնալ:

Գ Լ Ո Խ Խ Գ.

ՀՅՆԴԱՄԱՆՔ ՄԱՐԴԿԱՑԻՆ ՀՈԳԻՈՅ

ՅՈՂՈՒԱԾ Ա.

Մարդս կը խորհի

Հ. Մարդս անասուններէն ինչո՞վ կը
տարբերի :

Պ. Մարդս անասուններէն տարբերող
դվասւոր և միակ յատկութիւնը՝ իւր բա-
նականութիւնն է, որով ոչ միայն ներկայ
իրաց վրայ կը խորհի ու կը դատի, այլ և
անցելցն և ապադային վրայ՝ երբ այս
աւուր տեսած մէկ տղան անցեալ տարի
տեսածնուած հետ բաղդատենք, անցելցն
վրայ խորհել է. իսկ երբ մտածենք՝ թէ
հայրերնիս մեր ուսմանց մէջ յառաջադի-
մութիւնը և անձնական առողջութիւնը լլ-
սելով պիտի ուրախանայ. կամ մտածենք՝
որ եթէ առաքինօրէն ապրիմք, սէր և
վարկում պիտի վաստինք, ապադային
վրայ խորհել է :

Հ. Անասունք բնաւ խորհելու կարող
չ'են .

Պ. թէպէտ շատ անդամ շանց, փղաց,
ձիոց և այլ կենդանեաց վրայ հանճարոյ և
ճարտարութեան զարմանալի նշաններ կը
տեսնուին . սակայն լաւ նկատելով պիտի
գանեմք, որ իւրեանց ուշադրութիւնը
դգայարանաց տակ ինկող իրաց վրայ հաս-
տառուած է :

Հ. Մարդոց խորհրդածութիւնն ինչ-
պէս է .

Պ. Մարդիկ ոչ միայն ներկայն կը խոր-
հին, անցեալը կը լիւնեն և ապագայն կը
գուշակեն, այլ և բոլորովին զգայութեան
տակ չինկող աներեսոյթ և անմարմին բա-
ներու վրայ ևս կը խորհին, ինչպէս է Աս-
տուծոյ ազօթք և երկրպագութիւն մատու-
ցանելը, սուրբերն ու հրեշտակները բա-
րեխօս բռնելը, և առաքինութեան վա-
փաքիլը :

Հ. Բանականութիւնն ի՞նչ կը սովորե-
ցունէ .

Պ. Բանականութիւնը մեզ կը սովորե-
ցունէ, որ ամեն բանի վրայ ստոյգ հմտու-
թիւն ստանամք . յօժարութիւննիս, կիր
քերնիս և կամքերնիս առ բարին ուղղեմք.
մեր անձին համար չուզած բաներնիս ու-
րիշին ընեմք . սոսկ առօրեայ հաճոյից չը

հետեւիմք , այլ և ջանամք արդար և հաշմատ ըլլալու . ամեն դործի մէջ խոհեմութիւն բանեցունելու . փառասիրութենէ , անժուժկալութենէ և ագահութենէ փախչելու , և համեստութեան ժուժկալութեան եւ առաստաձեռնութեան հետեւելու :

ՅՈՒՌԱԾ Բ.

Բարոյական զգայութիւն կամ խիղճ մտաց

Հ. ի՞նչ է բարոյական զգայութիւնը ,

Պ. բարոյական զգայութիւնը մարդկային հոգւոյն այն հանդամանքն է որովմեր եւ սյլոց դործոյն վրայ մտածելէ առաջ կ'ի մանամք՝ թէ այն դործը բարի՞ է թէ չար . արդար է , թէ անիրաւ :

Հ. բնական զգացումներէն ի՞նչով կը տարբերի .

Պ. բարոյական կամ ներքին զգայութիւնը բնական զգացումներէն անով կը տարբերի , որ հոգին առանց զգայարանաց միջնորդութեան միայն մտօք կը խմանայ , զոր օրինակ , տեսնելով՝ որ մէկն ողորմելի կուրի մը ձեռքէն բոներ կ'առաջնորդէ , կամ թաշլինակ մը գտնելով տէրոջն ետևէն վաղէ առլու , խկոյն ըրածը բարի ըլլալը կ'իմանամք մտօք , ու կը հաճիմք . բայց երբ

տեսնեմք՝ որ տղայ մը վաղվըուտելով տկար կամ ծեր մարդու մը զարնուելովը գետին կը ձդէ . կամ դտած բանը կը պահէ . եւ օտարականին ծուռ ճամբայ կը ցցունէ , ըրածն չար ըլլալն խկոյն խմանալով կը ցաւիմք :

Հ. բնական զգայութեան դործն ի՞նչ է :

Պ. բնական զգայութեան դործն է ըլլայարանաց ձեռօք միայն զգալի հեշտութիւն կամ ցաւ ներգործել մեր հոգւոյն . ինչպէս գեղեցիկ նկար մը տեսնելը , ներդաշնակ եղանակ մը լսելը , անոյշ հոտ մը առնելը . և փափուկ բան մը շօշափելը՝ ըլլալի հեշտութիւն կը պատճառէ մեր հոգւոյն . բայց երբ խակ պտուղ մ'ուտենք , խարտոցով բան մը քերելու ձայն լսեմք , գէշ հոտ մ'առնեմք , զարշելի կամ տգեղ բան մը տեսնեմք , և տաք երկաթ ըրսնեմք զգալի ցաւ կամ տհաճութիւն կ'ըլլամք :

Հ. Զի՞նչ է խղճմոանքը :

Պ. Խղճմոանք կամ խիղճ մտաց կ'ըստի մարդուս այն ներքին գիտակցութիւնը , կամնոյն խակ բարոյական զգայութիւնը՝ ուրով մեր անձնական դործոց բարի կամ չար ըլլալը կ'իմանամք : Օրինակի համար . երբ մէկու մը չարութեամբ զարնես , խակոյն քեզ կը հարցունէ , ևս քեզի դէշու-

թիւն մ'ըրա՞ծ եմ։ և երբ ուրիշ մը քեզի
վնասէ, ատաջին հարցումդ սա կ'ըլլայ։
աես քեզի ի՞նչ ըրած եմ։ Այս երկու
դիպուածիս մէջ ալ խղճմտանքնիս մեզ ի-
մաց կ'ուտայ՝ թէ պարագ աեղն ուրիշը
ցաւցունելը չար է, և ոչ բարի, ուստի և
ընել պէտք չէ։

Հ. Խղճմտանքին օդուտն ի՞նչ է։

Պ. Խղճմտանքը սա օդուտն ունի՝ որ
պակասութիւն մը գեռ չըրած՝ մեղի կ'ի-
մացունէ՝ որ անկէց ետ կենամք։ թէ որ
իւր ձայնին ականջ չը կախենք, մեզ կը
պատժէ պատկառանքով, զղջումով և խըլ-
ճահարութիւնով։ վասն զի միշտ մեր ներ-
որ պատրաստ ըլլալով՝ երբ գիտենք՝ որ
մեզ ուրիշ տեսնող մը չկայ՝ իրմէ կ'ամրէ-
նամք։ գիտեմք՝ որ պատժող մը չկայ՝ իր-
մէ կը վախնամք։ Վայ անո՞ր՝ որ խղճի ձայ-
նին ականջ չի կախեր, և անոր թելադրա-
ծին հակառակը կը գործէ։

Հ. Խղճի խայթէն աղաս մնալու ճա՞ն
ինչ է,

Պ. Ո՞վ որ խղճահարութենէ աղաս մնալ
կ'ուզէ, այսինքն սրտիւ ուրախ, և եր-
ջանիկ ապկերու կը բաղձայ։ պէտք է՝ որ
բարի գործէ։ և խղճին չարցուցած գոր-
ծի ձեռք չզարնէ։

ՅՈՒ-ՌԱՆ Գ.

Մարդս Երջանկութեամն կը բաղճայ

Հ. Մարդս ի՞նչ բանի կը փափաքի։

Պ. Մարդս ան բանին կը փափաքի՝ որ
իւր վիճակը կը բարուոք և հանգիստ կը-
պատճառէ։ և կը խորշի այն բանէն՝ որ զին-
քըն անհանդիստ կընէ։ ուստի երբ անօ-
թենայ կերակուր կը փնտուէ, երբ հոգնի,
հանգիստ. և երբ ձանձրանայ՝ զրաղմունք՝
որպէսզի այս տեսակնեղութենէ ագաստըլլայց
Ճանգստութիւն տուող բաները բարի կ'ը-
սուին, իսկ անհանդիսա ընողները՝ չար։

Հ. Բարին քանի՞ կերպ է,

Պ. Բարին երկու կերպ է, զգալի՝ եւ
բարոյական։ Զդայարանաց հեշտալի եղող
բանը կ'ըստի զգալի կամ մարմնական բա-
րի, զոր օրինակ, հոսոյ և համոյ քաղցրու-
թիւնը, ձայնի ներգաշնակութիւնը, գու-
նոց և ձեռյ գեղեցկութիւնը։ իսկ ինչ բան
որ առանց զգայարանաց միջնորդութեան
մեզ հաճելի կ'երեկի, կ'ըստի բարոյական
բարի, ինչպէս, պատիւ վաստըկիզը, սի-
րելի ըլլալը, գործերնիս յաջողել, և առա-
քինի ըլլալը բարոյական բարի են. վասն զի
ասոնց վրայ զդացած հաճութիւննիս ասել

մոռաւոր է առանց մեր՝ զբայարանաց միջնորդութեան :

Հ. Չափը քանի՞ կերպ է ,

Պ. Չարն ալ երկու կերպ է , զբալի և բարոյական . Մեր մարմնոյն վրայ ցաւ պատճառող բանը՝ զբալի չար կ'ըսուի , ուստի առաք երկաթ մը բռնելէ , լեզի պլատող մ' ուտելէ , գէշ հոտ մ' առնելէ և անախորժ ձայն մը լսելէ զբացած ցաւերնիս կամ առհաճութիւննիս զբալի չար են : Իսկ երբ սրտով կը ցաւիմք անպատիւ կամ տղէտ մնալնուս , գործերնուս չըյաջողելուն , կամ կորուսո մ' ունենալնուս վրայ , կ'ըսուի բարոյական չար :

Հ. Ինչ որ բարի կամ չար երեխ մեղ , միշտ այնպէս կրնայ՝ ըլլալ :

Պ. Ոչ , շատ անգամ չար կարծուած բանը բարի , և բարի կարծածնիս ալ չար կրնայ ըլլալ . զոր օրինակ , Աղքատ կերա կրելն իմ ունեցածէս բան պակսեցունելուն համար առ երեսյթ չար է , բայց ըստ ինքեան բարի է , և խիղճս ալ կը վկայէ՝ թէ այնպէս է : Իսկ դողութիւն ընելը՝ թէ պէտ ուզած բանս ձեռք անցունելով բարի կ'երեխ , սակայն բանականութիւնն ինձի իմաց կուտայ՝ թէ ըրածո չար է . վասն զի ընկերու իր կորուստին վրայ պիտի ցաւի ,

եւ ես ալ մեղքի տէր ըլլամ : Նոյնպէս յանցանքնիս խոստովաննիւը գէշ կ'երեխ , վասն զի պատիթ կայ . իսկ ուրանալը՝ բարի , վասն զի պատմէտ աղատ կ'ըլլամք . սակայն բարին խոստովաննիյն է , և չար է ուրանալ ստելը :

Հ. Ստախօսութեան վնասն ի՞նչ է :

Պ. Ստախօսութիւնն երկու զիստոր վնաս ունի . նախ՝ եթէ ամէն մարդ սուտ խօսէր , ընկերութեան մէջ հաւատարմութիւն չը մնալով աշխարհի կմնցաղափարութիւնն անհնար կ'ըլլար . երկրորդ՝ սուտ խօսելով գործած յանցանքին վրայ սոսա խօսութեան մեղքն ալ կ'աւելնայ . երրորդ՝ եթէ մէկը սատիս ճանչցուի , սայդ խօսաներն ալ կասկածելի կ'ըլլան :

Հ. Ճշմարտախօսութեան օգուտն ի՞նչ է :

Պ. Ճշմարտախօսութեան օգուտը սս է՝ որ պատիթը կրելով՝ ուրիշ ասեն ընելէ կ'զգուշանամք այն բանը՝ զոր կարելի չէ խոստովաննել . և այսպէս ՚ի հարկէ բարի կ'ըլլամք : Ուրեմն ճշմարիտ բարի միայն անոնք են՝ որ առաքինութեամբ ձեռք կը բերուին :

Հ. Ի՞նչպէս կ'ըլլամք սուաքինի :

Պ. Ռդար և բարեգործ ըլլալով : Աբգարութիւնն այն առաքինութիւնն է՝ որ մեր անձին չը կամեցած բանն այլոց չենք

ըներ : Բարեգործոթիւնն կըսուի այն աշուաքինութիւնը , որ մեր անձին կամեցած բանն ոյլոց կ'ընեմք : Բւրեմն առաքինութիւնն է այն ունակութիւնը՝ որով միշտ բարի և օդտակար բաներ կ'ընեմք ոյլոց՝ Աստուծոյ կամաց համակերպելու համար :

ՅՈՒՍԻԱԾ Դ.

Մարդս ընկերական է

Հ. Հանդիսոտ ապրելու կերպն ի՞նչ է :

Պ. Հանդիսոտ ապրելու և որ աւոր խեցք սովորելու համար հարկ է՝ որ մեր նըմանեաց ընկերութեան մէջ ապրիմք , ինչպէս որ տղայութենէ սկսեալ մեր ընութիւնըն ալ նոյնը կը պահանջէ :

Որինակով հասկցուք .

Յայսնի է՝ որ ամէն մարդ տղայութեան ակար և անդործ հաստիկն մէջ ծնողաց օգնութեան կը կարօտի . որ զինքը կերակրեն պահպանեն : Ապա թէ ոչ դեռ ինքինքնին շահելու հաստիկն չը հասած հազար ու մէկ վտանգներու մէջ ինկած կը մեռնէին :

Հ. Մէկ մէկու կարօտ ըլալուն օդուալն ի՞նչ է :

Պ. Զարմանակի է Աստուծոյ նախախնա-

մոթիւնը . որ կարօտոթեան ձեռօք մարդոց մէկ զմէկ սիրելու կ'առաջնորդէ : Ծընողք զառակինին կը սիրեն , անսնցմէ վերշն քաղելիք օդուալը մտածելով : Զաւակունք կը սիրեն զծնողս , վասն զի միշտ անոնց սէրն ու օգնութիւնը վայելած են: Քանի որ աղայք մեծնան զօրանան , ծնողք տըկարանալով 'ի ծերութենէ զաւակաց փոխադարձ օգնութեան կարօտ կ'ըլլան : Սակայն կարօտոթիւնը վերնալէն վերջն ալ ծնողաց սէրն ու զաւակաց երախտագիտութիւնը զիրենք միտոթեան մէջ կը պահէ :

Հ. Աղդաց սկզբնաւորութիւնն ուսկի՞ց է :

Պ. Ընտանիք 'ի սկզբան այսպէս միացեալ մնալով աճեցին ու բազմացան . հետ զհետէ գեղեր ու քաղաքներ շինեցին . ու վիրջէն մէկ երկրի մէջ չը կընալով պարարկիլ զանալան երկիրներ զաղթեցին , որ ամէն մէկն առանձին ազդ ու ժողովուրդ կազմելով՝ հաստրակաց անդորրութեան համար առանձին օրէնք ու կառավարութիւն ալ հաստատեցին :

Հ. Առանձնական կենաց վսան ի՞նչ է :

Պ. Եղբ մարդս առանձին ապրի , հարկ կ'ըլլաց՝ որ բոլոր կենաց մէջ ապրուստ դըտնելու , ցուրտէ և զաղաններէ պատասխարուելու համար բնակարան ճարելու աշխա-

տի . ակարն ուժովէն չարչարուի , և ընկերական կենաց քաղցրութիւնը չը կարենայ վայելել , այսինքն , մէկզմէկ սիրել , միմեռանց օգնել , և մէկ մէկու կարեկցութեան արժանի ըլլալ :

Հ. Աւրիշ վնաս ալ ունի՞ :

Պ. Ամէն մարդ խը պիտոցքն անձամբ հոգալու ստիպուած ըլլալով տուն . հանգերձ ճարելու համար տարիներ պիտի աշխատի , և ժամանակ չունենալով որ և իցէ արուեստի մէջ կատարեալ վարժ ըլլալու , և ոչ ուրիշին գիտցածը սովորելու , ողորմելի և սակաւատել կեանք մը կունենայ :

Հ. Ի՞նչպէս կը ճանչցուի ընկերական կենաց յարդը :

Պ. Ով որ ընկերութենէ ձանձրանալով չար և զլուելի կը համարի , անոր յարդ ճանչնալու համար հերեք է միայն մասձել . որ ընկերութենէ դուրս ինչ խեղճ վիճակի մէջ կ'ըլլար : Ուրեմն Աստուած խնասաւթեամբ հաստատեց սրտերնուս մէջ այս բաղձանքն ու ընկերութեամբ ապրելու պէտքը՝ որ փոփոխակի մէկմէկու օգնելով հանդիսա կեանք վարեմք :

Գլ.Ակն Ե.

Յօշուաթ Ա.

Մարդիկ հաւասար Են :

Հ. Մարդիկ հաւասար Են , թէ անհաւասար :

Պ. Երբ մասձենք՝ թէ մարդիկ մէկ արարչի արարած են . ամենքն ալ նիւթական մարմին և անմահ հոգի ունին . ամենքն ալ երջանկութեան կը փափաքին : Գերեզմանի մէջ ալ տէրոջ և ծառայի , հարուստի և աղքատի սարբերութիւն չըլլալով , բոլորին ալ մարմինը պարտըկելու համար երեք կանդուն փոս մը հերեք է , և իրենց հոգին խը գործքերէն ՚ի զատ ուրիշ բան չունիր Աստուծոյ տոշն , ամենքըն ալ իրապու հաւասար Են :

Հ. Մարդոց մէջ բնաւ տարբերութիւն չկայ :

Պ. Ուեսի , կը թութեան և ուժոյ տարբերութիւն մը կոյ մարդոց մէջ . տակայն ասնք վրճակի տարբերութիւն ըլլալով՝ և ոչքնութեան , հաւասարութեան չեն վնասեր . ուստի թէ խանձարութքի մանուկը , և թէ շափահասը հաւասարապէս իրաւունք ունին :

ապրելու , միայն սա տարբերութեամբ՝ որ առաջնոյն քիչ մը կաթ կը պիտենայ , իսկ երկրորդին աւելի պէտք կ'ըլլաց . առաջինն իր կերակուրը պատրաստելու կարող չըլլաւ լով այլոց կը կարօտի , իսկ երկրորդն իր պիտոյքն անձամբ կը ճարէ :

Հ. Հարաստութեամբ կամ իշխանութեամբ ալ չե՞ն տարբերիր :

Պ. Ո՛չ , վասն զի առոնք ալ վիճակի տարբերութիւն են . ասկայն գիտնալու է՝ թէ ամեն մարդ իրաւունք ունի վայելել այն արգիւնքը՝ որոն արժանի եղած է խելքով կամ աշխատութեամբ և կամ առաքինութեամբ . զոր օրինակ . Տիգրան , կարապետ և Պետրոս առեւտրական ընկերութիւն մը կազմեցին : Տիգրան գրամնազլուխ գրաւ 1000 դահեկան , կարապետ 500 դահեկան Պետրոս 200 դահեկան . ուստի հաշիւ տեսած առեն իրաւունք է՝ որ եղած վաստակէն Տիգրան կարապետին ինկած բաժնին կրկինն առնէ , և Պետրոսի առածին հրնդապատիկը . որովհետեւ իւր գրամնազլուխը կարապետի գրածէն երկու անդամ , և Պետրոսի գրածէն հինգ անդամ աւելի է : Ուրեմն ընկերութեան մէջ շատ աշխատողն ու շատ խելք յագնեցնողը՝ շատ վաստակ ըստելու իրաւունք ունին . իսկ բարի և առաքինի եղաղն ալ առառել սէր և վարկում

վայելելու :

Հ. Եթէ այդպէս է , ի՞նչպէս հաւասար կըլլան :

Պ. Մարդիկ իւրենց աշխատութեան և արժանեաց չափով վարձք առնելով հաւասարութեան դէմ չեն մեղանչէր , եթէ այլոց իրաւունքը չը բռնաբարեն . ըսել է՝ թէ ամեն մարդ իւր վիճակին համեմատ՝ իւր վախճանին հասնելու , ամեն նպաստաւոր միջոց գործածելու հաւասարապէս էրուսաւունի , և պարագան է , և կրնայ հաւասարապէս ինք զինքը գոհ ընել :

ՅՈՂՈՒԱԾ Բ.

Իրաւունք եւ պարտք

Հ. Զի՞նչ է իրաւունք և սպարաք :

Պ. Մեր անձին նիւթական և բարոյական բարեկեցութեան վերաբերեալ բանին աէր կենալն էրուսաւուն կըսուի . իսկ այլոց բարեկեցութեան յատկացեալ բանը մեզի չը սեփականնելը , կամ ունեցածէն չը զրկելը պարունակութիւնը :

Հ. Իրաւունքն ի՞նչպէս կը հաստատուի :

Պ. Որովհեամ Աստուած բոլոր մարդիկ ստեղծեց հանդիսատ ապրելու , և ընկերու-

թեան մէջ մէկ մէկու օդնութեամբ պահա
պահուելու, ուղղուելու և կաստարելութեան
համելու համար . ուստի ամենքն ալ է
չուռան+ ունին այն բանին վրայ՝ որ իւ
ըենց վիճակը բարւոքելու կը նպաստէ :

Հ. Պարտականութիւնն ի՞նչպէս կը հաս
տասուի :

Պ. Ընկերութիւնն հասարակաց բարւոյն
համար հաստատուած , և իւրաքանչիւրոց
բարին եւս հասարակաց բարւոյն կցորդ
ըլլալով՝ ամեն մասնաւոր մարդիկ պահա
պահուելու ունին իրենց բարին վնար
ուելու , այսինքն խրեանց իրաւունքն՝ իւր
եանց վախճանին համեմատ գործադրելու :

Հ. Ուրեմն իրաւունք և պարտք փոխա
դարձ են :

Պ. Ոյս՝ ամեն չը-առաց դէմ պարունակութիւն մը .
և ամեն պարտականութեան դէմ իրա
ւունք մը կայ . վասն զի եթէ մարդիկ հա
ւասար են , և ամենքն ալ հաւասարութեան
մի և նոյն էք-առան+ ունին , ուրեմն ամեն
մարդ եւս պարտք ունի այլոյ իրաւունքն
յարգելու՝ եթէ կաւզեն իրենց իրաւունքն
յարգութիւն : Զոր օրինակ , դուն իրաւունք
ունիս այն գրքին վրայ՝ զօր գներ ես , կամ
քեզի ընծայ եղած է . և ես պարտք ու
նիմ ձեռքէդ չը յափշտակելու :

Հ. Իրաւանց և պարտուց առարկա
ներն են պահպանութիւն՝ անձին , եւ կողոքիւ
տիրապետութիւն մարմնական եւ հոգեկան կար
ողութեանց :

ի՞նչ են :

Պ. Իրաւանց և պարտուց առարկա
ներն են պահպանութիւն՝ անձին , եւ կողոքիւ
տիրապետութիւն մարմնական եւ հոգեկան կար
ողութեանց :

Յօհոնան Գ.

Իրաւունք եւ պարտք պահպանութեան

Հ. Զի՞նչ է իրաւունք և պարտք պահա
պանութեան :

Պ. Մեր կենաց և առողջութեան նը
պաստաւոր միջոցներ գտնելն ու գոր
ծադրելը կ'ըսուի էք-առան+ պահպանութեան
խել մեր կենաց վնասակար բաներէն
զգուշանալը կ'ըսուի պարունակութիւնն
վասն զի կեանքը այնպիսի պարզե մ'է ,
որ առանց անոր թէ աշխարհիս և թէ յա
ւիտենականութեան մէջ կարելի չէ բարիք
վայելել : Սակայն ինչպէս էք-առան+ ու
նիմք մեր անձը պահպանելու , նոյնպէս
պարունակութիւնը այլոց կեանքը յարգելու :
Տամնաբանեայ օրինաց Ք սպանաեր պատ
ուիրանքը այս երկուքին ալ կը վերա
բերի :

Հ. Այս պատուիրանքն ե՞րբ պահած
կ'ըլլամք :

Պ. Մեր անձին պահպանութեան հաւաքային կերպակուր հաղուստ և բնակարան ճարելով, մեր անդամներն ու ուժը և առողջութիւնը պահպանելով, և այլոց կենաց չը վնասելով այս պատուիրանքը պահած չենք ըլլար. ուստի պարագաներն ունիմք զգուշանալ նաեւ կախ ընէլք, ծեծկուելէ, և ուրիշն իր կարողութենէ վեր աշխատցունելէ :

Հ. Ուրիշ ինչ բան պահպանութեան պարտուց դէմ դործել է,

Պ. Պահպանութեան պարտուց դէմ կը գործէն նաև տղէտ բժշկներ, անպիտան դեղ ծախող դեղավաճառք. հոտած կերակուր, թթուած դինի, և խակ պտող ծախողները : Անոնք որ բուրոտութեան, ծաղկի, մազձայցքի ժանոտ ախտի և ասոնց նման տարափոխմիկ հիւանդութեանց ճարակելուն չեն զգուշանար, և անոնք որ ուրիշները կը դիմուցունեն, կամ կենաց վրտանդաւոր աշխատութիւն ընելու կ'առի պէն, այս պարտուց դէմ կը դործին :

Հ. Ծնողք ալ այս պարտուց դէմ կը դործեն :

Պ. Այսուհետեւ մարք որ պէտք եղած զգուշութիւնը չեն ըներ զաւակնին, կըրակէ, չուրէ պահպանելու. հոդ չեն

առանիր պատուաստելու, չեն արգելուր, որ ծառ չեղալին, կամ սանդուխքէն վար չցատկեն ու զենք չդործածեն, և երկար ժամանակ մինակ կը թողուն, որմէ գէշ հետեւութիւններ կը ծագին երբեմն :

Հ. Սիրոցաւցունելն ալ այս կարգէ՞ն է.

Պ. Այսուհետեւ պահպանութեան պարտուց գէմ կ'գործէն նաև անոնք որ ընկերաց և մանաւանդ ծնողաց սրտամաշուք արտմութիւն կը պատճառեն, վասն զի տղաց անկարգութիւնը ծնողաց սիրան սցնչափ վշտացուցած է, որ երբեմն անոնց հիւան դութիւն և մահ պատճառած է: Ծնկերաց վրայ բռնութիւն բանեցունելն եւս՝ ոչ միայն դանիկայ կը արտամեցունէ, այլ շատ անդամ առողջութեան ալ կը վնասէ :

Հ. Հիւանդութենէ աղատ մնալու միջոցն ի՞նչ է.

Պ. Հիւանդութենէ աղատ մնալու մէկ հասիկ միջոցը բարեխառնութիւնն է, այս ինքն, ուտելու, խմելու, պաղի. տաքի. նիւթակիսն և մոււռոր աշխատութեանց, կրից և յօժարութեանց մէջ չափաւորութիւն պահելն է, վասն զի բոլոր զումը ժութեանց առաջին տարեցքն առողջութիւնն է. և ով որ առողջ է, իսր կարծածէն աւելի հարուստ է. իսկ հիւանդութիւնը մնասակար է թէ ժամանակի, թէ հա-

Ճոյից , և թէ վաստակի . ուրեմն պարտք է՝
ամեն կերպով առողջ մալու հոդ տանիի :
Հ . Վատանդի մէջի՞նչ հնարք բանեցու-
նելու է :

Պ . Ինքովինքնիս կամաւ վտանգի մէջ
ձգելը յանդգնութիւն և անխելքութիւն է ,
սակայն պատահած ատեն քաջութեամբ
դիմանալու և ապատութեան ճարը նայելու-
եմք , վասն զի վտանգէ աղատելու մէկ հա-
տիկ ճարը քաջութիւնն է . զոր օրինակ ,
նու մ' ընկրմած ատեն , քաջամիրտը տախ-
տակ մը ձեռք անցունելով կ'աղատի , վախ-
իոտը կը խեղդուի : Երբ կատղած շունը
կամ օձը մարդ խածնէ , վախէտոը կը յու-
սահատի , և լալով ողբարձով չարաչար կը-
մեռնի . խակ քաջամիրտը թողկուայ վէր-
քը տաղելու կամ կորելու նետելու , ու
այնպէս կ'աղատի :

Հ . Վատանդի մէջ նետուին երբ նե-
րելի է :

Պ . Երբ հասարակաց բարին , ու անձ-
նական պատիւն ու պարաքը պահպանելու
հարկ կը դնէ վրանիս , այն ատեն պարտա-
կանութիւն ունիմք կեանքերնիս և առող-
ջութիւննիս վտանգի մատնել , զոր օրինակ ,
երբ մէկը ջուրն իյնայ , հարկ է կեանքեր-
նիս անսույդ վիճակի մէջ դնել , ընկեր-
նիս ստոյդ մեռնելէ աղատելու համար :

Թշնամին հայրենեաց վրայ յարձակած ա-
տեն , ամեն մարդ պարտական է զէնք առ-
նուլ և կեանքը վտանգի մատնել հայրե-
նեաց աղատութեան համար : Բժիշկը եւ
Քահանայք հիւանդաց կը մօտենան անոնց
հոգին ու մարմինը զօրացունելու համար ,
թէ և իրենց ալ նոյն հիւանդութենէ բռու-
նուելու վտանգ կենայ . սուրբերն ալ՝ զոր
կը յարդենք , ճշմարտութիւնը խօսելով
մեռնել պարտք համարեցան քան հաւատք-
նին ուրանալով ապրիլ :

Հ . Հիւանդութեան ատեն ի՞նչ ընե-
րու է .

Պ . Հիւանդութիւննիս որչափ ծանրը-
լայ , առողջանալու համար պէտք է բը-
ժկին խրատը պահել , ցաւերուն սիրով
համբերել , գեղերն յօժարութեամբ դոր-
ծածել , հիւանդութիւնն ոչինչ համարելով
անհոդ չկենալ , և ոչ անբութելի համարե-
լով վհատիլ :

Հ . Խակ եթէ վտանգաւո՞ր է հիւանդու-
թիւնը .

Պ . Երբ որ ապրելու յոյս չմնայ , ան-
խոռով պատիւ նմահուան սպասելու է . վասն
զի մահք մեղք բան մը չէ՝ որ քրիստոնէից
անհաճոյ ըլլայ , մանաւանդ՝ որ ամեն մարդ
ալ մեռնելու համար ծնած է . Սակայն այն

մարդոց մահը միայն երանելի է, որ իրենց
բոլոր կենաց մէջ բարի գործեր, և այնպէս
ապրեր ին, ինչպէս որ իրենց մահուան կէ-
տին գտնուիլ կ'ուղէին :

Ո՞հա այսպէս երկիւղախառն վասահու-
թեամբ պէտք է աշխարհ թողուլ և երկ-
նաւորին վասուծոյ առջև ենել : Ուրեմն
մարդոց առողջութենէ աւելի՝ հոգւոց ա-
ռողջութեան հոգ տանելու պարտական եմք :

Հ. Ա. յս երկու տեսակ հիւանդութեանց
դեղն ինչ է .

Պ. Հոգեոր և մարմնաւոր ցաւոց գեղն
է չափազանց տրտմութենէ և զուարճու-
թենէ խորշիլ, յաջողութեան ատեն չնպար-
տանալ, ձախորդութիւնը վրայ չհասած
ազատութեան ճարը տեսնել : Այս զդուշու-
թեանց վրայ երբ նեղութեան մէջ իյնամք,
քաջութեամբ տանել վասուծոյ ողորմու-
թեանն ապաւինելով :

Բայց որովհետեւ ամէն բարիք ՚ի վեր-
ուստ կուգան, ազաշենք զվասուած՝ որ-
պէս զի առողջ մարմնոց հետ առողջ միտք
ալ չնորէ մեղի :

— — —

Գ. Լ. Ռ Խ Ե.

Իրաւունք եւ պարտք կատարելագոր-
ծութեան .

ՅՕԴՈՒՄԾ Ա.

Հ. Զի՞նչ է կատարելագործութիւնն .

Պ. Կատարելագործութիւնը մարդուա
յն աստիճանի կարողութիւնը պիտի ըլլայ՝
որ ամեն մտաւոր և մարմնական դորձողու-
թիւն հեշտ և գիւրաս կատարելով երջան-
կութեան համեմք .

Հ. Բայց կարելի՞ է երջանիկանալ .

Պ. Աշխարհի մէջ ծայրագոյն կատարե-
լութեան համեմիլլ կարելի չըլլալով, կա-
տարեալ երջանիկութիւն ձեռք բերելին ան-
հնար է, ասկայն այնչափ առաւել կը մօտե-
նամք իրեն, որչափ առաւել մշակենք միտ-
քերնիս՝ որ ըստ կարի շատ բան հասկենայ. մշակենք կամքերնիս, որ բարին սիրել վար-
ժուի . մշակենք մարմիննիս՝ որ մեր ար-
դարացի գործքերուն քիչ արգելք ըլլայ :

Հ. Ինչո՞ւ դժուարին է երջանիկանալ .

Պ. Ջատուած ամենուա ամենասիրելի
հայրն ՚ի սկզբան զմեղ երջանիկ ստեղծեց,
այնպէս որ կամքերնիս միշտ իւր ուղածը

պիտի կամենար , և մոքերնիս ամէն բան
հասկընար . սակայն մարդս պատուիրա-
նազանցութեամբ մեղանչելով՝ Աստուած
զինքը պատժեց որ միշտ երջանկութեան
բաղձայ , և երբէք կատարելապէս չհամի-
՛ Ահա այս պատճառիս համար է՝ որ մարդ-
որչափ բարի գործել վափաքի , այնչափ
չարի յօժարութիւն կ'զդայ . և որչափ ամեն
բան գիտնալ կամենայ , այն չափ ալ հար-
կաւոր գիտելիքները կը մոռնայ :

Հ. Ուրեմն երջանկութեան բաղձալն
ոչինչ է .

Պ. Եթէ կատարելութեան համիլն իս-
պառ անհնար ըլլար , երջանկութեան բաղ-
ձանքն ոյինչ և աւելորդ եր բաց երբ աշ-
խատութեամբ եւ ջանիւք փոքր ՚ի շատէ
կարելի է , անպտուղ չէ . ուստի իրաւունք
ունիմք ձեռք բերել այն ամէն բան , որ զմեղ
կատարելագործութեան և հետեապէս եր-
ջանկութեան կ'առաջնորդէ :

Հ. Այլոց երջանկութեան համար ալ
հոդ ընելո՞ւ եմք :

Պ. Ամենքս ալ ընկերութեան մէջ կ'ապ-
րիմք , որ մեծ մարմին մ' ըլլալով երբ մէկ
անդամը տկար և վատառողջ ըլլայ , ինքն
ոռողջ և երջանիկ չէ կարող ըլլալ . Ուստի
ամենքս ալ պարտական եմք հասարակաց
բարոյն համար մեր և այլոց մլոքը , կամ-

քը և մարմինը կրթելու աշխատիք որպէսզի
ամենքս ալ ըստ կարի կատարելութեան մօ-
տենամք որ հաւասարապէս ըստ կարի երջա-
նիկ ըլլամք :

ՅՈՒՐԻԱԾ Բ.

Կատարելագործութիւն մարմնոյ .

Հ. Զի՞նչ է մարմնոց կատարելագործու-
թիւնը .

Պ. Մարմիննիս առողջ , և ջօրաւոր պա-
հելէ ՚ի զատ , գործողութեանց մէջ յաջո-
ղակ և դիւրաշարժ ըլլալու վարժեցունելլը
կ'ըստի կատարելագործութիւն մարմնոյ :

Հ. Ի՞նչպէս առողջ կ'ըլլամք .

Պ. Մարմիննիս առողջ կ'ըլլայ ։ Եթէ ՚ի-
տղայութենէ մաքրասէր ըլլամք . չափաւոր
աշխատութիւն ու շարժմունք ընեմք . զուար
ճութիւննիս քննութեան տեսարանաց , այ-
սինքն , լուսոց պայծառութեան , ու դաշ-
տաց ազատ և մաքուր օդը ծծելուն մէջ
վնարուենք :

Հ. Մաքրասիրութեան ուրիշ առիթ ալ
կայ ,

Պ. Այո՛ , մտածելով որ մարմիննիս Առ-
տուծոց արարածոց ամենէն կատարեալ ու
գեղեցիկն է , արթուն և զդոյշ կենալ , որ

Պ. Արկամնլ և զեղիս մարդոց վասահակը քիչ և ծախքը շատ ըլլալով աղատութիւնն ալ կը կորանցունէ . վաճնզի իւր մոլութիւնը տեղը տանելու համար մուրալու կ'ստիպի . և այսպէս կը հաստատուի այն առաջին ճշմարտութիւնը , թէ . “ Միայն մէկ հատ մուլութիւն երկու զաւկէ աւելի ծախքի գուռ կը բանաց ” :

Հ. Կիրքերն ալ կը վնասե՞ն առողջութեան :

Ոյ՛ , ինչպէս որ շարունակ ծանր աշխատութիւնք , և շարունակ անդորձութիւնք , նոյնպէս և ամեն սաստիկ կիրք , նեղաբառութիւն , նախանձ և բարկութիւն եւ ուրիշ սաստիկ կիրքեր կը վնասեն առողջ ջութեան . զոր օրինակ , շարունակ պայծառ լուսոյ վրայ նսցիլ , և շարունակ խաւարի մէջ մնալը մարդուս աչքը կը մթնցունէ , և վերջապէս կը կորացունէ . բայց չափաւոր լոյն ու մթութիւնը աչքին տեսութիւնը նոյն կը պահեն .

Հ. Զափառութեան օդուան ի՞նչ է :

Պ. Զափառութիւն սպահող մարդը կ'ըլլայ առողջ , ուրախ , պատուաւոր , երկայնակեաց , և այլոց ամնկարօտ . վաճն զի քիչ ծախք կընէ , շատ կը վաստըկի , և ամեն բանի մէջ գործն յառաջ կ'երթայ . ոստի ինչպէս ուսել խմելու , նոյնպէս աշ-

մի՛ գուցէ գարշելի գործերով նուաստացունեմք , և անպատճիւ ըլլամք խառնադնաց եւ որկամոլ անամնոց հաւասար :

Հ. Ուսել խմել առողջութեան օդուանըննի .

Պ. Արկամնլութիւնն ու զեղիսութիւնը միայն օդուան չունին առողջութեան , այլ եւ մեծապէս կը վնասեն մարդուս մարմնական և մտաւոր կարողութեանց , պատուց եւ աղատութեան : Վասն զի ըստ նիւթական գարշեցունք , և պակասեցունք , և բանականութիւնը կ'ոչ չընչացունք :

Հ. Պատուց ի՞նչպէս կը վնասէ .

Պ. Արկամնլ մարդիկ երբ չքաւորին , անկարգ ախորժքակնին կշտացունելու համար չարագործութիւն ընելու կ'ըստիպին . պատիւնին կորանցունելով՝ կարող չեն ընկերութեանց մէջ մննել . և եթէ համարձակն մտնել , սիրով չեն ընդունուիր . այն պիտոյն հետ ոչոք կը վատահի խնամութիւն եւ վաճառակցութիւն ընելու , կամ փոխառակ տալու և գործ յանձնելու :

Հ. Աղատութեան ի՞նչպէս կը վնասէ ,

խատելու , հանգչելու , զուարճանալու , և
ուրիշ որ և իցէ յօժարութեանց մէջ պէտք
է՝ որ բարեխառն ըլլամք .

Հ. Մարմիննիս ի՞նչպէս կ'ուժովնայ .

Պ. Մարմիննիս կ'ուժովնայ նախ չա-
փաւոր աշխատութեամբ . վասն զի ծոյլերը
ժանդու կղզանքի կը նմանին , որ պէտք
եղած ատեն չեն բացուիր : Երկրորդ՝ զրադ-
մունքով , որ ոչ միայն ուժը կը պահպանէ ,
այլ և գալիք ձախորդութեանց դէմն առ-
նելու չափ կը վասարեցունէ . չարութիւն
մոտածելու ժամանակ չ'տար , և ձանձրու-
թենէ աղատ կը պահէ . երրորդ՝ փափմաւ-
թենէ փախչելով , վասն զի փափկասէրն ամէն
թեթև բանէ կը վնասի , տաղտիրութիւն
կ'զգայ , և պէտք եղած ատեն աշխատու-
թեան չդիմանալով կը պարտասի և կը հի-
ւանդանայ :

Հ. Զեռագործի մէջ ալ այսպէս յաջողակ
կ'ըլլա՞մք :

Պ. Այս՝ ամեն արուեստաւոր , հիւսն ,
գերձակ , գարբին կարճ ժամանակի մէջ
գեղեցիկ և ձեւաւոր կը շինեն այն բանը՝
զոր այն արուեստին տղէտ եղող մէկն ան-
շնորք և երկար ատեն հազիւ կրնար շինել : Նոր
դպրոց գացողարդան Ա.թ Բէն չկրնար որու-
շել բայց քիչ մը կրթուելով ամբողջ երեսներ
դիւրաւ կը կարդայ : Կրթութեամք մեծ

յաջողակութիւն կ'ստանան երգիչք ձայնի
կողմանէ , նկարիչք՝ տեսութեան կողմանէ ,
որսորդք՝ լսելու կողմանէ , և նուագա-
ծուք՝ մասանց կողմանէ : Ասոնց պատճառ-
տարբեր մարմին ունենալը չէ , հազար կը ք-
թութիւնը .

Հ. Սրտսրալն աղէկ բա՞ն է ,

Պ. Ո՛չ , շուտ ըսելով արտորալըսել չեմք
ուզեր , այլ առանց անստանլու կամ ծուլու-
թեամբ ձգձգելու՝ գործը քիչ ժամանակի
մէջ կատարել : Ծոյլը պահ մը , պահ մը
ըսելով ժամանակ կ'անցունէ , ու բան մը
գլուխ չհաներ : Զօրապես մը համբակ զի-
նուորաց կը թութիւն տալու ատեն այսպէս
կը պատուիրէր . « Երկու բապէի մէջ լիննա-
լիք բանին երեք բապէ մի՛ գործածէք ո .
ըսել է , ճարպիկ եղիք , ու ժամանակ մի՛
կորսնցունէք :

Հ. Արիստոդէմ թագաւորն ի՞նչ հնարք
բանեցուց ժաղովրդեան ուժը պակսեցու-
նելու .

Պ. Արիստոդէմ երբ հոռվմայեցւոց յաղ-
թեց՝ զանոնք տկարացունելու համար որ
իր իշխանութեան լուծը չկարենան թօ-
թուել , մարմնոյ ուժ տուող աշխատութեանց
պարապիլն արդելեց , և պատուիրեց՝ որ
ամեն մարդ մինչեւ քան տարի կերտուխումի
պարապի , կառքով ոլլալափ , և կանանց

սղես գլուխը սանտրէ ու զարդարուի ,
Հասկցած էր՝ որ մարմնով տկար եղաղը
մոքով և իսամքով ալ տկար կըլլոյ . իսկ
սնդամները դործածողը ժիր և սրամիս
կրլայ , քաջութիւն կ'զգայ բարին դործեւ
լու . և չարէն փախչելու : Շուրեմն քանի՛ որ
Ժամանակ ունիմք , պէտք է մարմիննիս առ
ողջ , ժիր և յաշողակ պահելու հոդ տա-
նել :

ՅՈՒՍԻԱԾ Գ.

Կատարելսգործել զմիտս .

Հ. Միտքն ինչո՞վ կը կատարելսգործի .
Պ. Մարմնոյ պէս միտքն ալ կըթու-
թեամի՛ կատարելութեան կը հասնի . Ամէն
մարդ փորձիւ գիտէ . թէ տղայ մը ՚ի սկզ-
բան ի՞նչ նեղութիւն կը կրէ բել ա՞ւ երկու-
տղ բան սովորելու , բայց հետ զհետէ այն
չափ կը վարժուի՛ որ ամբողջ երեսներ միտ-
քը կը սրահէ , և ոյնչափ բաներ կը սովորի ,
դոր անկիրթ մէկը և ոչ կընայ հասկնալ .

Հ. Մտաց կատարելսգործելն ի՞նչ է .

Պ. Մտաց կատարելսգործելն է ճշմար-
սութիւնը ճամանաշել , իրաց իրարսւ հետ ու-
նեցած համեմատութիւնն իմանալ , և հե-
տեանքը նախատեսել , որովք իր հի-

սնդութիւնը կը բժշկի , որ տղիտութիւն
ովաալանքն է :

Հ. Ի՞նչ է ագիտութիւնն ու սխալանքը :
Պ. Տղիտութիւնն է ճշմարսութիւնը
Ճամանաշել , իսկ սխալանքն է սուտին հաւա-
տալ , որոցմէ միայն կըթութեամբ կրնամք
աղատիլ , նեղութիւննիս պակաեցունել , և
դրարձութիւննիս տւելցունել : Տղիտու-
թեամբ դիտառները ձախորդութեան
պատճառ կարծելով՝ գիտաւոր մ' երկացած
ատեն ամեն տեսակ թշուառութիւն վրայ
հասած կը համարէին : Զանդակ զարնելը
մրբիկ ցրուելուն օդտակար կարծելով՝ շատ
անդամ զանդակ զարնողին և զանդակատան
կայծակնահար ըլլալուն պատճառ կըլլային :
Երացիի պատուաստ զնելը մեղք համարե-
լով՝ շատերը կը մեռնէին , շատերն ալ աչ-
քերնին կամ գեղեցկութիւննին կը կորս-
ցունէին (1) :

Հ. Տղիտութեան ուրիշ վնասն ի՞նչ է :

Պ. Տղէտը մնուիտապաշտ ըլլալով մեռե-
լէ , օդային ողիներէ , մտացածին կենդա-
տունէին :

(1) Եղուարդ Ժենիէր Նն. 47 մայիս 1749 .
Մ. 23 յունուար . 1823 . յա դին 1790 մարգիկ .
ծաղկի հիւանդութենէ պահպանելու համար կո-
լու ծաղկալ պատասելու հնարքը գտաւ :

Նիսերէ՝ վհուկներէ և կախարդներէ կը վախնայ, և ասոնցմէ տղառուելու համար տուտ բարեպաշտութիւններ ընելով կրօնքի թշնամանք կը բերէ : Իրայ սովորական հետեւանքը քննելով դալիքն իմանալու տեղ՝ մոլորակաց ազգեցութեամբ և մողերու ականջ կախելով իմանալ կ'ուզէ . կը կարծէ՝ թէ իւր վիճակը բաղդի խաղերով, և սոտակի ուրիշ ծուղակներով կը լաւնայ : Խարեթաներէն ու կախարդներէն կը խարուի : Իրառունք չճանաչելով ոչ իւր իրաւանց յարգը ճանցունել դիտէ, և ոչ ինք այլոց իրաւառնքը կը յարդէ :

Հ. Ուսմանց օգուանն ի՞նչ է .

Պ. Ուսմանի և դիրք կարդալով կը սովորմք երեւելի մարդոց վարքն ու անունը : մեր բնակած երկրին դիրքն ու ազգին պատմութիւնը : Գրաց մէջ կը կարդամք շատ զուարծափ ու զւերութիւններ աշխարհի զանազան կողմերը . զարմանափ դեպուածներ և երեսյթներ երկնից և համօքնէն բնութեան : Գրաց մէջ գրաւած կը լայ հանդիսա, ասպրելու և հարուստնալու նորագիւտ միջոցները . առաքինութեան օդուան՝ ու մոլութեան մասար, Գիրք կարդալու օգուանն անթիւ է . միայն թէ պիտանի բաներ սովորունեն, և պարկեցու դեղեցիկ խօսքելով լուարձացունեն :

Հ. Գիտութեանց ո՞վ կը հակառակի : Պ. Ճողովուրդն ուամկութեան մէջ պահելու համար գիտութեանց ծաղկելուն արգելք եղած են տղէտ մարդիկ և բունաւոր իշխանք : Զարն Յուլիանոս՝ կրօնի վիճաբանութեան մէջ քրիստոնեայները նեղը ձգելու համար հրամայեց՝ որ կարդալ չըստվրին : Պարավիկներն ալ քանի մ՛ անդամ մեր հայերէն դիրքերն այրեցին : Մեր ատենը՝ թէպէտ գիտութեանց արգելք եղող մէկն աղէկ մարդ չըհամարուիր, սակայն այնպիսի անսպիտաններուն ի՞նչ ըսելու է, որ իրենց կամօք ուսման չհետեւելով տը գէտ կը մնան :

Հ. Ուսմանց յարդն ո՞ւր աւելի ճանչ ցուած է :

Պ. Ուսմանց յարդն աւելի գաղղիոյ եւ Անդղիոյ մէջ ճանչցուած է . ուր կառապանք անդամ յաճախորդի սպասած, եւ դանապանք դուռը պահպանելու միջոցին դիրք կարդալով կ'անցունեն : Զգեստ մաքրող և կոշիկ փայլեցունողներն ալ խանութի մէջ լրագիր կը լազարէն յաճախորդաց համար, որպէսզի մինչև որ իրենց գործն աւարտեն, անոնք ալ կարդալով զբաղին :

Հ. Կարդալ չգիտողին մասն ի՞նչ է :

Պ. Կարդալ, գրել և հաշիւ չգիտող մարդն՝ ունեցած առնելիքը կը մոռնայ :

կուրի պէս առանց պատճառը գիտնալու այլոց ըլածին կը հետեւի : Գտնուած երկրին օրինաց և սովորութեանց անստեղեակը ըլլալով վասնդի մէջ կ'իյնաց . հեռաւու բին դրավ բան չկրնար հասկցունել . նաև մակ մ' եկած ատեն , պարտաւորելով ու բիշին կարդալ տալու , ծածուկ դործ ըլլանաւ չունենար : Նոյնպէս հրապարակներու մէջ փակցուցած պաշտօնական յայտադիրներ չկրնար կարդար՝ որ համենաց . իսկ երբ պայմանագրաց մէջ իւր ստորագրութիւնը դնել պէտք ըլլայ . ցաւելով կըսէ և գրել չեմ գիտեր » :

Հ. Ռւամունք զդիանալն ի՞նչ մնաս ունի :

Պ. Ռւամունք զդիացող մարդը ձեռաշործութեանց մէջ որչափ վարժ և յաջողակ բլլայ , խելքը կանոնի չհանելով հասարակ բանուորէն աւելի յարդ չունենար : Զաւեկները դպրոց կը զրիէ , բայց անոնց կարդացածէն բան չհամենար . և չդիտեր՝ սովորածնին օգտակար է՝ թէ մնասակար : Կիւրակի և տօն օրերը ժամանակն անցնելու ուրիշ միջոց չունենալով զինետուն կ'երթայ ստակ կը մնիէ . զինովնալով խայտառակ կ'ըլլայ կամ կուի կը հանէ : Ռւասի շատերը ցաւելով կ'ըսնեն . « ինչ աղէկ կ'ըլլար՝ եթէ պղոտիկուց գոնէ մէկ երկու տարի կարդալու պարապած ըլլայի » :

Հ. Ռւամունք օդուտ քաղողի օրինակ մը տուր :

Պ. Մեծն Նախորէսն (1) 1812 ին Ռուսի վրայ մեծ բանակ մը զրկեց . որոնք մէկպէտ մեծամեծ քաջութիւններ ըրին , բայց վերջէն ցուրտի և անօթութեան երեւակն շատերը մեռան , շատերն ալ գերի ինալով Սիստերիա զրկուեցան անասունի պէս աշխատելու . բայց անոնք՝ որ փոքր ՚ի շատէ կարդալ դրել դիտէին մեծամեծաց տուններն առնուեցան տղոց վարժապետելու , եւ այսպէս ոչ միայն իրենց գերութեան ժամանակին հանգիստ անցուցին , այլ

(1) Նախորէսն Պոնասիարթէ՝ որ իւր քաջութեամբն ու խելքով շատ անուանի եղածէ . Ծն. Քորսիքա կղզին 15 օգոստոս . 1769 . աննշան տունէ . բայց աղջայութեան ատեն շտա բան սովորած , եւ կտրիմ զինուոր ալ ըլլալով քիչ քիչ այնչափ յառաջ անցաւ՝ որ 1804 ին եղաւ կայսր Գաղղիոյ եւ թագաւոր նոտակոյ . բայց յաղթութեամբ եւաշխարհակալութեամբ անկուշտ ըլլալով , եւ բանի տեղ չդնելով այնչափ զօրականաց արիւնը՝ զոր պատերազմի մէջ մեռնելու կը զրկիր , թէ իր տիրած ժողովորցոց՝ եւ թէ իր անձին կործանման պատճառ եղաւ . վասն զի եւրոպական տէրութիւնք հայրենիքնին անար յարձակմանց երեսէն պաշտպանելու համար , միարան վրան պատերազմի ելսն . բռնեցին բանտ վրկեցին , նախ՝ ելպա կղզին , եւ ապա Ա. Հեղինէ կղզին Արքիկէի մօտ , ուր մնուած մայիս . յամին 1821 :

և ստակ վաստըկելով վերստին հայրենիք
դաւնալով միմիթարութեցան :

ՅՈՒՍԻԱԾ Դ.

Կատարելագործելզկամս :

Հ. Կամքերնիս կատարելադործութեան
պէտք ունի^o,

Պ. Այս՝ վասնղի մէկէն ՚ի մէկ բարի
դործելու ունակութիւն չենք ունենար .
ուստի մարմնոյ և մտաց պէս պէտք է որ
կամքերնիս ալ կրթութեամբ ուղղենք ու
կատարելագործենք բարին դործելու : Ա
ռաջին անդամ բարի դործ մ'ընելու դժ
ուարութիւն կ'դդամք, բայց կրկնելով առ
ջի դժուարութիւնը չմնար, բոլոր մարդիկ
այսպէս հետ զհետէ առաքինի ըլլալու,
սովորած են : Բարի դործելու սովորութիւնն
առաջին ական առաջին կ'ըսուի, շարունակ
բարի դործելն՝ առաջին կ'ըսուի . իսկ դոր
ծոյն՝ առաջին :

Հ. Առաքինի ըլլալու քանի^o միջոց կայ .

Պ. Առաքինութեան ճամբան դիւրա
ցնող միջոցներն իննեն . առաջինն է՝ դդա
յարանքնիս զսպել . երկրորդ՝ դատարկու
թենէ փախչիլ . երրորդ՝ խորհրդով դոր
ծել . չորրորդ՝ դործին վաղճանը քննել .

Հինգերորդ՝ մոլութեանց յաղթել . վեցե
րորդ՝ բարի մարդոց հետ կենակցիլ . եւթ
ներորդ՝ բարոյական դիրք կարդալ . ութե
րորդ՝ Աստուծոյ ներկայութիւնը մոքէ չհա
նել, իններորդ՝ ըրած պակասութեան դար
մանը նայել :

Հ. Զդայարանքնիս զսպելու պատճառն
ինչ է .

Պ. Զդայարանքնիս զսպելուն պատճառը
սա է՝ որ այս մահկանացու մարմինն զդա
յարանաց միջնորդութեամբ միշտ իւր հա
ճոյքն ու հեշտութիւնը փնտուելով իշխել
կրջանայ անմահ հոգւոյ վրայ՝ որ Աստուծոյ
պատկերն է : Ուստի զդայութեանց հաճոյ
երկցած բան մը դործելէ առաջ կըպար
տաւորիմք քննել, թէ մեր պարտուց և
վախճանի կըպատասխանէ^o արդեւք : Թո՞ղ
որ երբեմն անմեղ, օրինաւոր և հարկաւոր
երկցած բաներէ ալ հրաժարելու կըպարտա
ւորիմք ինքիքնիս այնպիսի դրկանաց սովո
րեցնելու՝ որոնք առաքինութիւնը կը հրա
մայէ :

Հ. Դատարկութենէ փախչելուն օդուտն
ինչ է .

Պ. Դատարկութիւնն ամեն տեսակ մո
լութեանց մայր է . իսկ դործի պարապելը
մարդուս չարիք մտածելու և դործելու ժա
մանակ չտալով շատ անդամ պարտուց դէմ

գործելէ աղաս կը մնամք :

Հ. Խորհրդով գործելն ի՞նչ է :

Պ. Խորհրդով գործելն է ըստ պատահան կամ առանց մտադրութեան գործի ձեռք զարնել : Այսինքն գործելէ յառաջ խղճին հարցունել՝ թէ ընելիքնիս բարի և արդար է . այդ գործն ընելով մեղ և ընկերին ի՞նչ հետևանքներ կրնան ծագել . մեզի ի՞նչպէս կ'երեւէր՝ եթէ այս բանն ուրիշ մէկն ընէր . ի՞նչ կ'ըլլար արդեւք եթէ ամեն մարդ մեղի պէս ընէր : Ուստի թագաւոր մ' իրաւամբ ոսկւով լեզուն քսակ մը տուաւ՝ սախրամն իրեն սովորեցունողիմաստունին և թէ առանց վերջը մտածելու բնաւ գործի ձեռք մի՛ զարներ » :

Հ. Ի՞նչո՞ւ գործերնուա վախճանը պիտի քննեմք :

Պ. Ո՞նոր համար՝ որ շատ անդամ ըստ ինքեան բարի և առաքինական գործեր՝ երբ իրենց շարժառիթը և գործողին նպատակ դէշ է , անօդուտ եւ անպիտան կ'ըլլան : Զոր օրինակ . Աղքատի մը ողորմութիւն տուած ատեն՝ եթէ մտածեցիր՝ որ տեսնողներ ըլլային , ու քեզ գովիճն , գործը աղէկ բայց վախճանդ փառասիրութիւն ըլլալով Աստուծոյ հաճելի չէ :

Հ. Ի՞նչպէս կընամք մոլութեանց յաղթել :

Պ. Ի՞նչ մոլեկան յօժարութիւն՝ որ կը զգամք սրաերնուա մէջ՝ անոր ներհակ առաքինութեամբ կըյաղթուի . զորօրինակ . ստախօսութեան կըյաղթեմք ամենաթեթեւ բաներու մէջ անկեղծութիւն բանեցունելով . հպարտութիւնն ալ կը յաղթուի խոնարհութեամբ : Եթէ մէկուն գէմ ատելութիւն ունիս , մօտեցի՛ր , հետը խօսէ , ու բարիք ըրէ , և պիտի տեսնես՝ որ ատելութիւնը սիրոյ կը փոխուի : Ուստի երբէք իրաւունք չէ ըսել թէ « ես յօժարութեանց չեմ կրնար յաղթել . այսպիսի փոձութեանց չեմ կարող գիմանալ » . վասնզի կամեցողին անկարելի բան չկայ :

Հ. Ի՞նչո՞ւ համար բարի մարդոց կենակից պիտի ըլլամք :

Պ. Անոր համար՝ որ խօսքերնիս և գործերնիս այն մարդոց ըրածին նմանը կ'ըլլայ՝ որոց հետ որ կենցաղախարութիւն կ'ընեմք . Ուստի իրաւամբ կ'ըսէ առակը , « ըսէ ինձի որոյ հետ կենակցերէ , ես ալ ըսեմքեղ՝ թէ գուն ո՞վ ես » :

Ուստի հարկ է չարագործներէն հեռէ կենալով՝ բարեգործաց մօտենալ , և անոնց ըրածին հետեւով պակասութիւննիս ուղղել ու բարի անուն վասարկիլ , որով կ'ըլլամք այն կոշտ մը հողիննման , որ վարեցրու մէջ դրուած ըլլալով վարդի հոտ կը

Հ. Մեր և այլոց գործեցն հաւասար կերպով պիտի դասիմք :

Պ. Ո՛չ. Երբէք մտքէ հանելու չէ՝ որ մեր անձնական գործեցն անաշառութեամբ դատելու եմք, վասն զի անձնասիրութիւնը շատ անդամ պակասութիւննիս չտեսնելու չափ կրնայ կուրացունել. իսկ այլոց գործեց՝ բարի սրտով պիտի դատեմք, վասն զի սրտադէս չըլլալով կարելի է՝ որ անոնց բարի նպաստակաւ ըրածը կամ խօսածը շարաչար մերկնելով սխալանաց մէջ իյնամք :

Հ. Բարոյական գրոց օդուտն ի՞նչ է.

Պ. Բարոյական գրքեր, մանաւանդ երկելի անձանց վարքն ու պատմութիւնը կարդալու ատեն, եթէ անոնց գլխէն անցածները մեր անձին յարմարցունեմք, շատ բանի մէջ կանուխէն փորձառու եղած կ'ըլլամք. անոնց վեհանձնական գործոց վրայ դարմանալ, և առաքինիները, այսինքն, ընկերութեան օդուակար մարդիկը սիրել կը սովորիմք : Սակայն ինչպէս որ օգտակար ըլլ շատ ուտելլը չէ՝ այլ աղէկ մարսելլը, այսպէս ալ շատ բան կարդալը չէ օդուտ ընողը, այլ կարդացածը լաւ հասկնալ ու գործադրելն է :

Հ. Ասուծոյ ներկայութիւնն ինչո՞ւ յեշելու եմք :

Պ. Երբ յիշենք՝ որ կատուած ամեն տեղ միշտներկայ է, ըրածնիս և ընելիքնիս գիտէ ու կը տեսնէ, և ամեն ըրածնուս համար ալ հաշիւ կը պահանջէ, հարկաւ արթուն կը կենամք իրեն անհաճոյ և մեր հոգւոյն վսասակար գործերէ հեռի կենալու :

Հ. Գործած պակասութեանց դարմանն ինչ է.

Պ. Եթէ դժբաղդաբար մեղաց մէջ իյնամք, լաւագոյն և մէկ հատիկ գեղն ըշրածնուս վրայ զղջալով՝ կրկին անդամ չգործելու առաջադրել, և ըրածնուս հակառակ բարի գործեր ընելն է. զոր օրենակ, եթէ մէկուն ընչից վսասեցինք, վսասը վճարելէ զատ վսասակի. ալ ճամբայ ցցունելու է. եթէ մէկու վրայ գէշ խօսիմք, պիտի ջանամք բարի խօսել միշտ, ոչ միայն այն անձին, այլ և ամեն մարդոց համար ալ :

Հ. Մարմնական մեղքն ի՞նչպէս կը սըրբուի :

Պ. Երբ մեղքով մարմիննիս արատուռարեմք, մեր արժանաւորութիւնը մտածելով՝ պէտք է առաջադրել առաքինութեամբ այնքան զարդանալու, որչափ ոք մեղանչելով զինքն անպատճ ըրինք : Աւրեմբ, երջանիկ եմք այսպիսի կրօնքի մը մէջ ծնելնուո՝ որ անմեղը կ'օրէնէ, և ձեռքերը

բացած սիրով կ'ընդունի այն զդշացեալ
մեղաւորը՝ որ մեղքերը կը խոստավանի ,
և թողութիւն խնդրելովս խը զգաստա-
նալը կը հաստատէ :

Հ. Մողութիւնք ի՞նչպէս կը տիրեն կա-
մաց .

Պ. Առաքինական ունակութեանց նման
մողութիւնք ալ հետպիեատէ կը տիրեն կա-
մաց : Առաջին անդամյանցանք ընողը մեծ
տհաճութիւն կ'զգայ , և խոճմանքէն ալ
կը տանջուի : Վայ այն մարդուն՝ որ խղճի
ձայնին անկանջ չդներ . վասն զի այն առա-
ջնն սխալնքն է՝ որ ուրիշներ ալ դործե-
լու կը յօժարեցունէ : Այս ալ դիանալու է՝
որ չար դործելու սովորութիւնը ճշգրի-
ւածութեան կ'ըսուի . միշտ չար դործե-
լը՝ ճշգրիւան . իսկ դործողը ճռէ և առ-
ճորդ :

ՏՕԴՈՒԱԾ Ե.

Պարտք կատարելագործելոյ զայլս :

Հ. Ալլաց կատարելութեան համար ալ
հոգ ընելո՞ւ եմք .

Պ. Այո՛ , հանդիսա՞ն և երջանիկ ապրե-
լու համար մինակ մեր միուրը , կամքն ու
մարմինը կատարելութեան հասցունելու

ջանալն հերիք չէ , պէտք է որ նոյն հոգն
ընկերութեան համար ալ ունենամք . ուս-
տի պէտք է զգուշանալ այն ամեն բաներէ՝
որ ընկերին ցաւ , ֆնաս և հիւանդութիւն
կը պատճառէ . կարօտ եղողին իմաստուն խը-
րասներ տալ . բարի օրինակ ըլլալ . դաս-
տիաբակութեան տարածուելուն օգնել ան-
ձամք և դրամոլ . և փոխանակ ընկերնիս
արտմեցունելու՝ առաւել ուրախացունելոյ
փոյթ տանել :

Հ. Այդ չափն հերիք է .

Պ. Այս մասին ունեցած պարտականու-
թիւննիս անթիւ է . ուստի պէտք է նաև
առաքինական ճամբուն մէջ երկմոտղը քա-
ջալերել . միալողը սիրով խրատել , մոինե-
րուն դէմ տհաճութիւն յայտնել . վշտա-
ցեալը ըստ մեր կարի դործով կամ դէմ
խօսքով միսիթարել . և այլն . որպէս զի իրա-
ւամք արժանի ըլլամք ըստ ելու “ սա է
մարդ առաքինի ” :

ԳԼՈՒԽ 2.

Իրաւունք եւ պարտք սեփականութեան

ՅՈԴՈՒԱԾ Ա.

Հ. ԶԵՆԸ է իրաւունք և պարտք սեփականութեան .

Պ. Մարմննիս , ինչքերնիս և պատինիս վաստղաց դէմ պահպանելը կ'ըսուի էր ուստի ու բանական էն իստ ու բանական . իսկ ունեցածնիս աղէկի դործածելն ու այլոց ունեցածին քիշնասելը կ'ըսուի ուրաք ու բանական :

Հ. Սեփականութեան զրկուելուն վնասն ի՞նչ է .

Պ. Սեփականութեան տէր չեղողը կատարելութեան համնիք . վասն զի իր անձին տէր չեղողին վիճակը լսու շըլլար . սեփական ինչք չունեցողն հանգիստ չաղղիք , պառիւ չունեցողն ալ ընկերութեան մէջ սերելի շըլլար :

Հ. Ունեցածնուս տէր չըլլակն արիշ ի՞նչ վնաս կը ծագի .

Պ. Թէ որ մեր տնկած ծառին պառուզը մենք չվայելէինք , ցանած արախն ցորենը որիշներն հնձէին , պահած ոչսարին

բուրդն ու կաթը ուրիշներն յափշտակէին , ոչ ծառ կը անկէինք , ոչ ցորեն կը ցանկէինք , եւ ոչ ոչսար . կը դարմանէինք , և այսպէս թէ մեք և թէ ընկերութիւնն հաւասարապէս կը զրկուէինք :

Հ. Մարմնոյ վրայ ունեցած տէրութիւննիս ի՞նչ բան է .

Պ. Մեր մարմնոյն վրայ ունեցած տէրութեան իրաւունքն այն է՝ որով այլք չեն կարող զմեղ բաւնադատել մեր կամաց դէմ իրենց ուղածին պէս ծառայեցունել , առանց իրաւանց բանար դնել , մարմննիս կարել , վիրաւորել , և իրենց հաճոցից և դիւրութեան համար անսառոնի պէս աշխատցունել . վասն զի Աստուած ամենքս ալ հաւասար ստեղծելով՝ ոչ ոք իրաւունք ունի ձրի կամ առանց վճարքի իրեն շահուն համար ուրիշը ծառայեցունել , կամ վրան եխանութիւն բանեցանել :

Հ. Մարմնոյ տէրութեան դէմ երբ կը մեղանչեմք :

Պ. Մարմնոյ տէրութեան իրաւանց դէմ կը մեղանչեմք՝ երբ մեր կենայ և առողջութեան վիստակար դործերու անհնասուր կ'ըլլամք . վասն զի Աստուած մեր և այլոց բարին հաղալու համար տուած է մեզի այս իրաւունքը , որմէն հարկաւ կը զրկուինք

Եթէ կեանքերնիս և առողջութիւննիս զպահ՝
պահնեմք :

ՅՈԴՈՒԱԾ 6.

Իրաւունք պահպանութեան պատույ .

Հ. ինչո՞ւ համար պատիւնիս պիտի
պահպանեմք .

Պ. Անոր համար ՝ որ վայելած պատիւնիս
մեր անձին բաղմատեսակ հաճոյից եւ
իրական օգտից աղբիւր է . և եթէ անտա-
տիւ ըլլայինք՝ այս ամենէն ալ զուրկ պիսի
մնայինք : Ուստի պատիւ պահպանելը ոչ
միայն հարկ՝ այլ և իրաւունք է . իսկ
պատիւը չկոտրելը՝ պարտականութիւն է .
որովհետեւ չարախօսութեամբ կամ զրապար-
տութեամբ այլոց պատիւն աւբելը դողու-
թեան հաւասար վատութիւն է :

Հ. Պատիւնիս ինչպէս կընամք պահել ,

Պ. Պատիւ պահպանել ուղղող պէտք
է որ նախ՝ իւր արժանիքը մտածերվ
միշտ պարկեշտութիւն պահէ , և յիշելով՝
որ բնութեամբ ինք այլոց հաւասար է, այ-
լոց պատիւն ոտքի տակ չառնէ : Երրորդ՝
բարին գործելու ատեն պարկեշտ համար-
ձակութիւն մը պիտի ունենայ , և ոչ երկ-
շոտութիւն . վասն զի հպարտութիւնն ու-

րիշն արհամարհել ըլլալով՝ այլոց ատե-
լութիւնը կը գրգռէ . իսկ երկոսութիւնը
մեր անձին վրայ ունեցած վատահութիւն-
նիս փճացունելով՝ արժանաւորը մտածե-
լու և գործելու արդելք կ'ըլլայ :

Հ. Պատիւ պահելու մասին ի՞նչ զգու-
շութիւն պիտի .

Պ. Գիտութեամբ և առաքինութեամբ
պատիւ վաստրկելու իրաւունք կ'ունենամք .
սակայն զանի պահպանելու համար նախ՝
այլոց պատիւը կոտրելէ եւ շողոքորթելէ
պիտի զգուշանամք , որ վատութիւն է :
Երկրորդ՝ արժանիքնիս կորսնցունելէ մեր
արդեանց վրայ պարծենալով՝ որ սնափա-
ռութիւն է . վասն զի ճշմարիտ պատույ
արժանին՝ պարկեշտ ըլլալով չպարծիր , և
ընկերաց աշքին արհամարհելի չըլլար՝ այլ
պատուաւոր : Երրորդ՝ մեր ունեցածէն
աւելի ինք զինքնիս արդիւնական ցցունելէ ,
որ գոռողութիւն է . վասն զի միակ փա-
փառկելի բան ճշմարիտ առաքինւոյ անուն
վաստընին է : Վերջապէս՝ պատույ ա-
րաստ բերող ամեն խօսքէ և գործէ զգոյշ
կենալու է . վասն զի պատիւը մատղաշու-
թեամ նամանելով՝ մէկ անդամ կորսնցունե-
լէն վերջը կրկն անդամ ձեռք չբերուիր :
Հ. Ելլոց պատույն դպչիլքանի՝ կերպ
կ'ըլլայ :

Պ. Այլոց պատուցն դպչիլն երկու կերպով կ'ըլլայ, նախ՝ յանիրաւի չարախօռելով՝ որ կ'ըսուի քրուրուննէն. Երկրորդ՝ չնչին պատճառանքներ մէջ բերելով՝ կամ հարկ չեղած տեղը պահառաթիւնն հրատարակելով, որ կ'ըսուի շրտիննէն: Ուստի մէկուն վրայ չար խօսելէ յառաջ լաւ մտածելու է. վասն զի վնասելը դիւրին, ինկ գարմանելը դժար է:

Հ. Այլոց ըսածին ի՞նչ հաւատք ընծայելու ենք.

Պ. Մէկուն բարի անունը լսած ատենախս սիրով պիտի հաւատամբ. իսկ եթէ գէշ խօսուի, քանի մ' անդամ վորձ չըրած հաւատալու չենք. եւ եթէ սոսոյդըլլայ լսածնիս, պիտի ցաւինք ու լուենք, եւ ամեն ջանք ՚ի դործ դնենք զինքն ուղղելու:

ՅՈՒՌԱԾ Գ.

Իրաւունք սեփականութեան ընչից.

Հ. Ի՞նչ իրաւամբ ընչից տէր կ'ըլլամբ.

Պ. Ինչք սեփականելու կամ ստացուածոց տէր ըլլալու կերպն երեք է. առաջինն է հովուութիւն և որսորդութիւն. Երկրորդն է երկրագործութիւն եւ երրորդն՝

Ե ճարտարութիւն:

Հ. Հովուութիւնն ու որսորդութիւնն ի՞նչպէս սկսաւ:

Պ. Մարդիկ քանի որ քիչսոր էին, բնական բերքելով այսինքն պտուղներով. խոտերով, արմասաներով և որսորդութեամբ կինային ապրել. բայց վերջէն տեսնելով՝ որ երկիրը շարունակ պտուղ չտար, և ոչ կլնան միշտ որս ընել, պարտաւորեցան քանի մը կենդանի ընտանեցունել, ինչպէս, կով, ոչխար, հաւ, բաղ և այլն, որպէս զի անոնց կաթը, միսն ու հաւկիթը կերակուր ընեն, և բուրդը՝ հագուստ. այսպէս այն կենդանեաց տէրն եղան, հովուական կեանքն ալ այսպէս սկսաւ:

Հ. Երկրագործութիւնն ի՞նչպէս սկսաւ:

Պ. Տեսնելով՝ որ անասուններն արածելու համար տեղէ տեղ պարսցունելով անհանգիստ կ'ըլլան, այնուհետեւ հող մը շակելու, սերմանելու, այգի և ծառ տնկելու, պտուղ հասցունելու ձեռք զարկին. որով պարտաւորեցան վարուցան ըրած տեղերնին բնակութիւն հաստատել: Վերջէն հասկնալով որ հնձոց մէկ մասը ձմեռուան պահել պէտք է, տուն և համբարանց շինեցին. ճամբայներ բացին, և ջրոց հոսանքը կարգադրեցին: Այսպէս ամեն մարդ իւր հերկած գետնին և շինած տա-

նը տէրն եղաւ , և իրաւունք ստացաւ իւր
կենդանութեանն իրեն սեփականելու , մեռ
նելչն վերջն ալ իւր զաւակաց ժառան-
դութիւն թողելու :

Գ Լ ՈՒԽ Ե .

Իրաւունք սեփականութեան ՚ի ծեռն
ճարտարութեան .

Հ. Սեփականութեան երկրորդական մի-
ջոցները որո՞նք են .

Պ. Սեփականութեան երկրորդական մի-
ջոցներն են ճարտարութիւն և արուեստ ,
վաճառականութիւն և ծառայութիւն հա-
սպակաց :

ՅՈՒՌԱԾ Ա.

Ճարտարութիւն եւ արուեստք

Հ. Ճարտարութեամբ ի՞նչպէս ընչից
տէր ըլլալու իրաւունք կ'ունենամք :

Պ. Բաց ՚ի քանի մը պառողներէ բնու-
թեան միւս արտագրութիւններն առանց
երկար գործողութեան մարդուս պէտքին
չեն կրնար ծառայել . ուստի ո՛վ որ խելք
գործածէ զանոնք օդասակար պէտքի ծա-

ռայեցունելու՝ իրաւունք կ'ստանայ անոնց
տէրն ըլլալու :

Հ. Օրինակով մ' հասկցուր :

Պ. Քթանն ինքնին զգեստ չիրնար ըլ-
լալ . մինչև որ քանի մ' օր ջուրը դնելով ,
չորցնելով , փայտային մասունքներէն զա-
տելով և ծեծելէն վերջը չսանտրուի՝ ու մա-
նելու չպատրաստուի . ուստի ո՛վ որ այս
գործողութիւնները կ'ընէ , քթանին վրայ
իրաւունք . ունի զանիկայ սերմանող ու
քաղող երկրագործին հաւասար . նոյն ի-
րաւունքն ունին մանողը՝ մանածին վրայ .
գործողը՝ կտաւին վրայ . և դերձակն ալ
կարածին վրայ :

Հ. Արհեստիւ ի՞նչ բան սեփականելու
իրաւունք կ'ունենամք :

Պ. Արհեստիւ՝ տէրն ըլլալու իրաւունք
կ'ստանամք այն վարձքին՝ զոր կ'ընդունիմք
՚ի փոխարէն մեր ծառայութեան , երբ այ-
լոց ձեռքէն չեկած գործ մը մենք կը կա-
տարեմք . և անտարակոյս այն վարձքը մեր
սեփականութիւնն ըլլալով ուրիշն իրաւունք
չունի մեր ձեռքէն յափշտակելու :

Հ. Ի՞նչ բանի համար պէտք եղան ար-
հեստք :

Պ. Մարդիկ ՚ի սկզբան ստիպուած էին
ամեն պիտոյք անձամք հոգալու . զոր օրի-
նակ , երկիր մշակելու և հնձելու համար

էստի , մանգաղ և ուրիշ դործիքներ պատրաստել . և տուն շինելու . համար ծառ կտրելու կացին , ուրագ և սղոց հնարել . և այլն եւ որովհետեւ այս կերպով ժամանակ չէին ունենար օր ըստ օրէ բան սովորել , շինածնին անշնորհք և անպիտան կ'ըլլար :

Հ. Ի՞նչ կերպով բարակցան արհեստք .

Պ. Երբ մարդկային ընկերութիւնը զարդացաւ , զանազան մարդիկ զանազան արհեստից պարապելով և շարունակ նոյն արհեստը բանելով մեծ յաջողակութիւն ստացան քիչ ժամանակի մեջ ընտիր և գեղեցիկ շինելու , և շատ ալ վասարկելու :

ՅՈՒՌԻԱԾ Բ.

Իրաւունք սեփականութեան 'ի ճեռն
առեւտրոյ

Հ. Առուտուրով ի՞նչպէս ընկց տէր կ'ըլլամք .

Պ. Երբ մէկուն ունեցածին հաւասար արժէքով մեր ունեցածէն ստակ կամ ուրիշ բան մը վճարեմք , նոյն բանին տէրն ըլլալու իրաւունք կ'ստանամք : Ստակով եղած առուտուրը չէւ կ'ըստի . որուած ստակը չէն . և առած ստակին փոխարէն բան մը տալը վահառել : Բայց

ստակի տեղ առած բանին արժէքին հաստար բան մը տալը կ'ըստի գովառիւննեւն :

Հ. Ստակին ի՞նչ բանի համար հնարուեցաւ .

Պ. Ի սկզբան ամեն առուտուր փոխանակութեամբ ըլլալուն համար վաճառականութիւնը մեծամեծ դժուարութիւններ ունէր : Ահա այս դժուարութիւնը վեց ցունելու համար հնարուեցաւ ստակը : Ուստի երբ կտաւ կամ ուրիշ բան մը պէտք ըստյ , վաճառականին հետ գինը կը կտրեմք , և ստակը վճարելով կտաւին տէր կ'ըլլամք :

Հ. Վարձքն ի՞նչ է .

Պ. Վարձք կ'ըստի այն տրուած բանը՝ զոր մէկուն մեզի ըրած ծառայութեան փոխարէն դաշնադրութեան համեմատ կը վըճարեմք , ինչպէս . պարտէզս փորելու համար մշակին հետ օրականը կ'որոշեմ . ինք կը փորէ պարտէզս , ես ալ որոշուած վարձքը կը վճարեմ : Ուստի կտաւ ծախողն ինչ իրաւունք որ ունի սակարկեալ գնոյն վրայ , նոյն իրաւունքն ունի մշակն ալ վարձքին վրայ : Վասն զի ինչպէս որ կտաւն առնել , զինը չտալ գողութիւն է , նոյնպէս աշխատցունել ու վարձքը չտալը գողութեան հաւասար զրկանք է :

Հ. Պաճառականին կամ վարձկանին
խարդախութիւնը ներելի՞ է :

Պ. Ոչ . Երբ վաճառականը տուած
կոստին որպիսութեան կամ արժեքին կող-
մանէ դիս խարէ , վարձկանն ալ պայմա-
նին համեմատ աշխատութիւնը չըկառարէ ,
երկուքին ըրածն ալ զրկանք և գողութիւն
ըլլալով բնաւ երեք ներելի չէ :

ՏԵՇՈՒԱԾ Գ.

Իրաւունք սեփականութեան ՚ի մեռն
ծառայութեան հասարակաց :

Հ. Հասարակաց ծառայելու քանի՞պաշ-
տօն կայ :

Պ. Հասարակաց ծառայութեան վերա-
բերեալ գլխաւորապէս վեց պաշտօն կայ .
Եւ ասոնք են : Բժշկութիւն . փաստա-
բանութիւն . տառցչութիւն . եկեղեցա-
կանութիւն . գատաւորութիւն եւ զինուո-
րութիւն :

Հ. Ի՞նչ է ասոնց պաշտօնք .

Պ. Բժիշկն հիւանդութիւննիս կը գար-
մանէ . փաստաբանն իրաւունքնիս կը պաշտ-
պանէ . ուսուցիչն օդապակար խրատներով
և գիտութեամբ սիրուերնիս և միտքերնիս
կը մշակէ . եկեղեցականը հաւատոյ վար-

դապետութիւնը սովորեցունելով և Սատուա-
ծային պաշտամունքը կատարելով հոգւոց
՚ի փրկութիւն կ'առաջնորդէ . դատաւորն
իրաւունքնիս կը հաստատէ կը վճռէ . եւ
զինուորն հասարակաց ավահովութեան
համար կը հսկէ : (1)

Հ. Ասոնք ալ վարձուց արժանի՞ են :

Պ. Որովհետեւ ամենքն ալ հասարակաց
օդաբին համար կ'աշխատին , արդարու-

(1) Ընչից կամ սեփականութեան տէր կ'ըլ-
լանք երկու աեսակ պարագունքով , արուես-
տիւ եւ սրաշտօնով : Արուեստք երեք կարգի
կը բաժնուին :

Առաջին կարգիններն արտադրութեանց կը
ծառային , որք են որսորդութիւն , ձինորսու-
թիւն , երկրադործութիւն , եւ մետաղանանու-
թիւն . այսինքն քար , աղ , հանքածուխ , եւ
մետաղ հանել .

Երկրորդ՝ այն արտեսաներն՝ որ պիտոյից,
հանգստեան եւ հաճոյից կը ծառային .

Երրորդն է վաճառականութիւն , որ կը բո-
վանդակէ վաճառումն , փախադրութիւն , եւ
վճարումն : Հասարակաց ծառայութեան վերաբե-
րեալ պաշտօններէն ոմանք հրահանդիչ են ինչպէս
է ուսուցչութիւնը , իրաւագիտութիւնը եւ լն:

Ոմանք օդնիչ են , ինչպէս , բժշկութիւն ,
վերաբերութիւն եւ գեղագործութիւն .

Եւ ոմանք զսպէս , ինչպէս է արդարութիւնն
եւ զինորական զօրութիւնը : Ասոնց ամենք
կը երազանցէ կրօնքը Աստուածացին պաշտաման
յարմար պաշտօննեաններով :

թիւնը կը պահանջէ՝ որ ասոնց աշխատութեանն ալ վոխարինութիւն մ' ըլլայ . զո՞ր պահանջելու էրուսունք ունին . հասարակութիւնն ալ վճարելու դուրսահառնէն :

Գ. Ա. Ո Ւ Խ Բ.

ՅՈՒՌԱԾ Ա.

ԱՆԻԱԼԱՍԱՐՈՒԹԻՒՆ ՀՈԽՈՒԹԵԱՆ

Հ. ինչո՞ւ ամեն մարդ հարուստ չէ :

Պ. Ենոր համար՝ որ մարդիկ ուժի , խելքի , հնարագիտութեան և ջանքի կողմանէ հաւասար չեն : Ուստի իւր արտարդիւնաւորելու համար շատ աշխատող մշակը , իւր ձեռագործը դիմացկուն եւ գեղեցիկ շինելու յողնող արուեստաւորը . գործերը կարդի գնող , և ամեն տեսակ բաննար ցանելու . տնկելու ժամանակին և օդոց փոփոխման ուշադիր եղող պարտիզանը , և առուտառի մէջ աչքըբաց , ժիր և խոհեմ վաճառականը շատ կը վաստըի և հարուստ կ'ըլլայ . իսկ ով անխեկը , տկար , անհոգ և ծոյլէ , աղքատ կը մնաց :

Հ. Զքաւորն ունեորին ինչըլ գողնալու իրաւունք ունի :

Պ. Որովհետեւ ամեն մարդ իւր ուժով

ու խելքով վաստկած , կամ ժառանգութեամբ ունեցած բանին վրայ կատարեալ իրաւունք ունի , ուստի օտար մէկու մը քնառ ներելի չէ գողնալ կամ յափշտակել անոր ունեցածը : Իսկ ունեցողն ազատ է ունեցածը մախելու , ընծայ տալու , կամ զաւակաց ժառանգութիւն թողելու :

Հ. Բասածդ օրինակով բացատրէ .

Պ. Ըսենք թէ քանի մը տղայք խաչափառ ժողովելու համար ծովեղերք գացին . մէկը դտաւ հարիսը , միւսն՝ յիսուն , իսկ երրորդը՝ հազիւ թէ քանի մը հատ , եւ գտածն ալ կորմնցուց . հիմայ ի՞նչ իրաւունք ունի երկրորդն առաջնոյն հաւասարաբաժին ըլլալու , և երրորդն անոնց գլուխածին մասնակից ըլլալու :

Հ. Երրորդը բան պահանջելու կարող չէ :

Պ. Ո՞չ երբէք . թէ պէտ կրնայ աղանձել ունեցողին՝ որ իրեն ալ բաժին հանէ , քայց ոչ երբէք ստիպել՝ բնութեան հաւասարութիւն պատճառերով . վասնդի ունեցողը կրնայ պատասխանել . « ինչո՞ւ տամ , ես ալ բնութեամբ քեզ հաւասար ըլլալով՝ քեզ չափ իրաւունք ունիմ ունեցածիս տէրն ըլլալու » . և ըսածն ալ ճշմարիտ է : ինք ուզէ կ'ուտէ , ուզէ կը ծախէ , և եւթէ ուզէ , կրնայ բարեկամի ընծայ տալ :

ՅԵԳՈՒԱԾ Բ.

Գործածութիւն սեփականութեան

Հ. Վաստակնիս ի՞նչպէս գործածելու է :

Պ. Կ'ըսէ առակը , « խելքով վաստը կածդ խնայութեամբ գործածէ » . վասըն զի առաջին և ամենին մեծ վաստակը խնայութիւնն է :

Հ. Աղքատութեան դարմանն ի՞նչ է :

Պ. Աղքատութիւնն ամեն առեն աշխատանքէ ու խնայելէ կը վախնայ , և երկուքը մէկն աղքատին վրայ տեսնուած չեն : Ուրեմն պէտք է՝ որ և մեր սաւանին չափ երկնուունենք ոտքերնիս » : Թէ որ կարող չենք մետաքսեղէն հաղնիլ , կտաւեցէնով դոհ ըլլամք , և միշտ նայիմք՝ որ մեր վաստակն ստակ մը պահաս ծախսք ընենք :

Հ. Խնայութեան օդուան ի՞նչ է :

Պ. Խնայութեամբ կամ հիւանդութեամբ կարութեամբ կամ հիւանդութեամբ կամ հիւանդութեամբ մէջ ինկողը , և բնակարան շինելու , կամ հայրենեաց և բարեկամի համար հաշուէ գուրս ծախսք ընելու ստիպուողը սրատրաստական ստակ ունենալով երբէք նեղութիւն չքաշեր , և այն առեն կիմանայ՝ թէ խնայութեամբ ողահուած ըս-

տակ ունենալն ի՞նչ աղէկ բան է : Սակայն սակի դիղելու բաղձանքէն , այն դարձելի մալութենէն վախչելու է , որ օտարաց չօգնելէ ՚ի վատ իր անձին պէտք եղածն ալ կը իմայէ :

Հ. Վաստակ ընելու օրինաւոր ճամբան ի՞նչ է :

Պ. Օրինաւոր ճամբան վաստակ ընելու համար նախ՝ շափառորութիւն բանեցունելով պիտի ջանանք՝ որ արդար և համեստ կերպով ըլլայ , և ոչ թէ ցած և պատուց արատ բերով կերպերով . երկրորդ՝ պէտք չէ որ շատի բաղձանք , վասնզի ըստ առածին և որչափ բաղձանքնիս աւելնայ , այն չափ ալ ցաւերնիս կը շատանայ « : Եւ հարստութիւնք որ լաւ ծառայներ են , կը նան նաև չար իշխողներ ըլլալ : Ուրեմն բաւական է՝ որ մեր և ընտանեաց պիտոյքն հոգալու չափ ունենամք , և եթէ բան մ' ստելնայ , անով ալ կարօտ եղաղին օդ նեմք :

Հ. Առաքինին ի՞նչ կերպով կը վատըլի , եւ ի՞նչ կերպով ծախս կ'ընէ :

Պ. Առաքինին՝ իր րոյսը խելքին ու բաղկաց վրայ գնելով և ոչ այլոց օդնութեան , իր գործերը վաստակին համեմատ կը կարգադրէ . վասնզի դիտէ՝ թէ և ունեցածը ծով ալ ըլլայ , միշտ ծախսք ընելով կը ցամ-

Քէ՞ն ։ Ուստի չնին կարծուած բաներն ալ
հաշուի տակ կ'առնէ , դիմալով , “որ
քի՞ը քըչին վրայ դնելով շատ մը կ'ընէ” ։
Ուտելու խմելու կողմանէ չափաւորութիւն,
հաղուստի և տան զարդուց կողմանէ պար-
զութիւն և մաքրութիւն կը պահէ , և շա-
րունակ իր գործին կը պարապի , գիտնալով
որ առաջին խնայելու բանը ժամանակն է ։
Հ. Առաքինին աւելորդ ստակն ի՞նչ կ'ը-
նէ .

Պ. Առաքինին ո՞րչափի հարուստ ըլլայ՝
ստակով խաղ խաղալէ կը վախչի , և անե-
ցածն առուտուրի կամ օդտակար գործի մը
կը ծառայեցունէ , և կամ խնայութեան սըն-
տուկը դնելով անկէց գոյացած շահը դառ-
կըները կըթելու կամ ողբրմութիւն տարու-
կը գործածէ . և միշտ Աստուծոյ կ'աղաչէ՝
որ աղքատութենէ և հարստութենէ առաջ
եկած մոլութիւնները խափանող չափաւո-
րութիւնն իրեն պարզեց ։

Հ. Զբաւորութեան վեսան ի՞նչ է .

Պ. Վաստակ չոնենալը թէ իր անձին
և թէ իր ընկերին վսասակար է . Անձին կը
վսասէ՝ կատարելութեան նվասաւոր մի-
ջոցներին զիկուելով . ընկերութեան կը
վսասէ՝ կարօւութեան երեսէն այլոց բեռն
և ծանրութիւն ըլլալով . Ուստի հարուստ
թէ աղքատ պարտաւոր է արհեստ կամ

գործ մ'ընտրել ու ճայել , և ուշադրու-
թեամբ անոր պարապիլ . վասն զի կ'ըսէ
առակը . “ արհեստ ունեցողն է հարուստ ”
և “ ոտքի վրայ եղողն ալ կրնայ դըրիլ ” .

Հ. Աղքատութիւնն յանցա՞նք է .
Պ. Ստոյդ է՝ որ դատարկապորախն պէտ
անպատճու և տաղտկալի մարդ չկայ , և
“ովոր ամեն օր գինունալու կը յանդգնի , և
չդիսեր թէ վաղն ինչո՞վ պիտի կշտանայ ,
ինենթ է և անարժան օդնութեան ” : Սա-
կայն առանց մոլութեան աղքատութիւնը
բնաւ յանցանք չէ . մանաւանդ պատույ ,
կարեկցութեան և օդնութեան արժանի :

ՅՈՒՌԱԾՄ Գ .

Արգելք սեփականութեան .

Հ. Այլոց ընչիցքամի՞ կերպ կըվնասեմք:

Պ. Այլոց ընչից միաս կը հացունեմք ոչ
միայն բանութեամբ կամ խարդախութեամբ
յափշտակելով , այլ և ուղտծնին ընելու ար-
գելք ըլլալով , աւանդ առած մէկ բանը
տեղը տանելն ուշացունելով , կամ իւրա-
ցունել ուղելով , և կամ ուրիշ ուշասկ հա-
ւատարմութեան դէմ գործելով . զօրօրի-
նակ , ծառ մը կտրել , գուռ մը կոտրել ,
գործիք մ'անապիտան ընել , և որսի կամ ու-
րիշ գործի մ' երթալու ատեն ընկերին

փորձ ընելով գտնելու եմք, և կորուստն իրեն յանձնելով խնդակից ըլլալ, և ուրա խանալ սրաիւ, որ այս առթիւ բարեկամ մ' ալ վաստըկեցանք :

Հ. իսկ թէ որ դտածնիս չնչին բան մ' ըլլայ :

Պ. գտածնիս որչափ չնչին բան մ' ըլլայ, տէրը փրնտուելու է, վասն զի կարելի է որ կորսնցունողը այնքանին ալ կարօս մէկն ըլլայ, ինչպէս իրօք ալ պատահած է : Տը դայ մը՝ քսաննոց մը դտաւ, միտքը դրաւ որ պինա առաջ գէմ ելլող աղքատին տայ, բայց երբ տուն դնաց, և մօրն հրամանին հնաղանդելով նոյն տեղը դարձաւ տէրը փնտուելու, աեսաւ՝ որ պղտիկ աղջիկ մը նստէր կուլար . որովհետեւ ինքն էր կուրուեր այն քսաննոցը՝ զոր մայրը տուեր էր հաց գնելու համար, և բոլոր ունեցածն ալ միայն այն էր :

Հ. Ուրեմն օտարին ունեցածին բնաւ դոշելու չե՞նք :

Պ. Այո՛. մերը չեղած բանին, թել մը գերձանէն մինչեւ ասեղի կամ դրչի մը ձեռք երկնցունելու չե՞նք : Ա. բքունի նաւարանն աշխատելու դատապահաւեալ բոլոր դողմրն ամենէն առաջ այսպիսի պղտիկ բաներէ սկսած են, բայց քիչ քիչ այնչափ վասթառութեան համած էն, որ դողութեան պըժ-

յանած արտը ոտքի կոխ ընել :

Հ. Ելլաց տունէն ստակ գողնալն ի՞նչ կերպ յանցանք է :

Պ. Ո՛վ որ այլոց տունէն ստակ գողնալը մեղք չհամարիր, մարդասովան աւազաւ կէն ալ ցած է . վասն զի գողը բան մը ձեռք անցունելու համար գրեթէ կեանքը վտանգի մէջ կը դնէ, բայց ասիկայ իւր վրայ հաւատարմութիւն ունեցողին ինչըը գողնալով՝ երկու կերպ վնասած կ'ըլլայ ընկերին . նախ՝ ունեցածէն դրկելով, երկրորդ՝ ուրիշին վրայ կասկածելու մեղքը գործել տալով :

Հ. Պտուղ գողնալն յանցա՞նք է .

Պ. կան մարդիկ՝ որ պարտէղէ, այդիէ, և արտէ պառուղ գողնալն յանցանք չեն համարիր . բայց որովհետեւ գողցածնին իւ ընենցը չէ, և չեն ուզեր՝ որ այլք նոյն բանն իրենց ընկն, ուստի յանցանք և դատա պարտութեան արժանի է . թո՛վ որ այս տնտակ մոլութիւնք որիքամոլութեան ծընունդը ըլլալով անշնորհ և պժդալի են :

Հ. Գտած բաներնիս որո՞յ է .

Պ. Գտած բաներնիս մերը չ'ըլլալով՝ պարտուկան եմք տէրո՞յը գարձունել . մտածելով՝ որ մենք բան մը կորտասած ատեն՝ կը վափաքիմք որ գտնողը բերէ մեղյանձնէ . իսկ եթէ տէրը չեմք ճանչեր, հարց

գալի անունին ամչնալու երես ալ չեն ու
նեցեր , որ թերեւ կը նար իրենց այդ չար
քաղձանքը խափանել :

Գ Լ ՈՒԽ Թ.

Իրաւունք եւ պարտք ազատութեան :

ՅՈՒՌԱՆԱ Ա.

Հ. Ազատութեան իրաւունքն ի՞նչ բանէ
կը ծագի .

Պ. Ազատութեան իրաւունքը կը ծագի
այն պարտականութենէն՝ որով ամեն մարդ
կը ջանայ այն բանն ընել՝ որ իւր անձին
պահպանութեան և կատարելութեան հառ
նելու օդտակար է .

Հ. Ազատութիւն բառով ի՞նչ հասկնա
լու եմք :

Պ. Աւունքն ըսելով ամեն խելքերնուս
փշածն ըսելու և դործելու կարողութիւնն
ի մանալու չեմք , այլ պարագ եղած բանն
այնպէս աղատօրէն դործելու՝ որ ուրիշ
մէկը կարող չըլլայ խափանելու . որովհեան
արդարութեան օրէնքով ոչ ոք կարող է մեր
գործոց արդելք դնել , երբ հաւասարու
թեան չեն վնասեր :

Հ. Մեզ չափի սակ դնողն ո՞վ է .

Պ. Տղայութեան ատեն՝ մեր օդուտն
ու վնասը չդիսնալով ծնողքնիս և վարժա
պետնիս կ'իմացունեն մեզի՝ թէ ո՛ր բանն
ընելու , և որմէն խորշելու է . բայց երբ
չափահաս կ'ըլլանք , բաղձանքնիս , կիր
քերնիս եւ տղիսութիւննիս կը դրդուեն
զմեղ անոնց խրատին անսաստելով չարիք
ընելու և այլոց վնասելու . Այս պակասու
թեանց առաջքն առնելու համար օրէնքներ
կան՝ որ մեղ կը պատուիրեն մեր ընելիքը
եւ չընելիքը . և եթէ օրինաղանց գըտ
նուինք , բռնի մեղ պատժելով կը զսպեն ,
չափի սակ կը դնեն .

Հ. Օրէնքն ազատութեան չի՞ դպչիք .

Պ. Ամեննելին , մանաւանդ թէ ազատու
թիւննիս կ'ապահովէ : Զոր օրինակ , թէ որ
ես ամեն ուզած ընելու ազատ ըլլայի , և
նոյն աղատութիւնն ունենային ուրիշներն
ալ , այն ամեն երկու կողման անկարգ բաղ
ձանքները մէկմէկու ընելիքին արգելք ըլլ
լովով՝ մեր բոլոր կենաց մէջ յարձակման
եւ պաշտպանութեան պիտի պարապէինք .
Ուրիմն երբ օրէնքն այս ինչ բանն ընել , և
այն ինչ բանը չընել կը հրամայէ հասարա
կաց օդտին համար , ազատութիւնը կը
պաշտպանէ , և ոչ թէ կը վնասէ :

Հ. Այլոց աղատութեան ե՞րբ կը դպչինք .

Պ. Ոյլոց աղատութեան կը դպչինք ,

ԵՐԲ ՝ զիրենք ստիպենք մեր ուղածին ոլէս
խորհելու և դորձելու . երբ անոնց աշխա-
տափրութիւնն ու փութաջանութիւնը ծաղ-
րեմք . երբ չարամնութեամբ անոնց ան-
մեղ գործքերը մեղադրեմք , և վնասակար
համբաւելով խափանենք . և երբ անոնց
կոչմանը , այսինքն , պաշտօնի կամ գործի մը
դլուխ անցնելուն արդելք ըլլամք :

Հ. Անձնական աղասութեան երբ կը վն-
ասասեմք .

Պ. Անձնական աղասութիւնիս կը կոր-
սնցունեմք , երբ առանց լաւ մոտածելու մեր
կարողութենէն վեր ծանր գործի յանձնա-
ռու կ'ըլլամք . երբ ուրիշն անկախ ըլլա-
լու չափ վիճակ մը ճարելու հոգ չեմք տա-
նիք . երբ պարագի համար ուրիշի իշխա-
նութեան տակ կ'իյնանք . եւ երբ անիրաւ
գործի ձեռնարկելով իշխանութիւնը կ'ըս-
տիպենք զմեղ զավելու :

Հ. Ո՞վ է ճշմարիտ աղաս :

Պ. Ո՞վ որ ճշմարիտ աղասութեան կը
փափաքի , պիսի գիտնայ՝ որ առաքինի
եւ բարեկիրթ ըլլալէն զատ ուրիշ միջոց
չկայ , վասն զի միայն առաջնորդն ու բարե-
կնութեան է՝ որ զմեղ կը թելադրէ ստոյդ-
չարէն այսինքն հուշ-նունէ փախչիլ , և չհնա-
գանդիլ առոյդ բռնաւորաց , այսինքն հր-
իւթերուն :

ՅՈԴՈՒԱԾ Բ.

Իրաւունք եւ պարտք պաշտպանութեան

Հ. Զի՞նչ է իրաւունք ու պաշտպանու-
թեան .

Պ. Պաշտպանութեան իրաւունքն այն
աղասութիւնն է՝ որով ունեցածնիս վնա-
սել ուղղին դէմ կը պաշտպանեմք . ուստի
կարող է ամեն մարդ խը կեանքը , աղասու-
թիւնը , պատիւը , ինչքը , ընտանիքը , և
ընկերութիւնը պաշտպանել :

Հ. Պաշտպանութեան միջոցը ո՞րն է .

Պ. Պաշտպանութեան առաջին միջոցն
զգուշութիւնն է , այսինքն վնասակար ա-
ռիթներէ հեռի կենալն է . վասն զի փոր-
ձանքը վրայ համնելէն վերջը գրեթէ ա-
ռանց տուգանքի աղասում չըլլար :

Հ. Օրինակով մ՞ հասկցո՞ւր .

Պ. Թէ որ վնաս տուողն անասուն է ,
կը բնամք մինչև զինքն սպաննելով ինքզինք-
նիս պաշտպանել . իսկ թէ որ մարդ է միայն
մեր ապահովութեան պէտք եղածին չափ
կրնամք մոտաց և մարմնոյ կարողութիւն-
ները գործածել , և ոչ աւելի . զոր օրինակ
եթէ անձամբ կուռելով կամ ուրիշին օգ-
նութեամբ գողը փախցունելը կարելի եղած

ատեն զարնեմք մեռցունենք, օրինաց առ
չե յանցաւոր կըլլամք .

Հ. Բարկութիւնը պաշտպանութեան
օգուտ ունի .

Պ. Բարկանալը ոչ միայն վասար չվճա-
րեր, այլ և անիրաւ դործ մը կամ անվա-
յել խօսք մ' ընել տարով շատ անդամ վաս-
տու ալ կը հանդիպցունէ : Թո՞ղ որ չարի
չար հասուցանել մեղք է . և ամենէն լա-
ւագոյն վրէժինդրութիւնը ներելն է :

Հ. Ներողամնութեան օգտին օրինակ
մը տուր .

Պ. Տիգրան Պետրոսէն նախատինք կրե-
լով՝ ատեն մը անհանդիսաւ էր, վրէժին-
դրութեան կիրքով գիշերը քունը չէր տա-
նիր, ցորեկն ալ չարիք եւ դաւաճանու-
թիւն կը մտածէր . բայց երբ հաշտուեցաւ,
ոչ միայն անոր բարեկամութիւնը վաստը
կեցաւ ու հանդիսաւ եղաւ, այլ և ամեն
մարդ ալ դինքն առաքինի ճանշեց :

Հ. Հաշտութեան առիթն ի՞նչ էր .

Պ. Հաշտութեան առիթը՝ խորհած չա-
րիքն ու դաւաճանութիւնը չդորժածելն
ու զանիկայ ուրիշ չարիք մ' ընելու չդըր-
դուելն էր, ուստի երբ պետքոս հասկրցաւ
իւր պակսութիւնը, ներողութիւն ինսդրեց.
հաշտուեցան ու բարեկամ եղան :

Հ. Վնաս կրողին պարտքն ի՞նչ է .

Պ. Վնաս կրողին չվայելեր որ ուժին
վատահի . վասն զի՝ ինչպէս որ կոտրած-
պնակ մը ծեծելով չնորոգուիր, այլ կտոր-
ներն իրար փակցունելով, այսպէս ալ
բոնութեամբ իրաւունքնիս վաստիելու տեղ
կը կորսնցունեմք : Ուստի երբ անիրաւու-
թիւն մը կրեմք, պիտի չանամք իրաւունք-
նիս վաստովին հասկցունել զօրաւոր վաս-
տերով և անոյշ խօսքերով՝ որպէս զի՝ եթէ
կարելի է, իրարու հետ միայն խօսքով
իրաւախոհ ըլլամք :

Հ. Թէ որ խօսքով իրաւախոհ ըլլալ ըր-
յաջողի, ի՞նչ ընել պիտի .

Պ. Երբ խօսքով իրաւախոհ ըլլալ չյա-
ջողի դասաւորին դիմելու է, որ յատկա-
պէս իրաւունք որոշելու և վճռելու պաշ-
տօնն ունի : Սակայն ասիկայ այնպիսի զօ-
րել դեղ մը համարելու եմք, որ յուսահա-
տական դիպուածի մէջ միայն կրնայ դոր-
ձածուիլ :

Հ. Ինչո՞ւ համար .

Պ. Որովհետև դատաւորի դիմելն երկու
կողմին ալ վնասակար է, և շատ պատա-
հած է՝ որ դատը վաստըկողն անդամ մե-
ծամեծ ծախքեր ընելէն վերջը գրեթէ բան
մը չշահի . ուստի աղէկն այն է՝ որ ա-
մեն մարդ իւր վնասովն իրաւախոհ ըլլայ,
քան դատաւորին շահաւէտ վճռոյն սպասե-

լով դաստիան վագէ :
Հ. Օրինակով մը հասկցուր .

Պ. Երկու ձինորս սատրէ մը գտան , և
մէջերնին չլրնալով բաժնել . իրարու բա-
ռական ծանր խօսքեր զլուցելէն վերջը դա-
տաւորին դէմն ելան , դատն հասկցուցին :
Դատաւորն ասոնց ձեռքէն ոստրէն առաւ ,
ծանրութեամբ մը բացաւ , միու ինք կե-
րաւ , կեղեններն երկուքին բաժնեց : Այս
առակը միտք պահճելով պէտք է՝ որ պա-
րապ տեղը ծախք չընելով մոտմուռքէ ա-
զատ ըլլամբ :

Սակայն դիտնալու եմք՝ որ իրաւունք-
նիս յարգել ապաւ լաւագոյն միջոցն այլոց
իրաւունքն յարգելն է :

ԳԼՈՒԽ Ժ.

ՅՈՒՐԻԱԾ Ա

Իրաւունք եւ պարտք ճշմարտախօ-
սութեան

Հ. Զի՞նչ է ճշմարտախօսութիւնը .

Պ. 'Ճշմարտախօսութիւնը մեր բերնէն
ելած բառերուն մեր մտաց հետ միաբանիկ
կամ համեմատ դանուիլն է . այսինքն , մեր
մտաց ճանչցած ու հասկցածը ճշդիւ այ-

լոց զլուցելն է . իսկ մեր դիտացածին հա-
կառակն հասկցունելը ստութիւն է :

Հ. Ինչո՞ւ համար ճշմարտախօս ըլլա-
լու է .

Պ. Վասնզի ինչպէս իրաւունք ունինք
հանդիսա ապրելու , կատարելութեան հաս-
նելու և ճշմարտութիւնը ճանչելու , նոյն-
պէս եւ պարտականութիւնն ճշմարտու-
թիւնը խօսելու . որով միայն ընկերութեան
մէջ անի՞չն եւ հաւաքո՞չ մարդու պատիւ
կ'ստանամք :

Հ. Ստութեան վնասն ինչ է .

Պ. Եթէ մարդիկ իրենց խորհածին եւ
ճանաչման հակառակը խօսելով՝ ոյն ուն
փոխէին , առողդ բան մը չհասկցուելով վրա-
տահութիւնը կը վերնար , ընկերութիւնը
կը քակտէր , և լեզուն՝ այն խօսելու զար-
մանալի գործիքը՝ զոր Արարիչը մարդուս
պարզեած է միաբան եւ ընկերութեամբ
ապրելու , փառք , և մանաւանդ վնասա-
կար բան մը կ'ըլլար : Ուրեմն պարտական
եմք բնաւ սուտ չխօսիլ՝ ոչ տարբեր իմաստ
ցցունող երկդիմի խօսքերով , և ոչ եղածին
հակառակն յայնող կեղծ շարժմանքերով :

Հ. Ստախօսութեան շարժառիթն ի՞նչ է .

Պ. Ստախօսութեան առիթ կը նայ ըլլալ
չար դիտաւորութիւն մը կամ ծածուկ մո-
լութիւն և պակասութիւն մը՝ զար մարդ

յայտնել կ'ամչնայ . ուստի սուտ է այն աշուակը որ կ'ըսէ , « Ստութիւնը վախկոտին վահանն է » . վասն զի ինչպէս միւս առակը կ'ըսէ , « Ստութեան ոռքը կարծ է » . այսինքն շուտ յայտնելով կը խայտառակի :

Հ. թեթև սուտն ալ վնաս ունի՞ :

Պ. Պակասութիւն է ըսել՝ թէ « այս ինչ սուտը թեթև է , վնաս չունենալին ՚ի գատօգուտ ալ ունի » . վասն զի ստեղնախ ՝ սարյդ չար է , և անկէց ծագելիք բարին անստոյդ : Երկրորդ՝ թեթև սուտը մեծելու դուռ կը բանայ . ըսենը թէ սուտ մը խօսեցար աղեկութիւն կարծելով, ուրիշներն ալ կինան բարի կարծել չարիք մը և օրինաւոր համարիլ , և այսպէս վստահութիւնը պահուելով ընկերութեան հիմունքն ալ կը խախտի . ուստի ըստ Առաքելոյն « բարին դալու համար չարիք ըսել պէտք չէ » :

Հ. Ստութիւնը միայն խօսքով կ'ըլլայ .

Պ. Ստութիւնը կիրքով և զգացմունքով ալ կ'ըլլայ . զոր օրինակ , կեղծաւորը բարեպաշտ կ'ը ձեւանայ՝ որ ամբարիշտ մէկն է . խաբերան առաքինութիւն կը կեղծէ , որ միշտ անոր հակառակը կը գործէ . շողոքորթը բարեկամութիւն յայտնելով առ երեսս մութիւննս կը գովիէ , իսկ սրտով մեր միամութիւնը կը ծաղրէ , և իր շահուն և հաճոյից ծառայեցունել կը ջանայ : Աստուած

պահէ՛ շողոքորթէն , վասն զի և վայրի գաղանաց մէջ ամենէն վտանգաւորը չարախօսնէ , իսկ ընտանի գաղանաց մէջ շողոքորթը » :

ՅՈՒՇԻԱԾ Բ.

Խոհեմութիւնն 'ի խօսակցութեան

Հ. Խօսքի մէջ խոհեմութիւնն ի՞նչ է , Պ. Խօսքի մէջ խոհեմութիւնն է լուել այն բանը՝ որ մեր և ընկերաց օգտին կը մնասէ , և ընդհանուր ընկերութեան օգուտը չերերեր . վասն զի անկեղծութիւնը չպարտաւորեր զմեղ ամեն բան զրուցել . ըստ առածին՝ թէ « Ամեն ճշմարիտ զրոյց չէ բարի զրոյց » . ուրեմն ճշմարտախօսութեան հետ խոհեմութիւն պիտի առանց կեղծեաց պէտք եղածը զրուցելով , իսկ անպէտ և վնասակարը լուելով :

Հ. Լուել և կեղծել ի՞նչ տարրերութիւն ունին .

Պ. Կեղծեն է չեղածն եղածի պէս երեցունելն , իսկ վեն և եղածը չդիսնալ ձեւանալ : Կեղծելն երբէք ներելի չէ , առկայն լուեն ըստ տեղւոյն պարագ և մարդավարութիւն է . զոր օրինակ , մէկուն տղեզութիւնն երեսին զրուցելն ոչ թէ ճըշմարտախօսութիւն , այլ կոսպութիւն է :

Զաւկին մահն յանկարծ մօրն իմացունել
անոր մահուան պատճառ ըլլալ է : Շահուդ
վերաբերեալ խորհուրդը գրացւող յայտ
նելն անխելքութիւն է , վասն զի կարելի
է՝ որ վաստըկելիքդ ինք շահի , և դուն
դրկուիս :

Հ. Երբ աններելի է լուռթիւն պահելը .

Պ. Այն բանը՝ որ ընկերաց վնասակար
է , լուելը դէշութիւն է , և յայտնելը պարագ .
զոր օրինակ , երբ գիտես՝ որ դրացւոյդ
շանը կատղած է , կամ ծառայն դող է ,
կամ վաճառականը զինքը կը խարէ , և կամ
դէշ մարդ մը զաւակները դիմէ կը հանէ ,
խոհեմութիւնը կը պահանջէ՝ որ խմաց տաս
եւ զգուշացունես :

Հ. Ճշմարտութիւնն ուր աւելի պէտք
ունի .

Պ. Աւելի ճշմարտախօս պիտի ըլլանք
երբ գատասասանի մէջ վիայութեան կան
չուինք : Անիծեալ է այն մարդը՝ որ սուտ
վկայութեամբ անմեղը պարասաւոր կ'ընէ ,
եւ վայ այն դատաւորին՝ որ չարագործն
աղատ կ'ը թողու . վասն զի անոր վերջէն
ընելիք բոլոր վնասուց ինք կը մնայ պար-
ասաւոր :

Հ. Այլոց պակասութիւնն յայտնել
պէտք է .

Պ. Ճշմարտախօս երկնալու համար այ-

լոյ պակասութիւնն յայտնելն ու ասոր ա-
նոր խօսելն աղէկ բան չէ , զի բանքառանէ է :
Չեղածն եղածի ուշո պատմելով անմիտա-
նութիւն սերմանել և կոխ հանելը արո՞ւ-
սո՞ւնէն և զրոյրուսնէն է . և այսպիսի մար-
դիկ ընկերութեան ժանտախօսն են : Բւրեմն
դեռ հետևանաց վրայ լաւ չխորհած թե-
թե խօսք մ' անդամ բերնէ փախցունելու
չէ : Ասիկայ ըլուան զիսէն քար գլորցունել
մ' է , որ զգխոցուիր թէ ուր պիտի կանդ-
առնէ : “ Շատ խօսողը շատ կը դղայ ”
կ'ըսէ առակիր :

Հ. Բւրեմն լուռթիւնն աղէկ բան է ,
Պ. Անտարակիցյ . ուստի ըլութեան
փարժուելու համար յատուկ կը թութեան ալ
պէտք ունինք , զի ըստ առածին ու ով որ
լուել գիտէ՝ շատ դիմէ . և ով որ հանդիսա-
եւ խաղաղ ապրել կ'ուղէ , տեսածն ու լը-
ածը թող լուէ . ։ Ո՞րչափ կասկածելի են
այն մարդիկ՝ որ միշտնոր բաներ կը պատ-
մեն , այլոց ըրածը թողածը կը դիմէն , նա-
մակներ կը բանան , և մէկուն մէկալին
կ'երթան կը պատմեն : Աստուած պահէ
դմեզ ոյսպիսի մարդոցմէ :

Հ. Ծածուկիորհուրդն ե՞րբ յայտնելու է

Պ. Երբ ընկերաց մէկն իր ծածուկ խոր-
հուրդը մեզի յայտնել վասահեցաւ , եթէ
զանիկայ յայտնելը երեն կամ ընկերաց մնա-

Հ. Քանի՞ կերպ կ'ըլլայ խոստմունքը .
Պ. Խոստմունքն երկու կերպ է , Դ-Ֆ-
Ռ-Ե- և Ա-Հ-Ի-Խ-Ե-Ր-Ե- : Անվխաղարձ խոստու-
մը պարբերութիւն կ'ըստի . ինչպէս է մէկու
մը ժամացոյց խոստանալ . իսկ փոխադարձը
շատ ճիշգեր անի , որք են փոխանակու-
թիւն , փոխատութիւն , վարձատուութիւն ,
վաճառումն , դրամնաշահ , դրաւականու-
թիւն , երաշխաւորութիւն և թոշակ :

Հ. Զի՞նչ է փոխանակութիւնը .

Պ. Առած բանին դէմ ուրիշ բան մը
վճարելը կ'ըստի Դ-Ֆ-Ռ-Ե-Ր-Ե- : զոր օրինակ ,
կապոց մը գրիչ տալ , և անոր տեղը զմելին
մ' առնել :

Հ. Զի՞նչ է վարձու տալը .

Պ. Վ-Հ-Յ-Ռ-Ե-Ր-Ե- : Է մեր մէկ ունեցած
բանն ուրիշն տալ որոշեալ վճարքով և
ժամանակով , վերսին մերն ըլլալու պայմա-
նաւ . ինչպէս , վարուցան ընելու ագարակ ,
բնակելու տան , խանութ , հեծնալու ձի ,
նաև ելն , այն պայմանաւ՝ որ օրը , ամիսը
կամ տարին այսպահ բան վճարէ վարձողը :

Հ. Զի՞նչ է վաճառումը .

Պ. Մեր ունեցած մէկ բանին դէմ առակ
առնելով բոլորովին խրն ըլլալու պայմանաւ
ուրիշն տալը Հ-Ֆ-Ր-Ե-Լ կ'ըստի : ինչպէս , եր-
կու կանգուն չուխայ կու տամ քեզի , եթէ
ինձ յիսուն դահեկան վճարես :

սակար է , բնաւ մարդու ըսելու չէ . իսկ
եթէ ընկերութեան , պաստու և առաջի-
նութեան օդատակարէ , առանց մարդկա-
յին ակնածութեան պէտք եղածն անաջա-
ռապէս խօսելու է : Ոյս մասին մեզի ան-
սուտ օրինակ բոնելու ենք առաքեալք
եւ մարդարէք , որ ճշմարտութիւն քարո-
գելէ չդադրեցան՝ թէ և զիսէին թէ զի-
բենք պիտի մեռցունեն :

Գ. ՀՈՒԽ Ժ.Ա.

ՅՕԴՈՒԱԾ Ա.

Գաշնադրութիւն .

Հ. Զի՞նչ է դաշինքը .

Պ. Ո.յս կամ այն պայմանաւ դործ մը
կատարելու կամ վճարք մ' ընելու համար
բանիւ կամ զբով եղած խոստմունքը կ'ը-
ստի Դ-Ֆ-Ր-Ե- : Դաշնանց և խոստմանց հիմը ճշ-
մարտավոսութիւնն է :

Հ. Քանի՞ կերպ է խոստմունքը .

Պ. Խոստմունքն է բանիւ կամ զբով յայտ-
նել թէ այս ինչ գործը պիտի ընեմ , կամ
այս ինչ բանը տամ . իսկ ներ-նիւն կամ այ-
ս կ'ըստի այն հանգամանքը՝ որուն վրայ
կը հաստատուի դաշինքը :

ձանագրութեամբ , որ երբ վճարես՝ դարձեալ քուկինդ ըլլայ :

Հ. Զի՞նչ է երաշխաւորութիւնը .

Պ. Յտած ստակին վրայ շատ քիչ առնուած վարձքը ուրածալն կ'ըսուի . որ կրնայ թէ իրաւացի ըլլալ և թէ անիրաւ : Շահըն օրինաւոր և իրաւացի կ'ըլլայ՝ երբ պարտականն առած ստակը վաստակ ընելու կամ իւր հաճոյից գործածէ , և տուողն յարմարութիւն չունենալով զայն գործածելու ուրիշ բանի , այն շահուն կարօտ մէկն ըլլայ : Անիրաւ է այն շահը՝ երբ տուողն այն վարձքին կարօտ չէ , իսկ պարտականն աղքատ և հացի կարօտ է :

—*—

Հ. Զի՞նչ է թոշակը .

Պ. Ծառայութեան փոխարէն առնուած վարձքը նուշն կամ ունէն կ'ըսուի , ինչպէս է վարժապետաց ամսականը՝ ի փոխարէն այն ամենամեծ բարեաց՝ զոր հասարակութեան կը մատուցանէն : Այսպէս պաշտօնակալք , դօրականք թոշակ կ'առնեն հասարակաց բարւոյն և անդորրութեան ծառայելով :

ՅՈՂՈՒՍ. Բ.

Հաւատարմութիւն ՚ի խոստունս

Հ. Զի՞նչ է հաւատարմութիւնը .

Պ. Հաւատարմութիւնն է եղած դաշնոց համեմատ խոստունքը կատարել , որուն նեհակ է խաբերայտթիւնն ։ Ինչպէս , նուռ

Հ. Զի՞նչ է վոխատուութիւնը .

Պ. Ետ առնելու պայմանաւ առանց վըճարքի ուրիշին բան մը տալը կ'ըսուի հունականիւն , ինչպէս , զիրք կամ ստակ կուտամ քեզի՝ որ կարդալէդ կամ դործդ հոգալէն վերջը նորէն ինձի դարձունես :

Հ. Զի՞նչ է դրամաշահը .

Պ. Ցուած ստակին վրայ շատ քիչ առնուած վարձքը ուրածալն կ'ըսուի . որ կրնայ թէ իրաւացի ըլլալ և թէ անիրաւ : Շահըն օրինաւոր և իրաւացի կ'ըլլայ՝ երբ պարտականն առած ստակը վաստակ ընելու կամ իւր հաճոյից գործածէ , և տուողն յարմարութիւն չունենալով զայն գործածելու ուրիշ բանի , այն շահուն կարօտ մէկն ըլլայ : Անիրաւ է այն շահը՝ երբ տուողն այն վարձքին կարօտ չէ , իսկ պարտականն աղքատ և հացի կարօտ է :

Հ. Զի՞նչ է դրաւումը .

Պ. Շահով կամ վոխ առած ստակինս առնելու վաստահութիւն չունենալով՝ անոր դէմ պարտականին մէկ գոյքք վար գընելը՝ այն պայմանաւ՝ որ ստակը վճարած ատեն վերստին ետ դարձունէ՝ կ'ըսուի հունական , առնուած բանը՝ հունականիւն . զորօրինակ , տուած ստակու ժամանակին ինձի վճարելուդ վըճատակ չըլլալով քուկին տունդ կամ ադարակը կը իւրացունեմ կատավարտթիւնն ար-

մը խստանալով խնձոր մ' առիր ընկերէդ ,
եթէ տուիր , հաւասարիմ ես . ապա թէ
ոչ խարեբայ : Ուստի ամեն մարդ պարտա-
կան է ՚ի մանկութենէ փոքր բաներու մէջ
անդամ հաւասարմանթիւն պահելու վար-
ժիկ անհաւասարմանթիւն դէշ հետեւանք
ներէն աղատ մնալու համար :

Հ. Որո՞նք են այդ գէշ հետևանքներն .

Պ. Անհաւասարմանթեան մնաները շատ
են . առաջին՝ ընկերդ վրադ վասահութիւն
չունենալով ուրիշ անդամ ալ քեզ բարիք
ընել չուղեր . երկրորդ՝ խարեբայի վաս
անուն վասարկելով խիստ հարկաւոր պէտքի
համար ալ չես համարձակիր մէկու մը դի-
մել օգնութիւն խնդրելու . երրորդ՝ եթէ
այսօր խնձորի մը համար ընկերդ կը խա-
րես , շատ հաւանական է՝ որ վազն ալ ոսկեց
մը համար նոյն վատութիւնն ընես . զի ըստ
առածին « Ամեն բան քայլ առ քայլ յառաջ
կ'երթայ : Զորբորդ՝ ինչպէս ամեն մեղք իր
պատիմն ունի , ստախօսին պատիմն ալ
սա է՝ որ եղբասի հախուին նման ճշմարիտ
խօսածին ալ չեն հաւասար :

Հ. Քնիսադարձ խօսամանքն ալ պա-
հել պիտի .

Պ. Եթէ ստախօսութեամբ հաւասար-
մանթեան դէմ գործել չենք ուղեր , ձրի
կամ առանց վիխարինի եղած խօսամանքն

ալ կատարելու պարտական ենք . զի թէպէտ
գործն յանձնուած ատեն աղատ էինք հը-
րաժարելու , բայց մէկ անդամ հաստատուն
խօսք առլէն վերջն աղատ չենք չկատարել ,
Հ. Ըստ օրինի չեղած դաշինքն ալ կա-
տարելու եմք .

Պ. Մէկ անդամ մեր աղատ կամօք դա-
շինքն հաստատելէն վերջը , կերպին մէջ
պակասութիւն պատճառելով դաշինքն աւ-
րելը ամարդութիւն և անհաւասարմանթիւն
է . զորօրինակ . Եթէ դաշնագիր թուղթը
տէրութեան կնքով վաւերացեալ չըլլայ ,
և վկաներ անդամ չկենան , մարդավարու-
թեան դէմէ չկատարել , վասն զի առա-
քինի մարդոյն միայն խօսքը թուղթ , գիր և
վկայ է :

Հ. Խոստամունք ե՞րբ պահել պէտք չէ .

Պ. Խարուելով կամ բռնութեամբ եղած
խօստամունքն աղատ ենք չպահել . դրօրի-
նակ , Եթէ գրիգորը դանակն Յակոբին զիին
գնելով՝ խօսք կամ գիր առնէ ձեռքէն
վերջէն քանն ոսկի վճարելու , Յակոբ վը-
տանգն անցունելէն վերջը պարտաւոր չէ
տալու : Թորոս կիրակոսին քանն ոսկի կը-
խօստանայ ոսկի ժամացոյցի մը համար .
բայց տեսնելով՝ որ ոսկի չէ , այլ ոսկեզօծ ,
կընայ ժամացոյցը ետ տալ , ստակը չվճարել-
նոյնպէս եթէ բարսեղ խոստացաւ հօրը սըն-

առուկէն ստակ զողնալ և կիւրեղին տալ ,
պատառը չէ այս յանցանքը դործելու :

Հ. կոխւն ի՞նչ բանէ կը ծագի .

Պ. փորձով տեմնուած է՝ որ կոխւր
դաշինքն աւրելէն կամ դաշանց պայմաններ
ըլ պարզ և որոշ ըլլայէն կը պատճառի :
Ուստի կոխւէ , խարդախութեան և տմար
դութեան կեղտ անունէն աղաս մնալու
համար պէտք է որ աղէկ ու շագիր ըլլանք
դաշանց պայմաններն ու հանդամանքներն
ճշդիւ որոշելու . մաքէ չհանելով այն աւ
ռածը թէ « որոշ պայմանք , սերտ բարե-
կամք » :

ՅՈՒՌԻԱԾ Գ.

ԵՐԴՈՒԹՅՈՒՆ .

Հ. Զի՞նչ է երդումն .

Պ. Երդումն է զյաստաւած վկայ կոչել
մեր ըսածին կամ խոստման ճշմարիս ըլլա-
յուն . և եթէ սուտ ըլլայ ըսածիս , կամ
խոստմանքնիս չկատարենք , ինքը զմեղ պատ-
ժէ . որովհետեւ երդումն զմարդիկ իրենց խօս-
քին ճշմարտութիւնն հաստատելու , և իրենց
խոստման վրայ հաստատուն պահելու հա-
մար սահմանուած է :

Հ. Երդումն աղէկ բա՞ն է .

Պ. Դաստաստանի և ուրիշ կարեռը պա-
րագայի մէջ ճշմարտութիւնն յայտնելու
համար երդումն օրինաւոր համարուած է .
սակայն միշտ զգոյշ կենալու է ոչինչ բանե-
րու համար երդումն ընելու սովորութենէ .
վասն զի նախ՝ ինքն Քրիստոս մեր Քրիկիչը
պատուիրած է « Յմենեին մի' երդումն » .
Երկրորդ՝ երդումն ընալը գրեթէ ինք կը-
խոստովանի իր պարզ խօսքին արժէք չու-
նենալը , մինչ առաքինի և ճշմարտախօս մար-
դուն այո՞ , կամ ո՞չ ըսելը բաւական է
խօսքն հաստատելու :

Հ. Երդումն ընելու առեն ի՞նչ մտա-
ծելու ենք .

Պ. Երբ երդումն ընել հարկ ըլլայ՝ յա-
ռաջ լու մտածել պիտի՝ թէ ի՞նչ հաստա-
տել կ'ուզենք , և կամ ի՞նչ կը խոստանանք .
և վերջն աչքերնիս երկինք վերցունելով
յիշենք՝ թէ ո՞վ է Աստուած . Աստուած՝
որ կը լսէ զինքը վրժէինդիր կանչելը , և
բնաւ չմոռնար :



ՊՐԱԿ Գ.

Հ ՆԿԵՐ ԱԿ ԱՆ Պ ԱՐՏԻՔ

Գ ԼՈՒ Ա .

Յ ՅՈՒԱԾ Ա .

Ք ԱՂԱՋԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Հ. Զի՞նչ է քաղաքական ընկերութիւնն .
Պ. Քաղաքական ընկերութիւնն է մարդոց այն համախումբ միաբանութեան վիճակը՝ զոր կը կաղմեն փոխադարձաբար մէկ մէկու օգնելու , և չարիքները խափանելու համար . ուստի ընկերութեան վերաբերեալ մարդն ալ ուղարկէ կ'ըսուի .

Հ. Ընկերական վիճակն ի՞նչ կերպով ապահով կ'ըլլայ .

Պ. Որովհետև ընկերութեան վախճանն հասարակաց ապահովութիւնն ու յառաջադիմութիւնն է , ուստի կը կարօտի վարչութեան կամ առաջնորդութեան մը՝ որ բնական և բարոյական զօրութիւններ գործածելով դիմքն իր վախճանին հասցունէ : Այս առաջնորդութիւն կամ վարչութիւնն է՝ որ կ'ըսուի հարավարագութեան , ուրունիւն կամ ուրունիւն :

Հ. Ընկերութեան պարտքն ի՞նչ է .

Պ. Որովհետև մարդոց մէջ կը գտնուի եթէ աղէկ և եթէ գէշ , եթէ տկար և եթէ զօրաւոր , եթէ գիտուն և եթէ աղէտ , եթէ պարզամիտ և եթէ խարդախ , ուստի ընկերութեան պարտքն է կառավարութեան ձեռօք հասարակաց բարւոյն համար բարի և խմասունները վարձատրել , չարգործները և յանցաւորները պատժելով զսպել , նեղելոց պաշտպան կենալ , խարդախութեանց առաջըն առնուլ , և գիտութիւնները ծաղկեցունել :

Հ. Ուրեմն ընկերութիւնն ու վարչութիւնը փոխադարձ պարտքեր ունի՞ն :

Պ. Այս՝ վասն զի ընկերութիւնն եթէ վարչութեան պէտքերը լաւ հոգայ , և կառավարութիւնն ուշադիր ըլլայ հասարակաց բարւոյն հսկելու , անտարակոյս ընկերութիւնն ալ առաւել զօրաւոր և երջանիկ կ'ըլլայ :

Յ ՅՈՒԱԾ Բ .

Ք ԱՐՁՈՒԹԻՒՆ կամ կառավարութիւն

Հ. Զի՞նչ է կառավարութիւնն :

Պ. կառավարութիւնն է այն արժանաւ

որ և մեծարոյ անձանց միոթիւնը՝ որ ի-
րաւունք ունին օրէնք դնելու և նոյն օրի-
նաց պահպանոթեան հսկելու : Աւստի ա-
մեն կարդաւորեալ վարչութիւն ունի օրէնք,
օրինադիրք և օրէնսդիր :

Հ. Զի՞նչ են օրէնք, օրինադիրք և օրէ-
նսդիրք .

Պ. Օրինաւոր իշխանութեան հրատա-
րակած հրամաններն օրէնտ կ'ըսուին, որ
հասարակաց պահպանութեան համար ա-
մեն քաղաքացի կը պարտաւորեն այս ինչ
բանն ընել, միւսէն խորշիլ : Այն գիրքը՝
որուն մէջ դրուած կ'ըլլան այս հրաման-
ները, կ'ըսուի օրէնսդիր կամ հարեւն օրէնսց,
իսկ կառավարութեան օրէնք դնելու կա-
րողոթիւնը կ'ըսուի օրէնսդրան է ինաւու-
նիւն :

Հ. Օրինաց դորձն ի՞նչ է .

Պ. Օրէնքն՝ օրինազանցին պարիժ կ'ըս-
պատճայ, զոր չարագործաց և յանցաւորաց
դէմ կը դործածէ, որպէս զի միւսանդամ
ընելու չամարձակին, և այլք վախնան ա-
նոնց նմանելու : Բայց որպէս զի վարչու-
թիւնն ալ կարենայ օրինաց դործագորու-
թեամբ հասարակաց պահպանութեան ա-
զէկ հսկել, արտաքին ուժոյ մը կը կարօ-
տի, այսինքն զինուորի, բերդի և բանտի,
որ կ'ըսուի բանուորիւ լքունիւն . իսկ այս

զօրութեան դործագորովը, հաւաքուել և ու-
ղաւուր կ'ըսուի :

Հ. Կառավարչաց դորձն ի՞նչ է .

Պ. Կառավարչաց պարտքն է՝ օրէնքն
ուղի տակ առնուած ատեն դտնել օրինա-
զանցը . քննել իմանալ թէ չարութե՞ամբ
դործեց արդեւք՝ եթէ տգիտութեամբ
կամ այլոց թելադրութեամբ, և ըստ այնմ
որոշել արժանաւոր պատիժը :

Հ. Դատաւորաց դորձն ի՞նչ է .

Պ. Դատաւորաց պարտքն է իրենց դէ-
մըն ելած դատն առանց աշառութեան՝
իրաւանց համեմատ որոշել, որպէս զի կա-
րող ըլլայ տուած քիւր դործագորել : Կա-
ռավարութիւնն այս կարողութիւնը դատա-
րանաց մէջ կը դործագորէ դատաւորաց ձե-
ռօք, որ կ'ըսուի դատաւորանիւն քիւր : Յան-
ցանքի վերաբերեալ վճիռը պարագան կ'ը-
սուի, իսկ ուղիւ բանի համար եղածը ւո-
ղաւակնն :

Հ. Արդեւք տուրք վճարեն օրինաւո՞ր է.

Պ. Այո՛ . կառավարութիւնն այս բա-
ներն առանց ծախքի կարող չէ ընել, որ
հասարակաց օդտին համար ըլլալով՝ եւ-
ստանաւ ունի հասարակութենէ պահանջելու,
ժողովուրդն ալ պարագանաւնիւն՝ իւր կարողու-
թեան համեմատ իրեն ինկած բաժինը վը-
ճարելու : Որոշուած տուրքերը զանազան ա-

նուններ ունին , և կ'ըստին հարէ , հադա ,
էլեմնարէ , ոռուք , բաժ էւպը :

ՅՕԴՈՒԱԾ Գ.

ԻՐԱԼՈՒՆՔ ԱՊԳԱՋ

Հ. Կառավարութիւնն ուրիշ աղգայ
հետ ալ գործ ունի *

Պ. Կառավարութեան պարտքն է ոչ
միայն երկրին ներքին խաղաղութեան հոգ-
տանիլ , այլ և ուրիշ պետականց հետ
օդտակար դաշնաբներ դնելով՝ զամփիկայ
արտաքին թշնամիներէ և վնասէ պաշտ-
պանել : Վասն զի մասնաւոր մարդիկ ի՞նչ
պարտականութիւն որ ունին իրարու , նոյն
պարտականութիւնն ունի ամեն աղգ եւ
ժողովուրդ սյուրց հետ վարուելու . այսին-
քն իր աղգին համար կամեցածն ուրիշ
աղգի ընել , չկամեցածը ընել : Ըսելէ
թէ միշտ արդար , բարերար և դաշնաց
վրայ հասնատուն կեցող ըլլալու է :

Հ. Զի՞նչ է իրաւունք աղգայ :

Պ. Սղլաց՝ այս մէկմէկու ունեցած
պարտականութիւնն ու իրաւունքն է՝ որ
կ'ըստի իրաւունք աղգայ : Այս իրաւունքը
պաշտպանելու համար է՝ որ կառավարու-
թիւնք դեսպաններ կը զբիեն ուրիշ պե-

տո թեանց քով , դաշնադրութիւն կը հաս-
տառեն , պատերազմ կը հրատարակեն ,
կամ հաշտութիւն կը կնքեն :

Հ. Պատերազմն օրինաւո՞ր է .

Պ. Պատերազմն հարկաւոր գործողու-
թեանց ամենէն աղետալին ըլլալով , այն
տառեն միայն օրինաւոր և արդար կը հա-
մարուի , երբ ծանր վտանգէ մը աղատելու՝
կամ առաջքն առնելու համար կ'ըլլայ :
Այն կառավարութիւնը կամ իշխանը որ
իւր անկարդ բաղձանքը յագեցնելու հա-
մար սյուրց իրաւունքն յափշտակելով իւր
տէրութեան երկիրը պատերազմով ըն-
դարձակել կ'ուզէ , ճիշդ սառաւէ մ' է :

Հ. Ինչո՞ւ համար .

Պ. Որովհեաւ հաղարաւոր մարդոց ըս-
պանման , այրեաց և որբոց դառնացունք
լալուն , իրենց ծերութեան նեցուկ եղող
դաւկմերէ զրկուած ծնողաց արիւն ար-
ցունք թափելուն , այնչափ ողորմելեաց
անուուն անողատապար մնալուն , և վարուցան
ոտնակով ըլլալով՝ անօթի ծարաւ չարչա-
րուելու և խեղճութեամբ մեռնելուն միակ
պատճառ իրենց աշխարհակալութեան փա-
փաքն ու փառափրութեան ոգին է : Ուս-
տի և իրաւամբ միաբերան անէծքներ կը
թափեն աշխարհակալի դիլուն :

ՅՈՒՌԱԾ Դ.

Տեսակք կառավարութեան :

Հ. Քանի՞ տեսակ կառավարութիւն կայ.
Պ. կառավարութիւնը չորս տեսակ է,
և կ'ըսուին մասնագործական, հասորադասութական,
աշխատավայրական և անհանդրական :

Հ. Ո՞րն է միապետականը .

Պ. Միապետական կ'ըսուի այն կառավարութիւնը, որոյ օրէնսդրական իշխանութիւնը միայն մէկ մարդոց ձեռոք է, որ կ'ըսուի հայր, բաժառ, իշխան և բուժու :

Հ. Ո՞րն է հասարակապետականը .

Պ. Հասարակապետական կամ ռամկավարական կ'ըսուի այն կառավարութիւնը՝ որոյ օրէնսդրական իշխանութիւնը բոլոր քաղաքացւոց կամանոնցմէ ընտրուած երեսփոխանաց յանձնուած է :

Հ. Զի՞նչ է ազնուապետութիւնը .

Պ. Երբ օրէնսդրական իշխանութիւնը քանի մը քաղաքացւոց՝ կամ թէ կարդ մը առանձնաշնորհութիւն ունեցող մարդոց ձեռքն ըլլայ՝ որպիսի են ազնուականք, վաճառականք, կամ կալուածատեարք, կ'ըսուի ազնուապետական կառավարութիւն :

Հ. Զի՞նչ է սահմանադրականը .

Պ. Թագաւոր կամ իշխան ունեցող կառավարութիւն մը երբ օրէնքը դնելու առեն պարտաւոր է ժողովուրդը կամ ազգը ներկայացունող ժողովոյն կարծիքն հարցունելու ճանշել, կ'ըսուի սահմանադրական կառավարութիւն :

ՅՈՒՌԱԾ Ե.

Վախճան կառավարութեանց .

Հ. Ո՞ր տեսակ կառավարութիւնն աղեկ է .

Պ. Ո՞ր և իցէ կառավարութիւն՝ որ Աստուծոց օրէնքը կը գործադրէ, այսինքն Ճշմարտութիւնն ու արդարութիւնը կը պաշտպանէ, կամ իւր վաղճանին համեմատ կը գործէ, բարի և օդտակար է, աղա թէ ոչ չար և վասարակար է : Բաել է՝ թէ կառավարութեանց լաւութիւնն ոյուութիւնը տեսակին չփերաբերիր, այլ իւր վախճանին համեմատ դործելուն և չդործելուն :

Հ. Կառավարութեանց վախճանն ի՞նչ է .

Պ. Կառավարութեանց վախճանն ընկերութիւնը պահպանել և առաւել կատարելութեան հասցունելն ըլլալով, ամեն տեսակ կառավարութիւն պարտականու-

թիւն ունի հասարակաց բարոյական կրթութեան և նիւթական բարեկեցութեան հոգտանել, խելքերնին և մոքերնին բանալով իրաւոնքն ու պարտականութիւնը ճանչցունել, հասարակաց օդտակար եղող բանին փափաք արթընցունել, ճարսարութեանց ձեռնուու ըլլալ, և ըստ կարի անմեղ և անվնաս բայց անօդուտ բաներն անդամ պակսեցունել, երկիրը կամ ժողովուրդն ՚ի ներքուստ խաղաղ սլահել և արտաքուստ այլ պետութեանց կամ ազդաց ակնածելի ընել :

Հ. Հպատակաց կամ ժողովրդեան պարտքըն ի՞նչ է .

Պ. Այն ազգը կամ ժողովուրդը՝ որ բարեկարդ և օրինաւոր վարչութեամբ կը կառավարի, պարտաւոր է Աստուծոյ փառք տալ և սիրել զիառավարութիւնը, որ իւր հանդիսաւը կը կապահովէ, արդար դատաստան կը աենէ, չարագործը կը զավէ, կարօտին ձեռք կը բռնէ, և ամենուն հետ ալ ընտանեբար կը վարուի, և ոչ ափողաբար :

Հ. Բարեկարդ կառավարութեան նշանն ի՞նչ է .

Պ. Երբ քաղաքացիք աշխատասէր, բարեհամբաւ, և մէկմէկու հաւատարիս ըլլան եւ մէկմէկ յարդեն, տկարն ուժովին դէմ

եւ միամիտը խարեբային դէմ պաշտպանութիւն գտնէ, արժանաւոր մարդիկ պաշտօնի ընտրուին, վաճառականութիւնը շահի, հասարակաց առողջութեան հոգտարուի, և դաստիարակութիւնը ծաղկի, յայտնի նշան է՝ թէ այն կառավարութիւնը բարեկարդ է :

Հ. Աստուած ժողովրդեան մեղքն ի՞նչ պէս կը պատժէ .

Պ. Երբ ժողովրդեան մեղաց չափը լեցուելով Աստուծոյ բարկութիւնը շարժեն, Աստուած զիրենք կը պատժէ անպիտան կառավարիներով . որոնք կամ առ տկարութեան չեն կինար ժառանքու պաշտպանել օտարաց դէմ, կամ իրենք անոնց վրայ բռնանալով կը չարչարեն :

Հ. Այսպիսի դիպուածի մէջ քաղաքաց ցւոյն ընելիքն ի՞նչ է .

Պ. Այս ցաւալի վիճակիս մէջ դանուող բարի քաղաքացւոյն ընելիքն է անուշութեամբ և սիրով համոզել, բարին հասկըցունել կառավարութեան, և անոր դթութիւնն իրենց վրայ շարժել, եթէ օդուտ մը չտեսաւ՝ պիտի զդուշանայ բռնութիւն կամ անիրաւութիւն բանեցունելէ և խոռվութիւն հանելէ . ուստի կը պարտաւորի կամ նեղութեան համբերել, և կամ ժամանակ մը երկիրը կամ քաղաքը փախել :

Գ. Ա. Ռ. Խ. Բ.

ՅՈՒՆԻՍԾ Ա.

Պարտք քաղաքացւոյն .

Հ. Քաղաքացւոյն պարտքն ի՞նչ է .

Պ. Քաղաքացւոյն պարտքն է նախ՝ օրիւնաց հնապաննել . վասն զի օրէնքն հասարակաց բարւոյն համար հաստատուած է , եւ հասարակաց օդտախն ինքն ալ հաղորդէ : Երկրորդ՝ ըստ կարի ընկերութիւնը պահպանելու և կատարելութեան հասցունելու աշխատիլ : Երրորդ՝ հարկ վճարել , որ հասարակաց անդորրութեան և օդտին համար սահմանուած է : Չորրորդ՝ տէրութեան անձամբ օդտակար ծառայութիւն ընել ձրիաբար , ժողովրդեան գործերն ազէկ հոդալ , և հասարակաց անդորրութիւնը պահպանելու համար զինուորիլ :

Հ. Զինուորութիւնն ալ պարագ է .

Պ. Իրա՞ւ որ զինուորութիւնը ծանր բեռ է , բայց առանց անոր տէրութիւնն ու հասարակութիւնը պահպանել կարելի չըլլալով՝ առանց օրինաւոր պատճառի զինուորութիւնէ փախչիլն ընկերական պարագանեց դէմ գործելէ . վասն զի իւր տեղն ու-

ըիշը կ'սախպի նոյն վասար կամ զրկանքը
կրելու :

Հ. Զինուորի կարօտ չըլլալ կարելի՞ է .
Պ. Թէ որ բոլոր մարդիկ բարի ըլլան , արդարութիւնն ու ճշմարտութիւն ճանշեն ու գործաղթեն , և մէկզմէկ սիրեն , զինուորութիւնն աւելորդ է . բայց քանի՞ որ մարդիկ այս աստիճան կատարելութեան հասած չեն , զինուորութիւնն հարկաւոր է . ուստի իւրաքանչիւր ընկերութիւն պիտի ջանայ սյա վիճակիս ըստ կարի մօտենալու որ զինուորի հարկը թեթենայ :

Հ. Քաղաքացին ուրիշ պարտք ալ ունի՞ .

Պ. Այս՝ նաև քաղաքացւոյն պարտքնէ իրրել ընկերութեան բարի անդամ՝ հասարակաց վնաս տուող յանցանքներն երևան հանել . զոր օրինակ . երբ գիտնայ՝ թէ վաճառական մը պակաս չափ և կշիռ կը գործածէ , դատաւոր մը աշառութեամբ կտմ կաշառքով դատասատան կը տեսնէ , վարժապետ մը խորամանկութեամբ պաշտօնի անցնելով փոխանակ տղայ միտքը կը թելու և բարձն ուղղելու մոլութիւն կը սովորեցունէ ու կը խանգարէ , պարտաւոր է յայտնել , և չժողովու որ բարի մարդիկ նեղութիւն կը են ու չարագործք յաղթանակ կեն :

Հ. Ուրեմն բանսարկութիւնն աղէ՞կ բան է .

կերպը գիտէ և անոնց չ'սովորեցունէ , յայտանի է՝ որ պարտապանց մէկն է :

Հ. Միայն այդ չափ է ըրածը .

Պ. Ոչ , աւելի գէշը սա է՝ որ ներկայ չարիքներէն ու վնասներէն ՚ի դատ ընկերաց սրբին մէջ ապագային նորանոր վնասներու և թշնամնաց կառկած և երկիւղ կ'արթնցունէ . զի աւեսներով՝ որ անգործ և խարդախ մէկն իրենց վաստակով ապրել կը նայի , աշխատելէ կը պաղին , դործերնին երեսի վրայ մնալով շահը կը պակսի , վուսանակ սիրոյ և միարանութեան արհամարհանք , դժուառութիւն կը տիրէ , ընկերութիւնն ալկը քակուի . Ահաւասիկ անպիտան քաղաքացւոյնկարագիրն ու օրինակը :

ՅՕԴՈՒԱԾ Բ.

Կառավարութեան դէմ տրտնջալ :

Հ. Կառավարութեան դէմ արտնջալ իրաւոննք է .

Պ. Օրինաց խառութեան և արաց ծանրութեան պատճառաւ կառավարութեան դէմ տրտնջան անխոհեմութիւն է . Ռւստի խելքը գլուխն եղող մարդը կ'ըզդուշանայ այս պիսի պակաս խօսքեր խօսելէ . “ Երանի թէ ուրիշ կառավարութեան հպատակ ըլլացինք . . . ի՞նչ խիստ օրէնք . ի՞նչ ծանր տուրք . . . ի՞նչ դէշ ժամանակ , որչափ ա-

Պ. Իրօք հասարակաց վնասակար դործմ՝ երեան հանել չէ թէ բանսարիկութիւն է , այլ աչալլջութիւն և պարտք . իսկ երբ մէկը վոխանակ դործին նայելու՝ սցլոց ըրածը բարի դիտաւորութեան չտալով գէշի մեկնէ բարի մոքի չանի , և այսպէս պըղտիկը մեծին , հպատակը կառավարութեան կասկածելի ընկերով անմիաբանութիւն և ատելութիւն դրդուէ , անշուշտ քառ և բանսարիկու մէկն է , և արժանի անիծից :

Հ. Պարտապանց քաղաքացւոյ օրինակ մը տուրք .

Պ. Ըստնք թէ չորս հոդի ընկերութեամբ երկաթագործի մը խանութ բացին՝ որ մէկ տեղ բանին ու վաստիին : Եթէ ասոնց երեքը կմիամմութեամբ դործի պարապին , իսկ չորրորդը ծոյլ և գինով ըլլալով առաջին՝ դրած դաշինքը չողահէ . երկրորդ՝ իւր վաստակին անոնց չտայ . երրորդ՝ ինք չբանի և ընկերաց վաստակէն բաժին ու զէ , չորրորդ՝ մէկուն մուրճը գողնաց , և միւսին տամարդութեամբ ծանր խօսք կը դրուցէ կամ զարնէ . հինգերորդ՝ բովքին բռնկելը տեսնէ , և յաճախորդին մանկանալը լսէ , ու ընկերաց իմաց չտայ . վեցերորդ՝ տեսնէ՝ որ ընկերներն արուեստին լաւ հմտութեալով երկաթի և ածուխի շատ ծախք կ'ընեն , և ինք աղէկ և օդտա-

Նիրաւութիւն դատարանաց մէջ . . վասն զի առանց օրինաց հասարակելու և տուրք վճարելու վարոցներն ու ճամբանները չեն շիտկութիւն . դպրոցներն ու հիւանդանոցներն և ուրիշ հասարակաց օգտակար շինուածներ անխնամ կը մնան . և վարձքով հասարակութեան ծառայող բժիշկ , վարժապետ , քահանայ , և քաղաքական պաշտօնակալը ալ կը պակսին :

Հ. Ճամանակին և դատաւորաց ալ ըսելիք չունի՛մք .

Պ. Դատաւորները մեղադրեն ալ երբեմն իրաւունք չէ . վասն զի կարելի է՝ որ շատ անդամ իրաւունքը հակառակորդին կողմն ըլլայ : Խսկ ժամանակը քիչ շատ տարբերութեամբ միշտ այսպէս եղած է , այսինքն ժամանակ եղած է՝ որ ժողովուրդն առկեց աւելի նեղութիւններ կրած է . ժամանակ ալ եղած է՝ որ հանդիստ անցուցած է :

Հ. Կառավարութիւնը արանջալու առիթ տուած չէ՝ ժողովրդեան .

Պ. Ամեն կառավարութիւն ավէկութեան հետ պակասութիւն ալ կ'ունենայ , և միայն Աստուծոյ արքայութիւնն է բարի և արքար , զոր միշտ աղօթքի մէջ կը խնդրենք և եկեացէ արքայութիւն քո՞ , ըսելով . սակայն տրտունջ ընել պէտք չէ . վասն զի կառավարութիւնն հասարակաց օգուածը

մեզմէ աւելի լաւ գիտէ , և ոչ երբէք կը հաճի գէշութիւն ընելու , և սոսկ գէշութիւն ընելու : Ուստի անէծք , արտունչ ոչ միայն վիճակնիս չեն լաւցուներ , այլ և նեղութիւննիս կ'աւելցունեն , և մեզ վըտանգի մէջ կը ձգեն :

Հ. Կառավարութիւնն ինչո՞ւ գէշ կ'երեւի ժողովրդեան .

Պ. Յնոր համար՝ որ ժողովուրդն իը պարաքը , պատիւն ու օգուտը չճանչեր . և երբ կառավարութիւնը զիրենք սլաշտպաննելու համար օրինաց ձեռօք իրենց անկարգ բաղձանաց արդեւք կը դնէ , մէկէն գանկատ ընելու կ'սկսին :

Հ. Օրինակով մը հասկցո՛ւր .

Պ. Ժողովուրդը պղտիկ տղու մը կը նմանի , որ չաճիր մօրն հրամաններուն՝ որ չժողովուր կրակին մօտենալ , լճերու քով զրի հետ խաղալ , բարձր տեղէ վար ցատքել կամ ուղած բանն ուտել , բայց երբ խելահաս ըլլայ , կ'օրէնէ մայրը և կը սիրէ : Ուրեմն մենք ալ երբ առաքինաբար վարուելով որչափ քիչ առիթ տանք իշխանաց , դատաւորաց և զինուորականաց վրանիս բռնանալու , այնչափ սիրելի կ'ըլլայ կառավարութիւնը :

Հ. Կառավարութիւնն ուրիշ բանի կը նմանի՞ .

Պ. Կառավարութիւնը կը նմանի նաւու մը՝ որ ուղիղ և անփանդ տեղն հասնելու համար միայն նաւապետին հրամանէն կախում ունի . զի թէ նաւորդաց ամենուն կարծիքին ականջ դնէ՝ որ շուտով աեղեր նին համար կ'ուղեն , նաւը դէպ ՚ի աջ , դէպ ՚ի ձախ վարելով , կարելի է որ ժայռի մը զարմուելով խորտակի ։ Բայց որովհետեւ նաւուն ընթացքն կախեալ է իրենց դոյտթիւնը , կեանքը , հանդիսան ու ապա հովութիւնը , բայտանապէս պիտի դիտեն նաւուն ընթացքը , նաւապետին հրամանաց հնազանդին , և պէտք եղած ատեն իրենց բոլոր կարութեամբ օդնեն անոր , բայց հրամանատարութիւնը միշտ նաւապետին պիտի թողուն :

Հ. Բայցատրէ՝ օրինակդ .

Պ. Օրինակիս մէջ նաւը կառավարութիւնն է . նաւապետ՝ կառավալարիչն է . ձանապարհորդ՝ ժողովուդն է . հրաման՝ օրէնքըն է . խակ օդնութիւն՝ տուրք և ծառայութիւն ժողովուդեան :

Հ. Բարի կառավարիչ ունենալու համար աղօթել պէտք է .

Պ. Այս՝ ինչպէս որ նաւապետն ըստ կանոնի և ուղիղ ճանապարհորդելու համար միշտ երկինք կը նայի , և յաջորդակ հողմոյ կը փափաքի , այսպէս մեք ալ միշտ պարաւոր ենք երկնից այցելութիւնը խնդրել :

որ մեղ իմաստուն օբէնք և բարի կառավարիչ չնորհելով վերահաս վտանգներէ պահանէ :

Գ. Ա. Ո. Խ. Պ.

Ա. Ա. Տ. Խ. Է. Բ. Ի. Խ.

Յօդուստ Ա .

Ամուսինք .

Հ. Առանին ընկերութեան ակիզըլ ո՞րն է .

Պ. Տնական ընկերութեան ակիզըլ հայ ըն ու ճայրն են . որոց միաւորութիւնը կ'ըսուի Ա. Յառանանիւն . և իրենց զաւկըներով կը կազմեն Ա. Յառանանիւն :

Հ. Ամուսնութիւնն ինչ բան է .

Պ. Ամուսնութիւնն եկեղեցւոյ եւթն խորհրդոց մէկն է , և կը կառապուի օրէնութեամբ քահանային , որով այ եւ ի՞ն կը պարտաւորին մինչեւ ՚ի մահ մէկմէկու հաւատարիմ մնալ , մէկմէկէ չբաժնուիլ , մէկմէկ սիրել , մէկմէկու երջանկութեան փափաքի , զաւակ ծնանիլ և կըթել՝ որ ընկերութեան օդտակար և կատուծոյ ար 9

Քայութեան արժանաւոր մարդիկ ըլլան =
Հ. Ամուսնանալ ուզողն ի՞նչ պիտի
ընէ .

Պ. Ովոր ամուսնանալ կը փափաքի , կը
պարտաւորի նախ պսակուելէ առաջ առ-
բուստ ճարել թէ կնոջն և թէ ծնանելիք
զաւակաց համար . վասն զի առանց ասոր
խեղճու աղքատ մարդիկ միսյն շասցունել
մ' է : Ուստի գեղեցիկ կըսէ առակը ,
“աղէկ է ըսել վայ ինձ , քան թէ ըսել
վայ մեղի” : Երկրորդ՝ ասանկ ծանր բեռան
մը տակ մտնելու , ու անլուծանելի կապով
կապուելէ առաջ , խելք չէ յառաջ վաղել
առանց ծնողաց խորհուրդ հարցունելու եւ
լաւ քննելու : Թէ արդեւք բերուելիք ըն-
կերը զինքն երջանիկ ընկելու յատկութիւնն
ունի՞ , թէ ո՞չ :

Հ. Ի՞նչ են այդ յատկութիւնները .

Պ. Ամանք կարծելով՝ որ այրն երջան-
կացնողն հարստութիւնն է , հա-
րուստ և շատ օժիա ունեցող հարս մ' ու-
նենալու կը փափաքին , բայց վերջը կը դր-
շան : Անհրաժեշտ և անկորուստ օժիտ
միայն հարսին առաքինութիւնն ու անոյշ
բնութիւնն է . իսկ գեղեցկութիւն , ճռ-
խութիւն , խելք , աղնուականութիւն և կը-
թութիւն առանց առաքինութեան կը նը-
անին կարգ մը զբոներու՝ որ ըստ ինքեան

թուական դօրութիւն մը չունին (1) : Կրա-
նի այն տանը , ուր այր և կին սիրով կ'ապ-
րին , վասն զի որ տան մէջ որ միաբանութիւն
կըսպակի , դժոխք է :

Հ. Այրն է մեծ թէ կինը .

Պ. Այլ և կին հաւասար ըլլալով կինն
աղախին չէ երկանը՝ այլ բնկերն է . բայց ու-
րովհետև բնութեամբ տկար և քիչ փոր-
ձառու է , կը պարտաւորի իբրև պատիկ
եղբայր՝ երկանն հնազանդիլ . երիկն ալ
սիրել , պատուել , ինամել դկինն , և հողալ
անոր և զաւակաց պէտքը : Կինը պիտի
ըլլայ հաւասարիմ , անկեղծ , համբերող ,
պարկեշտ և խնայող , յիշելով՝ որ երիկ
մարդոց վաստըկածը կանայք պիտի պահ-
պանեն , և սրտցաւութեամբ և սիրալիք
հսկողութեամբ փոխարինել այն օգնու-
թեան զբր երկանմէ կ'ընդունի :

(1) Երիտասարդ մը երբ փիլիսոփայի մը կը
պատմէր իւր հարսին օժիտները , գեղեցկու-
թիւնը , հարստութիւնը , խելքը , աղնուակա-
նութիւնը , աղնուականաց հետ ունեցած աղ-
դակցութիւնն ու կրթութիւնը , փիլիսոփան իւ-
րաքանչիւրին համար ալ մէկ մէկ զրոյ կը նա-
նակէր . բայց երբ երիտասարդն հարսին քաղ-
ցը բնութիւնն ալ յիշից , այն ատեն փիլիսո-
փան զբոներուն առջեւ միութիւն մ' ալ զրաւ ,
և անով միայն հասկըցուց միւսներուն արժէքը :

Հ. Ամուսնաց վոխադ արձ պարտքն ի՞նչ է
Պ. Ամուսնաց պարտին վոխադ արձաբար
սիրել մէկզէկ , կասարեալ վստահութիւն
ունենալ իրարու , անհնանութիւնթեամբ
օդնել մէկմէկու , հիւանդութեան ատեն
հոգալ խնամել , և գժբաշդութեան ատեն
միմիթարել , որով խնդութիւննին կաւելնայ
և վիշտերնին կը թեթենայ :

Հ. Ամուսնութեան հասակը ո՞ւն է .

Պ. Ըստ եկեղեցական կանոնաց մանչ և
աղջիկ չափահաս եղածուն պէս ծնողաց կամ
խնամակալուաց խորհրդով կրնան ամուս
նանալ : Ծնողաց այս իշխանութիւնը կը
հաստատեն Աստուածային և մարդկային
օրէնք այն իրաւամբ՝ զրբ ունին զաւակաց
վրայ ոչ միայն զանոնք ծնանելով և մնուցա
նելով , այլ և մնոնց հասակին՝ վորձառու
խնամակալուի մը խրատին կարօտ ըլլարուն
համար :

Հ. Զաւակունք ծնողաց ինչքին ե՞րբ
կը տիրանան .

Պ. Զաւակունք քսան տարեկան հասա
կին սկսեալ թէպէտ կասարելոց կարդը կը
համարուին , բայց ծնողաց կենդանութեան
ատեն անոնց ընչից տէր չեն ըլլար : Իսկ
անոնց մեռնելին վերջը կը յաջորդեն ա
նոնց ժառանգութեամբ ընչից և բոլոր լու
տացուածոց այն պայմանաց համեմատ՝ դոր

ծնողը որոշած են կտակաւ , և կամ օրէնքն
հաստատած է :

ՅՈՒՌԱՆՑ Բ.

Դաստիարակութիւն

Հ. Ննողաց պարտքը միայն զս կին ապ
րուսա ճարեն է .

Պ. Ոչ : ծնողը միայն զսաւակ ծնանելով
և անոնց ապահով վիճակ պարաստելով
մեծ բան ըրած չեն ըլլար՝ թէ որ զանոնք
կրթելու հոգ շտանին : Ծնողը Աստուծոյ
ովատկելն են . ինչպէս որ Աստուծած աշխար
հրս ստեղծելով դո՞ւ չեղաւ , այլ և կը կահ
պանէ զայն և կը կառավարէ , այսպէս եւ
ծնողը պարտաւոր են զաւակինին կրթել՝
որ ծիր , ընկերասէր և գիտուն ըլլան :

Հ. Ցղայք ի՞նչպէս ժիր և ուժով կ'ըլլան .

Պ. Ցղայք ժիր և ուժով կ'ըլլան՝ թէ որ
պղտիկուց ժուժկալութեան , չափաւոր
մարմնամարզութեան և աշխատութեան
վարժուին , և հիւանդութիւն ովատճառող
վտանգներին հեռի պահուին . բայց զդու
շանալով՝ որ փոխանակ վախկոտ ըլլալու
սրտոտ և արի ըլլան :

Հ. Ի՞նչպէս ընկերասէր կ'ըլլան .

Պ. Ցղայք ընկերասէր կ'ըլլան՝ երբ ծը-

տակար ուսումը՝ որուն վանցառութիւն ը-
նելը մեծ մեղք է, նախ հաւատոյ սկզբանց
հետ գէթ կարգալ, զրել եւ հաշիւ սով-
ուցունեն է. երկրորդ՝ գիտութեանց ձե-
ռօք սխալունքէ, նախագաշարմունքէ, և
աւելորդապաշտութենէ աղաս պահեն է:
բայց գիտնալու է՝ որ աշխարհս աւելի ա-
ռաքինի մարդոց կարօտ է, քան գիտուն-
ներու:

Հ. Տղաք համար լաւ ժառանդութիւնը
ո՞րն է:

Պ. Տղոց համար լաւագոյն ժառանդու-
թիւն բարի կրթութիւնն է: Ուստի ծնո-
ղաց պարտքն է որդւոց սրտին մէջ խոնար-
թիւն սպաւորել, իրենց վրայ սէր եւ վը-
տահութիւն յսցանել, ապրուստ ճարելու-
համար դործի մը դնել, որպէսզի վերջնը-
կերուե ծանրութիւն տարով անպատիւ չը-
լան: Ահա այս կերպով իրենք ալ շատ վիշ-
տերէ աղաս կը մնան. և որովհետեւ շատ
կրթուած մարդը շատ ալ բարի կ'ըլլայ,
ծերութեան ատեն կրնան յուսալ անոնցմէ
սիրոց եւ դարմանոց այն վոխարինութիւնը՝
որուն կը վարօտին այն վշտակից հասակին:

Նողը դիրենք աղակուց վարժեն՝ որ նմա-
նեաց կարեկից և օդնական ըլլան. միայն
իրենց անձին կամեցածն այլոց ընեն.
երկայնամիտ և համբերող ըլլան, եւ ապ-
րուստի համար ապահով և պատուաւոր
արհեստի պարապին:

Հ. Ի՞նչպէս աւագինի կ'ըլլան:

Պ. Տղաք առաքինի կ'ըլլան՝ եթէ ծը-
նողը հսկեն անոնց նախնական կրից վրայ,
դանոնք առ բարին ուղղելու համար բնաւ-
մոլութիւն մ՝ անպատիւ չթողուն, վե-
հանձնական եւ օդտակար գործերու սէր
ձգել տալու համար բարեգործ մարդիկ յա-
րացոյց բերեն, եւ բարեգործութենէ յա-
ռաջ եկած հետեւանքներն հասկցունեն:

Հ. Միայն այդչափն հերի՞ք է.

Պ. Ո՛չ. պէտք է նաեւ ըստ տեղւոյն գո-
վել, եւ ըստ տեղւոյն յանդիմանել, չար
ընկերներէ զգաւշացունել, անկողմնաւոր և
խանդակաթ սիրով սիրել եւ ոչ կորօրէն.
եւ յիշերվ որ դեռ տղայ են, չափահաս
մարդու գործ չըպահանջել: Այս նպատա-
կիս համեսլու անփրեկ ճամբան այն է՝ որ
խօսքով իրատելէն աւելի, իրենց բարի օ-
րինակովն ու իստուծոյ երկիւղիւ զանսնք
դաստիարակին:

Հ. Ո՞ր ուսումն աւելի պիտանի է տղոց:

Պ. Տղոց ճշմարիս եւ անհրաժեշտ օդ-

Պարտիք որդւոց առ ծնողս

Հ. Հայր անունն ի՞նչպէս անուն է :

Պ. Հայր անունը շատ վսկմ եւ անուշ բառ է . նոյն ինքն Աստուած մեզի սովորեցուց՝ որ աղօթքնիս Հոյ Նոր ըսելով սկսինք :

Հ. Հարք ինչո՞ւ պատուելի են .

Պ. Անոր համար՝ որ հարք ոչ միայն զաւակաց կենաց պատճառ եղած են , այլ եւ ամեն հոգ , նեղութիւն սիրով կրած են աշնոնց բարի կրթութիւն տալու , պիտոյքնին հոգալու , եւ ապագային լու վիճակ մը պատրաստելու համար : Հայրը զաւակին ընտիր բարեկամն է , միշտ զինքը նորանոր բարիքներով կը ճոխացունէ , ու վերջէն բոլոր ոնեցածը անոր ժառանդութիւն կը թողու :

Հ. Մարք ինչո՞ւ պատուելի են :

Պ. Անոր համար՝ որ երբ զաւակը դեռ իրարող չէր շարժիլ , խօսիլ եւ հասկնալ , մայրն անոր հանդասութեան համար անթիւ նեղութիւններ քաշած , շատ գիշեր առանց քնոյ անցուցած եւ զուարձութիւններէ զրկուած է . զաւակաց ինդալու առեն ինդացեր , եւ լարու ատեն լացեր է .

Հիւանդութեան և ակարութեան առեն գարմաններ ու պաշտպաններ է : Մայրեն են սովորեցուցեր խօսիլ , իրենց հօրն անունը ապլ , եւ երինաւոր հօրն ալ երկպագութիւն ընել :

Հ. Ծնողաց յանդիմանութեան վրայ ցաւելու է :

Պ. Ամենեւին . թէովէտ ծնողը ուսմունք կամ արուեստ սովորելու համար ստիպումն ընելով խիստ կ'երեւին զաւակաց , բայց գիտնալով՝ որ այն ստիպումը միայն առաքնին եւ պատուաւոր մարդոց կենակցութեանն արժանի ընելու համար է . պէտք է՝ որ փոխանակ ցաւելու՝ չնորհակալ ըլլան , եւ ջանան որ այն ուսմունքն ու արուեստը շուտ եւ կատարեալ սովորին :

Հ. Չնչին պատճառի համար եղած յանդիմանութեան ալ ցաւելու չէ .

Պ. Բ'չ . վամն զի ծնողք գիտնալով՝ որ տղոց փոքր պակասութիւններն հետզէետէ գէշ մոլութիւններու կրնան փոխուիլ , պարտական են զանոնք ալ ուղղել . զոր օրինակ , շատիւտելու խմելու սովորութիւնն անժուժ կալութեան կը փոխուի՝ որ առողջութեան ալ մնասակար է . բարկութիւննը կատաղութեան . անհոգութիւնը՝ ծուլութեան . կատակի համար եղած սուտ մը՝ ստախօսութեան և նենդառութեան : Օրհնեալ ըլ-

լան այն ծնողք՝ որ վայելուչ պատիմներով
զաւակաց մոքէն մոլութեանց նախկին ըն-
ծիւղները կը խլեն կը հանեն՝ որ չարմատա-
նան :

Հ. Ծնողք ունեցող զաւկին պարտքն
ի՞նչ է .

Պ. Զաւակ մը՝ որ ամեն առտու աղօթ-
քէն վերջը հայրը բարեւելու , և դպրոցի
արձակումէն ետքը ո՛ւնեւ բաելու եր-
ջանկութիւնն ու մսիթարութիւնն ունի ,
հայր մայր չունեցող խեղճ որբերն յիշելով
պիտի աղաջէ զԱստուած՝ որ զանոնք պահէ
պահպահնէ . և դիտնալով՝ որ ինքն ալ օր մը
անոնցմէ պիտի զրկուի , կը պարտաւորի ծր-
նողաց վրայ սէրն առելցունել , պատուել ,
օդնել , և ցաւելնուն ցաւակից ըլլալ :

Հ. Արտաքին ձեերն հերի՞ք են ծնողք
պատուելու .

Պ. Զաւակունք միայն ձեռք պազնելով
կամ առփորական ձեեր բանեցունելով ծնողք-
նին յարդած չեն ըլլար . պէտք է՝ որ անոնց
կամաց և հրամանին ալ հնազանդին , ամեն
օդնութիւն և ինամբ անզակաս ընեն ՚ի փո-
խարէն անոնց՝ զոր իրենց տղայութեանն ա-
նոնցմէ ընդունեցին : Կաե ծնողաց հպակա-
սութեան ալ պիտի համբերեն , վասն զի
նախ՝ առանց պակասութեան մարդ չըլլար .
երկրորդ՝ որ ծնողք զաւ ակաց ծանր պակասու-

թեանց ալ համբերած են ատենօք :
Հ. Ծնողաց հետ ծերութեան ատեն ի՞նչ
կերպ վարուելու է :

Պ. Յայտնի է՝ որ ծնողք ծերանալով տկար ,
հիւանդու նեղակատ ըլլալէ զատ , պէտք ե-
ղածուն չափ ալ մաքուր չեն ըլլար . սցու-
ամենայնիւ երեսի վրայ թողուլ և պատիւ-
չտան անվայել ու մեղք է . ընդհակառակն
պէտք է կարեկցութեամբ և սիրով դարմա-
նել ու խնամել , մտածելով՝ որ իրենք ալ
պզտիկուց երբ հիւանդու , նեղակիրտ և աղ-
տոտ էին , ծընողք զերենք երեսի վրայ ը-
թողերով խնամեցին :

Հ. Ծնողք պատուելու հրաման ալ կա՞յ .

Պ. Ոյո՛ . բնական պարտականութենէ
զատ Աստուած ալ յասուկ պատուիրած է
տասնաբանեայ օրինաց մէջ ըսելով , և պա-
տուեա զհայր քո և զմայր , զի քեզ բարի
եղիցի՞ . Բարի զաւակն է՝ որ բարի քաղա-
քացի կ'ըլլայ , ու վերջը իւր զաւակներէն
բարիք կը տեսնէ : Զաւակին պարտըն է մոտա-
ծել՝ թէ հայր մը զաւակներ մեծցունէ , ու հա-
ցի վրայ հանէ , բայց անոնք զինքը թողուն
զատուին , խրաներուն ականջ չդնեն , զին-
քը չինամեն ու կարօտ թողուն , ո՛չչափ ցաւ
և կսկիծ կ'ըլլայ ողորմելոյն սրաբին : Ուրեմն
պէտք չէ ծնողնիս վշտացունել , որ վերջէն

վիշտ չկրենք մեր դաւակին. (1)

ՅօՌՈՒԱՆ Դ.

Պարտականութիւն եղբարց :

Հ. Եղբարք իրարու ի՞նչ պարտք ունին։
Պ. Եղբարց առաջին պարտքն է յետ ծը-
նողաց մէկզէկ սիրել, մէկ տեղ մնալով և
մէկ տեղ աշխատելով՝ լնութեան պատրաս-
տած այն քաղցրիկ բարեկամութեան կապն
անխղելի պահել, որպէսզի հանդիսա կե-

(1)Կը պատմուի՛ որ բաւական հարուստ մէկը՝
իւր որդին կ'ամուսնացունէ օրիսրդի մը հետ :
Ժամանակ անցնելէն վերջո իրք ինք կը ծերա-
նայ այն մատզաշ և փափուկ ամուսնք իր հետ
կենացին անտանելի համարելով՝ բակին կողմը
անցարմար խուց մը տառնձիր իր լնակեցունեն,
և ամեն օրեայ ապուրն ալ կոտրած խեցեղե-
նով առջևուը կը հանեն : Օր մը տեսան՝ որ ի-
րենց հնագ վեց տարեկան տղեկը նոյն օրինակ
խեցեղեն պնակ մ' առեր՝ քանի մը տեղաց ծա-
կեր՝ և կապնելն իրարս հետ կոտրելու միա-
ւորելու կ'աշխատէր . հարցուցին իրեն՝ թէ ին-
չո՞ւ համար պարապ տեղը կը յոդնէր, տղան
պատասխանեց . « անոր համար՝ որ երբ դուք
ալ օր մը ծերանաք պապուս պէս և եւ զձեղ
անոր սենեակը բնակեցունեմ, այս պնակով
ձեր ապուրը տալով՝ ուրիշ պնակի ստակ վլ-
ճարելէն աղատ ըլլամ :

Նաց անուշիկ վայելքը վշտերով չդառնա-
նայ :

Հ. Եղբարք ի՞նչ առթիւ ՚ի լնութեանէ
բարեկամ կ'ըլլամն .

Պ. Եղբարց և քերց բարեկամն թիւնը
հարիսու ընութիւնը կը պատրաստէ . վա-
սրնզի մի և նոյն ծնողաց զաւակ, նոյն տան
մէջ մեծցած, մէկ տեսակ կըթութիւն ա-
ռած, և բաղդի վայելից կողմանէ հաւա-
սար ըլլալով, նոյն զուարձութիւնը, նոյն
վիշտն ու յոյսն ունին : Այս բնական կապն
անխղելի կը մնայ, և թէ մէկմէկու ողակա-
սութեանց սիրով տանին, կարօտութեան
ատեն մէկմէկու օգնեն, և մէկզէկ բարե-
գործութեան յորդորեն :

Հ. Մեծ եղբար պարտքն ի՞նչ է .

Պ. Մեծ եղբարն ըստ ընութեան եւ-
ըստ հայրենի ժառանգութեան կըրա-
սերաց հաւասար է . բայց վորձառութիւնն
աւելի ըլլալով՝ ծնողաց մահուանէն վերջը
պարտական է հօր պէս ողաշտպանել միւս-
ները, սիրել ու բարի օրինակ ըլլալ :

Հ. Պատիկներուն պարտքն ի՞նչ է .

Պ. Պատիկներն ալ նոյնպէս պիտի սիրեն
պինքը, և իրենց համար կըրած նեղութեանց
մէջ անօդնական չժողովւ : Ահա այսպէս եղ-
բարց միաբանութիւնն հաստատուն կը մնայ:
Դաւիթ ալ եղբարց միաբանական վիճակին

բաղձալով կ'ըսէ , “ զի՞ բարի , կամ զի՞ վա-
յելուչ , զի բնակին եղբարք ՚ի միասին ” :
Հ. Օտարք ի՞նչ կը դիտեն եղբարց վը-
րայ :

Պ. Օտարք ՝ եթէ եղբարց ի՞նչ մոլու-
թեան կամ առաքինութեան տէր ըլլալն ի-
մանալ ուզեն , ուրիշ բանինսցիլ հարկ չկայ:
Հերիք է՝ որ իրարու հետ ինչպէս վարուիլն
հակընան : Ուստի աշալուրջ զգուշութիւն
ընելու են , որպէսզի չըլլայ որ և իցէ առթիւ
մէջերնին հակառակութիւն կամ տարածայ-
նութիւն մուտ դանելով , պատիւնին կոր-
սընցունեն :

Հ. Աղդականաց ալ պարտք ունի՞մք .

Պ. Այո՛ . յետ հարազատաց պարտակա-
նութիւն ունինք մերձաւոր կամ հեռաւոր
աղդականաց ալ սէր ցցունել , և պէտք
եղած ատեն մեր կարողութեան համեմատ
կամաւորապէս և զուարթ որտիւ նիւթա-
կան կամ բարոյական օդնութիւններ իրենց-
մէ չզլանալ :

Գ. Լ. Ա. Կ. Ե. Գ. .

Պ Ա Ր Տ Բ Ա Ռ Ո Տ Ա Ր Ա

ՅՈՒՌԻԱՆ Ա.

Բարեկամք

Հ. Ի՞նչ են բարեկամք .

Պ. Բարեկամ կ'ըստ ին այն քիչուոր
մարդիկ ՝ զորս սիրելու մասին ուրիշ մար-
դիկներէն նախամեծար կը համարիմք , խոր-
հուրդնիս միայն անոնց կը յայտնեմք և ցա-
ւ , երնիս կը պատմենք :

Հ. Անկեղծ բարեկամութեան յարացցն
ո՞կ է .

Պ. Անկեղծ բարեկամութեան ճշմարիտ
յարացցն Յիսուս Քրիստոս մեր տէրն է ,
որ իր բարեկամ Ղազարոսի մահուան վրայ
յացաւ , և վերստին կենդանացնոց :

Հ. Անկեղծ բարեկամին առաւելութիւնն
ի՞նչ է .

Պ. Անկեղծ բարեկամն իր վնասովն ան-
կամ մեզի ծառայելու , պաշտպանելու եւ
խորհուրդ տալու պատրաստ է , և ճշմար-
տապէս անդին գանձ մ' է . վասն զի միայն
անոր գիրկը արձունք թափելու կը համար-
ձակինք . վասն ըլլալով՝ որ առանց մե-
դադրելու մեզի կարեկից կ'ըլլայ : Իսկ ա-

նոնք որ ամեն տեղ կը գտնուի՞ն , ըստ առակին և փոնդալու առեն առաջութիւն ըլլայ » ըսելէն աւելի օդուա մը չունին :

Հ. ի՞նչ տեսակ մարդ բարեկամ ընտրելու է .

Պ. Որովհետեւ անքակ բարեկամութիւնը փոխադարձ յարդանաց վրայ հաստատուած է , և յարդն ալ առանց առաջնութեան վաստրկել կարելի չէ , ուստի այնպիսի մէկը բարեկամ ընտրելու ենք՝ որ ըլլայ բարի և խոհեմ՝ խելք սովորեցունելու կարող և դաշտ նիքնիս օտարին չյայտնալ . վասն զի ով որ անխելքէն խրատ կ'առնու , վերջն ՚ի հարկ կը դդչայ :

Հ. Ա՛յ մարդոց բարեկամութենէ փախ շելու է .

Պ. Գիտի զդուշանանք այն մարդոց բարեկամութենէն՝ որ մարդահաճութեամբ դմեղ և մեր մոլութիւններն ալ կը գովեն , վասն զի ըստ առածին « բարեկամին սկրյոյն արժանի չէ այն մարդը , որ բարեկամին սնհաճոյ բան մը խօսելու կը վախնայ » :

Ուրեմն բարեկամին յանդիմանութիւն լած առեն ոչ թէ դժկամակիլ , այլ շնորհակալութիւն յայտնելու ենք , յիշելով Ծողոմնի այն խօսքը՝ թէ « լաւ են վէրք բարեկամին քան զկամակոր համբոյը թշնամոյ » :

Հ. Առաքինին բարեկամաց հետ ի՞նչ

պէս կը վարուի .

Պ. Առաքինին գիտնալով՝ որ առանց պակասութեան մարդ չըլլար , և բարեկամութեան մէջ ալյանցիշաշրութիւն և մանաւանդ կարեկցութիւն պիտի , բարեկամն իր պակասութիւններովը կը սիրէ , սիրով ցաւցունող առիթներէ կ'զգուշանայ , և եթէ վեաս տեսնէ երեսէն , մարդու չյայտներ , կը նայի՝ որ անոր օդուտ ընելով գոհ ընէ :

Հ. Միայն այդ չափ .

Պ. Ո՛չ . պակասութեանց անյիշաշր ըլլալն հերիք չհամարելով՝ առիթներ կը գտնէ ուղղելու , անոր վշտաց պատմութիւնը սիրով մտիկ կ'ընէ , աչքէ հեռանալով սէրը չդադրեցուներ , և սիրոն աւելի այն առեն կը յայտնէ , երբ բարեկամն հիւանդ կամ կարօտ է , վասնզի « բարեկամութեան փորձաքարը թշուառութիւնն է »:

Հ. Մէջերնին գժտութիւն ծաղած աւտեն ի՞նչ կ'ընէ .

Պ. Առաքինին՝ երբ բարեկամութեան մէջ գժտութիւն ծաղի , պատճառը վերցունելու կը փութայ . վասն զի գիտէ որ անկարդ կը իւք անդին գանձմք ձեռքէ հանելլ ։ իսենթութիւն է . ուստի կը ջանայ անոր թերութիւնն ուղղել . իսկ եթէ չըյաջողի , բարեկամութեան կազը կը լուծէ , բայց չը փրցուներ այսինքն ընտանութիւնը կը դադ-

ըեցունէ , բայց 'ի ներքուստ մէլը նոյն
պահելով չատեր զանիկայ :

Հ. Բարեկամութիւնն ի՞նչպէս հաստատ
կը մնայ .

Պ. Ըստ առածին « բարեկամութիւնն
հաստատ կը մնայ բարեկամն երեսին պա-
տուելով , ետևէն դովելով , և կարօտու-
թեան ատեն օգնելով :

ՅՈՒՐԻԱՆ Բ.

Զարակամք :

Հ. Ո՞վ են չարակամք :

Պ. Զարակամ կ'ըսուի այն մարդը՝ որ
այլոց վնասել կ'ուղէ կամ չար կը կամենայ :

Հ. Զարակամին հետ ի՞նչպէս վարուե-
լու է .

Պ. Թէ որ չար կամենալուն մենք առիթ
տուած ենք , ներողութիւն խնդրելը մեղի
պղտիկութիւն համարելու չենք , վասն զի
այսպէս ընելով կամ բարեկամ մը կը վաստը-
կինք , կամ թշնամի մը պակաս կ'ունենանք .
որովհետև սրտի անդորրութիւն վրդովելու
համար մէկ թշնամին ալ շատ է , իսկ հան-
դարտեցունելու համար հարիւր բարեկամ
քիչ է :

Հ. Կըած նախատանաց դէմ ի՞նչ հատու-

ցում ընելու է .

Պ. Երբ մէկը նախատինք կամ վնաս հաս-
ցունէ մեզ , մոտածելով՝ որ ան ալ մեղ նման
սխալական ըլլալով՝ պակասութեանց հետ
կատարելութիւններ ալ ունի , կրած վնաս-
նիս խկութեամբ եղածէն աւելի համարելու
չենք . ըրածը տգիսութեան կամ սխալման
ընծայելով իր դէմզգացած բարկութիւննիս
գթութեամբ պիտի չափաւորենք . բարի սր-
տով չարի չար հատուցանելի դդուշանանք ,
և մեծանձնութեամբ շուտով հետն հաշ-
տուելու փութեանք .

Հ. Նաշտութիւնն ուշացունել պէտք է ,

Պ. Ամենելին սրտի մէջ ով պահելով
քնանալու չենք , վասնդի դիսուած խարել
կ'ըլլայ՝ երբ ոխակալութեամբ իրեն կ'աղօ-
թենք ըսելով . « թո՛ղ մեղզպարտիս մեր , որ-
պէս և մեք թողումք մերոց պարտապանաց » .
Հաշտուելէն վերջն ալ միշտ հետը խաղա-
ղութիւն պիտի պահենք , կրած անիրաւու-
թիւննիս բնաւ չյիշելով . վասնդի մարդկա-
յին երջանկութեան մէկ հատիկ թշնամին
սրտի անհանդարտութիւնն է :

Հ. Չար մարդոց չարութենէն ի՞նչպէս
աղատ կը մնանք .

Պ. Չար մարդոց չարութենէն աղատ
մնալու համար նախ՝ անոնց ընկերութենէն
հետի կենալու է . վասն զի մէկ հատիկ բո-

թեամբ պիտի յայտնէ՝ թէ ինք դործիք մ'
է Աստուծոյ պարզենելը բաշխելու, աղքա-
տաց օդնելով, ճարտարաց ձեռք բռնելով։
և բարերարութեամբ կատարելութեան
հասնելով։

Հ. Իշխանաւորին պարտքն ի՞նչ է .

Պ. Իշխանաւորն յիշելով՝ որ հպատա-
կաց իրաւոնքը պաշտպանելու համար այն
աստիճանին հասած է , ամեն դատի մէջ
արդարութեան կողմը պիտի բռնէ , միշտ
պատրաստ պիտի ըլլայ գանկատը մտիկ ընե-
լու , օդնելու և բարի օրինակ ըլլալու , եւ
ոչ թէ սուտ ու մուտ խոստմունքներով զա-
նոնք խարէ խարխրէ :

Ո. յատկութենէ զուրկ իշխանաւոր մը
կը նմանի այն փառակազմդրքին, որուն պա-
րունակած իմաստն արտաքին դեղեցկու-
թեան չպատասխաներ :

Հ. Հպատակին պարտքն ի՞նչ է .

Պ. Հպատակն ամեն իշխանութիւն յլու-
տուծոյ ճանաչելով՝ պիտի սիրէ ու յարդէ
իշխանը , և անոր կենաց համար աղօթէ ,
մանաւանդ այն իշխանին՝ որ իւր պաշ-
տանան և իշխանական պարտուց կատար-
ման ջանագիր է :

Հ. Աղքատին միսիթարանքն ի՞նչ է .

Պ. Հարուստ աղդական և աստիճանա-
ւոր բարեկամ չունեցող աղքատը կրնայ ցա-

բոտ ոչխար մը կրնայ բալոր հօտը բորոտ-
ցունել։ Երկրորդ մեզի չարիք հասցունելու
առիթ եղող դործերէն ու անոնց կիրքը դը-
գուող և զայրացունող կմրայերէն դդուշանա-
լու է : Բայց որովհետեւ անոնք ալ մարդ ու
մեր եղբարքն են , և Աստուծած իւր արե-
գակն անոնց վրայ ալ կը ծագէ , մեզ ալ
պարտք է՝ որ առանց ատելութեան զի-
րենք ուղղելու համար ամեն ջանք ՚ի գործ
դնենք .

ՅՈՒՌԻԱԾ Գ.

ՄԵԺԱՏՈՒՆՔ Եւ աղքատք . իշխանք
Եւ հպատակք

Հ. Հարուստին պարտքն ի՞նչ է .

Պ. Հարուստը մտածելով՝ որ ունեցա-
ծըն Աստուծոյ տուրք է , նախ՝ Աստուծոյ
դոհութիւն պիտի տայ . Երկրորդ՝ պիտի
դիմայ՝ թէ հարստութիւնն աղէկի դոր-
ծածելու համար առուած է . Երրորդ՝ այ-
սօր կամ վաղը կարելի է ունեցածը կոր-
մացունել . ուստի պիտի ըլլայ պարկեշտ ,
քաղցրաբարոյ և ժողովրդակէր , և ոչ ան-
դործութեամբ և մասփառութեամբ արի-
շէն վեր ըլլալու հետամուտ .
իւր առաքինութեամբն ու ողբամածու-

ւերը մոռնալ և միսիթարուիլ, նախ՝ յիշելով
մեր գրկին և Առաքելոց աղքատութիւնը,
և երկնից արքայութեան աղքատաց խոս-
տացուիը . երկրորդ՝ դիտնալով՝ որ ինքն
ալ հարուստներու և մեծամեծաց հաւա-
սար մարդ է, և ճակտին քրտինքովը ապ-
րելով Աստուծոյ հրամանը կը կատարէ . եր-
րորդ՝ մետածելով որ եթէ առաքինութեան
մէջ պարտազանց չգտնուի, անդործ հա-
րուստէն և մոլի իշխանաւորէն աւելի ար-
ժանիք ունի .

Հ. Մեծամեծք և հարուստք ի՞նչ բա-
նի կը նմանին .

Պ. Հարուստ և իշխանաւոր մարդիկ կը
նմանին այն մեծամեծ գետերուն՝ որ թէ
պէտ մեծութեամբ բոլոր աշխարհի ծանօթ
են, բայց երկրագործն անոնցմէ պատճա-
ռած աւերմունքէն, նաւալարը՝ կատաղի
ալեկոծութենէն ու յորձանաց բւնութենէն,
մօտակայ բնակիչք ալ իրենց վարուցանը,
գեղերն ու քաղաքները կոխելէ կը սար-
սարսափին և կը դողան .

Հ. Աղքատն ի՞նչ բանի կը նմանի .

Պ. Աղքատը կը նմանի այն փոքրիկ ա-
ռուներուն, որ թէպէտ անուն մ' ալ չու-
նին, բայց արտերուն մէջէն հեղիկ վաղե-
լով տաքէն էրած միկած արօտները կը զ-
վացունեն, և ցանուած արտերը կը բեղ-

մնաւորեն : Այսկայն ինչպէս գետոց և ա-
ռուաց ջուրերն երկինքէն կուգան և հա-
ւասարապէս ծովը թափելով կը կորնչին,
այսպէս հարուստ և աղքատ միօրինակ կը
ծնանին և կը մեռնին :

Հ. Մարդս հազուսէն կը ճացցուի* .

Պ. Ո՛չ, վասնզի և հազուստը չէ որ մար-
դը կրօնաւոր կրնէ . կապիկը թէ և մե-
տաքսեղէն հազնի, դարձեալ կապիկ է .
շատ անգամ կոտրած պատենքի մէջ ան-
գամ ընտիր թուրեր կը դանուին, ուստի
նայելու չենք թէ սա մարդք ի՞նչ հագեր
կամ ո՛չափ հարուստ է, այլ միայն պիտի
նայինք՝ թէ ի՞նչ մարդ է :

Հ. Ամեն հարուստ պարսաւելի* է :

Պ. Ո՛չ, պարսաւելի մարդիկ հարուստ-
ներուն մէջ ալ կը դանուին, աղքատաց մէջ
ալ : Աղքատին մէկը մեծ մեծ կը պարծի,
որովհետեւ հարուստներու եւ մեծամեծաց
կենակից ըլլալու թոյլտութիւն ունեցեր
է, բայց ըրածը մնապարծութիւն է : Ուրիշ
աղքատ մը մեծերու եւ պատուաւոր ան-
ձանց դէմատելութիւն ունի, եւ զանոնք
լաւ զգացմունքէ զուրկ կը կարծէ . սակայն
կը սխալի, վասնզի հարուստներու մէջ ալ
բարի մարդիկ անպակաս են, ինչպէս որ
աղքատաց մէջ ալ շատ չարագործներ միշտ
կը տեսնուին :

Հ. Աղքատ առաքինին մեծամեծաց հետ
ինչպէս պիտի վարուի .

Պ. Առաքինի աղքատին պարտքն է մեծամեծները սիրել եւ պարտուազաշաճ պատիւն ընծայել , սակայն բնաւ ներելի չէ անօնց սիրելի ըլլալու համար ինքնինք նուաստացունել , կամ երեսպաշտութեամի մոլութիւնին դովել . Ասոր հակառակ՝ քաղցրութեամի ու մարդավարութեամի պիտի խօսի ճշմարտութիւնը , վստահ ըլլալով՝ որ աղատ և հաւասարիմ վարժունքը մարդս աւելի յարդոյ և սիրելի կ'ընէ , քան մարդահաճութեամի նուաստանալը . Վերջապէս՝ վայելուն այն է՝ որ աղքատը կամ հպատակը աղնութեամի հնազանդի , մեծը կամ իշխանն ալ վեհանձնութեամի հրամայէ .

Հ. Հարուստին հետ վարուի՞ն աղէկ է , թէ աղքատին .

Պ. Մեծամեծաց հետ ընտանութիւնը բրած ատեն՝ զանոնք վշտացունելու առիթ տալը կամ ձանձրացունելը կարելի ըլլալով , աւելի լաւ է՝ որ հաւասարաց հետ կենցաղավարինք : Չվայելեր նաև ցաւերնիս լալով , աղաշանքներ ընելով գլուխ ցաւցունել , և տուած խստամունքնին մեծ քան մ' համարել . աղէկ գիտնալով՝ որ արհեստաւորաց , աղքատ գիւղացւոց , և ձեռաց վաստակովն ապրող լսեղն եղբարց խօսքին տէր պաշտ-

պանը ձեռքերնին ու դլուխնին է . այսինքն աշխատութիւնն ու խելքը .

ՅՈՒՌԱԾ Դ.

Մառայք եւ Տեարք

Հ. Ո՞վ է ծառայն .

Պ. Եպաւայ կ'ըսուի այն աղքատ մարդը՝ որ ձեռքն աղէկ արհեստ մը չունենալով՝ հարուստին ընել չուզած դործերն ընելու կըպարապի դաշնադրութեան պայմանաց համեմատ ուժն օգտաձին չափ աշխատելով՝ ինչպէս որ առաքինի մարդուն պատույն կը վայելէ :

Հ. Բարի ծառային պարտքն ի՞նչ է .

Պ. Բարի ծառայն ուղիղ բարոյականի և իւր կենաց վնասակար հրամաններէն . Ի զատ բոլոր ուրիշ հրամաններու պարտաւոր է հնազանդիլ : Նաև պիտի ըլլայ խոնարհամու , մեծարող , հաւասարիմ , խորհրդապահ , պաշտպան իւր տէրոջ կենաց , ընչեց և պատույն , և նմանել այն ծառաներու . որ տէրերնին աղքատնալէն վերջն ալերեսի վրայ թողուլ չուզելով ձեռաց աշխատութեամի զանոնք կերակրեցին :

Հ. Բարի տէրոջ պարտքն ի՞նչ է .

Պ. Բարի տէրոջ պարտքն է ծառայն պահպաննելու , խնամելու և վիճակը լաւ-

ցունելու հոգ տանելը . և գիտնալով որ բը-
նութեամբ իրեն հաւասար է , հետը քաղ-
ցրութեամբ վարուիլ , իւր ընտանեաց մասն
համարելով պիտոյքն հոգալ , արդար եւ
պարկեշտ գործեր հրամայել , չգիտցածը
սովորեցունել , շարունակ աշխատցունելով
հարկաւոր հանդստութենէ չղրկել , և չնչին
պատճառուներով սոէպ ծառայ ըլ փոխել :

Հ. Տէրն ի՞նչպէս ակնածելի կ'ըլլայ :

Պ. Տէրն ակնածելի կ'ըլլայ ` եթէ ծա-
ռայից հետ չափազանց լնտանութեամբ
չվարուի . հաւատարմութիւն ունենայ ծա-
ռային , բայց բռնած ընթացքին վրայ հսկէ,
հիւանդութեան կամ ծերութեան ատեն
անխնամ չթողու , և աղէկ համողուած ըլ-
լալով ` թէ ծառայք տէրանց սովորեցուցա-
ծին պէս մարդիկ կ'ըլլան , շարութեան կամ
անհամեստութեան օրինակ տալէ միշտ ըդ-
գուշանայ :

Հ. Վարձուորաց պարտքն ի՞նչ է .

Պ. Ծառայից տան մէջ ունեցած հաւա-
տարմութեան պարտքն ունին նաև խանու-
թի սպասաւորները , հողագործաց մշակ-
ներն ու աւուրչէքով կամ ամսականով բա-
նաւորները : Իմաստուն մը տէրերուն կը-
պատուիրէր . “ կասկածելի մարդուն գործ
մի՛ յանձնէք , և որոց որ յանձնած էք , վր-
դանին մի՛ կասկածիք ” : խակ վարձուորաց

կ'ըսէր , կամ ծառայի պէս աշխատեցէք ,
կամ եղիշերուի պէս փախիք . այսինքն՝ եթէ
այդ կերպ աշխատել չէք ուզէր , շուտով
փոխեցէք գործերնիդ .

ՅՈՒՌԻԱՆ Ե.

Բարերարք եւ բարերարեալք .

Հ. Բարերարութեան պարտքն ի՞նչ բա-
նէ կը ծաղի .

Պ. Բարերարելց սրարտականութիւնը
այն սկզբան վրայ կը կայանայ ` որով կ'ու-
զենք որ այլք մեր ուզածն ընեն մեզի :

Ա. Ուզ մենք կ'ուզենք որ սցեք մեր
կարուտութեան ատեն օգնեն մեզի .

Ուրեմն մենք ալ պարտական եմք
այլոց օգնել նման գիտուածոց մէջ . ըսելէ
թէ ճոխութեան , վիճակի և ուժոյ տարբե-
րութիւնը միայն թէ մէկմէկու բարիք կա-
մենալու և բարիք ընելու համար Աստուած
սահմաներ է .

Հ. Ուրո՞ց բարերարել պէտք է .

Պ. Մարդասիրութիւնը թէպէտ կը պար-
տաւորէ զմեզ հաւասարապէս ամեն մարդու
օգնել ըստ կարի , սակայն առատածեանու-
թիւնն ալ չափ և պայման ունի . ուստի բա-
րիք ընել ուզողին պարտքն է նախ՝ իւր կա-

ըողութիւնը չափել, ու վերջը նայիլ՝ թէ
ընելու բարիքն ի՞նչ արդիւնք պիտի ունե-
նայ, կամ թէ ի՞նչ մարդոց բարիք պիտի
ընէ. վասն զի կան կարօտք՝ որոց օգնել
մեր առաջին պարագն է ։ Ուրեմն աւելի
պարտականութիւն ունիմք՝ օգնել ազգա-
կանաց, բարի, խոհեմ, և մեզ ծառայող
կարօտելոց, քան անսոնց՝ որ մեզի անծա-
նօթ են, կամ տուածնիս դէշի կը գործա-
ծեն, և կամ մեզնէ զատ ուրիշ հոգացող
ունին։

Հ. Բարերարելու ատեն ի՞նչ ձեւ բըս-
նելու է.

Պ. Բարերարութիւնը զուարթ դէմքով
եւ առանց ուշացունելու ընել պիտի, որ
մի՛ գուցէ տուածն անօդուս ըլլայ. տմար-
դութեամբ տուածն երեսը տալով վշտացու-
նելու չէ, և ոչ ալ փոխարէնն ընդունելու
մտօք, վասն զի Քրիստոս կը հասուցանէ՝
որ խոր սիրոյն համար տրուած բաժակ մը
ջուրն անդամ անվարձ չժողուլ կը խոստա-
նայ։

Հ. Բարիք ընդունողն ի՞նչ կերպ բոնե-
լու է.

Պ. Բարերարեալն ուրախ և դոհ պրտիւ
պիտի ընդունի չնորհը, և ոչ թէ բարերա-
րին դիսուամբ տմարդութեամբ չարի մեկ-
նելով, որպէս թէ առածն ոչինչ, և աւե-

լորդ բան մը՝ կամ տալովը պարտքը վճա-
րած ըլլար ։ Ասիկայ ապերախտութիւն է,
եւ վսասակար թէ իւր անձին և թէ այլոց,
վասն զի բարերարին սիրաը ցաւցունելով՝
ուրիշ անդամ բարիքը ընել չյօժարիր. Ուս-
տի պէտք է ոչ միայն բերանով չնորհակա-
լութիւն յայտնել, այլ և երախտիքը մոքէ
չհանելով առիթ գտածին պէս փոխարէնն
ալ վճարել։

Հ. Միայն ընծայ տալո՞վ կ'ըլլայ բարե-
րարութիւնը.

Պ. Ո՛չ միայն նիւթական պարզեւ տախն՝
այլ և խրատել և խելք սովորեցունելն ալըա-
րերարութիւն է. զոր օրինակ, վարժապե-
տաց և վարպետաց՝ իրենց աշակերտաց
գիտութիւն և արուեստ սովորեցունելք մեծ-
բարերարութիւն է, որոյ փոխարէն աշա-
կերտք սրարտաւոր են զանոնք յարգելու
և չնորհակալ ըլլալու ։ Բարերարութիւն է
նոյնական եթէ աղայք իրենց պղտիկ հասակին
մէջ քովս եղողներուն անհաճոյ բաներ ըլ-
նեն ու չձանձրացունեն, հասակակից ընկեր-
ներուն օդնեն մխիթարեն, բարի խօսքերով
քաջալերեն և մէջերնին խաղաղութիւն
հաստատեն։

Հ. Ուրիշ կերպ բարերարութիւնալ կայ.

Պ. Բարերարութիւն է նաև ունեցած
քրիստու լաւ մխակել քաղքին մէջ չդ տնուած-

արհեստ մը մացունել ու ծաղկեցունել ,
ուսման հետևելով օդտակար նոր զիւտեր
գտնել , աղքատաց գործ ճարել և վաստկ-
ցունել , խորհուրդ տալով արդար վաստակի
ճամբայ բանալ , այլոց պատիւը պաշտպա-
նել , և տղայ կամ աղջիկ մը մողար ճամբէ
դարձունել :

Մեծ բարերարութիւն է հիւանդանոց
և վարժարան կանդնել , և ասոնց համար
եկամուտ հաստատել . ուստի ասոնց ալ մեծ
պարտականութիւն ունիմք երախտագիտա-
դիտութիւն յայսնելով չնորհակալ ըլլալու :

ՅՈՒՌԱԾ Զ.

ԾԵՐՔ .

Հ. Ծերք ինչո՞ւ պատուելի են .

Պ. Ստոյգ է՝ որ ամեն մարդ երթա-
լիք ճամբուն վրայով գիտցողէն տեղեկու-
թիւն առնելու պէտք ունի , և առած խը-
րատին և տեսած օդավին համար չնորհակալ
ըլլալ ու պատուել : Ծերք՝ մեր սկսելիք
ճամբան արդէն քալած , բարին ու չարը
դիտած , վտանգաւոր անցքերն ու հանդ-
շելու տեղերը տեսած հասկցած ըլլալով մեր
կենաց ճամբուն փորձառու առաջնորդն են,
ուստի յարդանաց և պարտուոյ արժանի են :

Վայ անոնց՝ որ անձնական փորձիւ
բան սովորիլ կ'ուզեն :

Հ. Ծերերն յարդելու ուրիշ առիթ ալ
կայ :

Ա.յո՛ , ծերերն արդէն զուարձութենէ
զուրկ ըլլալով երիտասարդներէն տեսած
սիրով , յարդանօք ու խնամքով միմիթար-
ուելու կարօտ են :

Հ. Ծերերը պատուելու օրինակ մ' ու-
նիս .

Պ. Երբ Յունաստանի զանազան ժողովուրդ-
ներէ մարդիկ թէատրոնի մը աստիճանաց
վրայ նստեր էին խաղերը դիտելու , ծերու-
նի մ' ալ ներս մոռաւ . շատ ժողովուրդ-
ներու առջևէ անցաւ , ու նստելու տեղ
ցցունող մը չեղաւ . բայց սպարտացւոց քով
հասածուն պէս բոլոր երիտասարդք ոտքի
վրայ ելան՝ ու նստելու հրամցուցին : Հան-
դիսականք այս տեսածնուն պէս երբ բոլորը
մէկէն ծափ զարնել սկսեցին , այն ատեն
ծերը բարձր ձայնով պոռաց . « Ա.յո՛ , բո-
լոր չելլենացիք առաքինութիւնը կը ճան-
չեն , բայց Սպարտացիք միայն կը գործա-
դրեն » : Ըսել է՝ թէ բարեգործը միայն
գովելն հերիք չէ , ըրածին ալ հետեւելու է :

Հ. Ծերն յարդելն ի՞նչ օդուտ ունի
տղոց :

Պ. Ա.յն տղաք՝ որ ծերերը չեն նեղեր,

անոնց թեթև ծառայութիւններ կ'ընեն ,
անոնց ձանձբացեալ տխուր կեանքը իրենց
երիտասարդական աշխայժքով կը զօրացու-
նեն ու կը բերկրեցունեն , սա շահն ունին՝
որ անոր դլիմէն անցած բաները պատմել
տալով բան կը սովորին , անոր ընտիր յառ-
կութիւններն ու առաքինութիւններն ու-
նենալու յօժարութիւն կ'զգան , և այսպէս
առաքինի և բարեկիրթ ըլլալու ճամբան
կամաց կամաց կը դիւրի :

Հ. Տղաք առ դասէն ի՞նչ պիտի սպլիին .
Պ. Տղաք միտք պիտի առնուն՝ որ թէ-
պէտ իրենց այս մատաղ հաստկին մէջ ամեն
քան զուարթ ու բերկրալի կ'երեի , բայց
որ պիտի ըլլայ՝ որ ծերութիւնը վրայ գա-
լով պիտի պատճառէ հոգ , տրտմութիւն ,
մարմնոյ տկարութիւն և այլոց օգնութեան
կարօտութիւն : Ուստի բարի և խելացի
ողան ծերոց հետ այնպէս պիտի վարուի ,
ինպէս որ ծերութեան ատեն իւր հետ
վարուիլ կը բաղձայ :

ՅՈՒՌԻԱԾ Ե.

ԵԿԵՂԵցականք .

Հ. Ո՞վ են Եկեղեցականք .

Պ. Եկեղեցականք են այն պատկառելի

անձինքն՝ որոց յամձնուած է հոգեոր հո-
վուութեան պաշտօնը , և զանազան աստի-
ճաններու կը բամբնուին . որք են կաթողի-
կոսութիւն , պատրիարքութիւն , եպիսկո-
պոսութիւն , վարդապետութիւն . քահա-
նայութիւն , սարկաւագութիւն ևայլն . որոնք
պիտի յարդենք ամենայն ակնածութեամբ ,
և իրենց բարի խորհուրդներն ու հրաման-
ները կատարենք :

Հ. Ինչո՞ւ համար .

Պ. Վասն զի , նախ՝ Եկեղեցականք են
Աստուծոյ կամաց թարգմանն ու միջնորդ
Նրարշին և մարդոց մէջ . և դիսութեամբ և
առաքինութեամբ զարդարեալ Եկեղեցա-
կանք՝ խսհական խորհրդով ամեն տեղ ճշշ-
մարտութիւն աարածելու մոտպիր են : Եր-
կրորդ՝ անոնց շատը ընտանեկան քաղցրու-
թենէ հրամարած են , որպէս զի Քրիստո-
սի բալոր որդիքն իրենց ընտանիք ընեն :
Երրորդ՝ Եկեղեցականաց կրդիմեն աղքատք ,
խորհուրդ կը հարցունեն աարակուսեալք , և
միմիթարութիւն կը գտնեն : Չորրորդ՝ Եկե-
ղեցւոյ ատեանէն ընդհանուր պարուքերնիս
կը սովորեցունեն , հզօրագունից անաշառ-
չամարտութիւն կը քարոզին յանուն Սստու-
ծոյ , տղէմները կը կրթեն , թշնամիները
կը հաշտեցունեն , խոստովանանքի ատեն
յանցանքնիս ուղղելու օդտակար խրատներ

կուտան, ապաշխարանք կըդնեն: Հինգերորդ՝
ասոնք զմեզ մկանելով քրիստոնէից եղբայր.
կ'ընեն և հօր Աստուծոյ որդեգիր: Ասոնք
հոգեվարքի ատեն պիտի գան մեզ մօտեւ-
նան միմիթարեն, և մեռնելին վերջը զմեզ
օրհնեն և աղօթքով մեղ օդնեն:

ՅՈՒՌԻԱԾ Ը.

Կանայք.

Հ. կանանց հետ ի՞նչպէս վարուելու է.
Պ. կանայք մեծ ակնածութեան ար-
ժանի են, և կարօտ այր մարդուն օդնա-
կանութեանն ու պաշտպանութեան. վա-
սըն զինավա՞մեր կեանքը, առաջին սնունդը
և գործվալիր ինամքն անոնցմէ գտած եմք.
Երկրորդ՝ կանայք բնական կազմութեամբ
և խառնուածքով այր մարդէն խիստ աը-
կար ու փափուկ, շատ հիւանդութեանց
ենթակայ և քիչ զբօսանք ունենալով, այր
մարդն՝ որ անոնց բնական պաշտպանն է,
կը պարտաւորի ոչ միայն զանոնք հոգալ եւ
խնամել, այլ և չնեղել և չտրտմեցունել:

Հ. կանայք ի՞նչ տեսակ բնաւորութեան
տէր են.

Պ. կանայք զգայուն և խիստ գթոս
սիրու ունենալով խեղճերուն կ'ողօրմին,

հիւանդաց այցելութեան երթալու, կը փու-
թան, և յօժարակամ կը ծառայեն. այն-
պէս որ՝ ուր որ կին մը կայ, խեղճն ան-
միսիթար չմնար: Շւատի մեծ տմարդու-
թիւն և չարութիւն է կանանց այս դժո-
տութիւնը չարի գործածելով անոնց խղճա-
հարութիւն եւ անպատուութիւն պատ-
ճառելլ:

Հ. կանանց պատիւը պահելու մեծ շար-
ժառիթն ի՞նչ է.

Պ. Ո'վ որ կ'ուղէ կանանց հետ վարուե-
լու օրինաւոր կերպն հասկնալ, հէրիք է որ
անդամ մը իր մայրն ու քոյրն յիշէ. և խմանայ-
թէ ինչ տհաճութիւն կ'զգար՝ եթէ մէկն իր
մօրն ու քրոջ անիրաւութիւն ընէր ու թշնա-
մանէր: Վերջապէս պէտք է լաւ գիտնալ՝
որ մարդուս երջանկութիւնն ու ժշտա-
ռութիւնը կանանց հետ վարուելու կերպէն
կախումն ունի. և այս խօսքիս ճշմարտու-
թիւնն այն ատեն լաւ կ'իմացուի, երբ
մարդս օր մը նոյն վիճակին հասնի:

ՅՈՒՌԻԱԾ Թ.

Նախնիք եւ յաջորդք

Հ. Նախնեաց վրայ պարծիլ կը վայելէ:

Պ. Նախնեաց աղնուականութեան, գիւ-

տութեան և առաքինութեան վրայ պարծին յիմարութիւն է . վասնղի ծնողաց բընական և բարոյական ձիրքերն ու յատկութիւններն արեան հետ զաւկին չեն փոխանցիր՝ որ պարծանքն իրաւացի ըլլայ :

Հ. հ՞նչպէս կարելի է նախնեաց պատիւը վաստըկիլ .

Պ. Եթէ նախնիք քաջութեամբ , իմաստութեամբ և բարերարութեամբ հասարակաց ակնածելի և մեծարու եղան , եւ որդիք ալ կը փափաքին նոյն յարգանքը վայելել , ոչ միայն անոնց յիշատակը պատուել պէտք է , այլ և անոնց ընթացքին հետեւելով բարերար ըլլալ : Իսկ եթէ առանց այսպիսի առաւելութեանց յարգ եւ պատիւ պահանջեն , իրաւամբ ծիծաղելի կ'ըլլան , վասնղի պատիւն 'ի պատուողն է , և ոչ 'ի պատուեալն :

Հ. Նախնեաց ի՞նչ պարտք ունինք .

Պ. Նախնեաց մեզի թողած բազմագիմի բարեաց համար մեծամեծ չնորհակալութիւններ ընելու պարուական եմք . վասնղի եթէ անոնք առաջուց այս գեղեցիկ գիւտերն ու արուեստներն իրենց ծախքովն ու աշխատանքով գտած և մեզի աւանդած ըլլային , մեր վիճակն հիմայ խիստ խեղճողմելի կ'ըլլար :

Հ. Նախնեաց պակասութիւնները մե-

ղաղթելի՞ են :

Պ. Պատմուե մէջ կըտեսնեմք՝ որ նախնիք շատ զեղծ մունքներ , յանդանքներ ու ծանր նախառաջարմունքներ ունեցեր են իրենց ընտիր և բարի առաւելութեանց հետ սակայն ասոնց համար զանոնք խատիւ դատելով մեղադրեն և արհամարելն արդարութիւն չէ . վասն զի անոնց շատը՝ ոչ թէ շարութենէ , այլ ագիտութենէ ու նախառաջարմունքէ առաջ եկած են , որ հիմայ ըբնորհիւ դիտութեանց ծաղկելուն անհետ եղած են :

Հ. Հարց առաքինութեան ե՞րբ ճշմարիտ հետեւող կ'ըլլանք .

Պ. Հարց առաքինութեան արժանաւոր ժառանդ այն ատեն կըլլանք , եթէ նախ իրենցմէ լնդունածնիս մեր յաջորդաց աւանդենք . երկրորդ՝ եթէ յետագայից բարոյն համար ծախք և աշխատութիւն չիընայենք՝ ինչպէս որ նախնիք նոյն տեսակ բաններ մեր համար հոգացին ու պատրաստեցին . Օրէնակի համար ձիթենի և լնկուզնի տնկելն ետ թողելու չէ , « պտուրը մենք պիտի վայելենք » ըսելով . թո՛յյետագայք մեր տնկածին պըտուղը վայելեն ու մեզ օրհնեն :

Ահա վարժապետք ալ հոգի կը մաշեցունեն աշակերտ հասցունելու , դիտնալով

որ իբենց սոլիմեցածին պատւզն ապագայ
սերունդք պիտի վայելեն . որովհետեւ
զանոնք ալ իւր եղբարքը կը համարի :

Հ. Ապագայն մտածելու օդուտն ի՞նչ է.

Պ. Ապագային վրայ յոյս գնելնիս սա
օդուտն ունի , որ մեծ միխթարութիւն կը
ներգործէ այն վշտակրութեանց դէմ՝ զո՞
կը կրեմք ապերախտներէ , բարի խոր
հուրդնիս չյաջողելէ , և բարի դիտաւորու-
թեանց դէշ հասկցուելէ . աւստի բարիք
գործելէ պիտի չդադրինք , ըստ դիտնալով՝
որ անոնք անկրուտս կը մնան . զի թէ այս-
օր մեզի շահ մ' ալ չունենան , վազն հար-
կաւ մոր զաւակաց և եղբարց օդուտակար
կ'ըլլան :

ՅՈՒՌԱԾ Ժ.

Անասունք.

Հ. Անասնոց ալ պարտք ո՞նի՞նք .

Պ. Սասոյդ է՝ որ Գատուած մարդս ա-
նասնոց վրայ իշխան դրաւ զանոնք իր գոր-
ծին ծառայեցունելու , բայց զանոնք չար-
չարելու հրաման չտուաւ . վասն զի անոնք
ալ Աստուծոյ արարած են , և Ս. դրոց մէջ
ալ կը կարդամիք թէ՝ “ Արդարն ողորմի ա-
նասնոց իւրում .

Հ. Անասնոց չողորմիլն ուրիշ վնաս մ'
ալ ունի :

Պ. Այս՝ վասն զի անասուններուն վրայ
գութ չունեցողին սիրտն հետ զհետէ կը-
լսաւանայ , և մարդոց համար ալ դիտ-
թիւն չ'զգար: Ուստի պարտական եմք մեզ
ծառայող անասունները ինսամել , և ոչ թէ
չափէն աւելի աշխատցունել , չարչարել :

Հ. Տղոց անասուն դարձմաննելն օդուտ մ'
ունի :

Պ. Տղաքը՝ որ դեռ ընկերաց օգնելու
կարողութիւն չունին , անասուն դարձմա-
նելով այն փոքրիկ հասակէն կ'սկսին բարե-
լարութեան քաղցրութիւնն զդալ . ուս-
ուի այն տղան՝ որ կրուտած դառը փարա-
խը կըստանի , կամեթէ անօթիէ , խոտ կուտայ,
եթէ չար աղու մը ծիծեռնիկի բոյն քակելը
կ'արդելու , գեղեցիկ բոյսելն ու սիրուն
նկարները կը պահպանէ , հարկաւ մեծնալով
աղնուաբարայ , գթուու և առաստասիրու կ'ըլ-
լայ :

մեղյացնէ , և ապա մեր ծնողաց կամ խը-
նամակալուաց խորհուրդ հարցունենք եւ
խրատնին պահենք . վասն զի անոնք իրենց
փորձառութեամբ աշխարհի ինչ ըլլալը դիտ-
նալով՝ կրնան զանազան վիճակաց օդուտն
ու դնան հասկցունել :

Հ. կարելի չէ՞ որ մեղ խարեն .

Պ. Խնամակալք և մանաւանդ ծնողք
բարի են և զաւակնին սիրող . ասոնք որ-
դուոց բնաւորութիւններն ու յօժարութիւն-
ները , կատարելութիւններն ու յարմարու-
թիւնները լաւ ճանչելով հաւանելի չէ՝ որ
մեր յօժարութեանց և ախորժակաց վրայ
բռնանան , միայն կը նային՝ որ զանոնք
ուղղեն : իսկ եթէ երբեմն մեր ուղածին
հակառակը խորհելով կարենայ հանգիստ
ապրիլ , և այլոց օդնել : Մարդուս ապա-
գայ երջանկութիւնն այս ընտրութենէն
կախեալ է , որ մեծ զգուշութիւն և խելք
կը պահանջէ :

Հ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ ի՞նչ ընել
պիտի .

Պ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ՝ պէտք
է որ նախ ՝ ինքինքնիս Աստուծոյ յանձնե-
լով իրմէ լցու և խելք խնդրենք , որպէս զի
իր բարի կամօք մեր անձին բարի եղածը

Հ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ ի՞նչ ընել
պիտի .

Պ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ՝ պէտք
է որ նախ ՝ ինքինքնիս Աստուծոյ յանձնե-
լով իրմէ լցու և խելք խնդրենք , որպէս զի
իր բարի կամօք մեր անձին բարի եղածը

Գ Լ Ո Ւ Ե .

ՊՈՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՔ ՅԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ .

ՅՈՒՌԻԱԾ Ա.

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՎԻՃԱԿԻ .

Հ. Մարդուս ապագայ երջանկութիւնն
ի՞նչ բանէ կախումն ունի .

Պ. Դանի՞՞ որ տղայ է մարդ , զինքն հո-
գացող ունի . բայց կուգայ օր մը՝ յորուժ
իւր պէտքերն ինք հոգալու կ'ասիպուի .
ուստի կը պարտաւորի կանուխէն այնպիսի
վիճակ մ՞ ընտրել՝ որով կարենայ հանգիստ
ապրիլ , և այլոց օդնել : Մարդուս ապա-
գայ երջանկութիւնն այս ընտրութենէն
կախեալ է , որ մեծ զգուշութիւն և խելք
կը պահանջէ :

Հ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ ի՞նչ ընել
պիտի .

Պ. Վիճակ մ՞ ընտրելէ յառաջ՝ պէտք
է որ նախ ՝ ինքինքնիս Աստուծոյ յանձնե-
լով իրմէ լցու և խելք խնդրենք , որպէս զի
իր բարի կամօք մեր անձին բարի եղածը

ՅՈՒՌԻԱԾ Բ.

Զափաւորութիւն յընտրութեան
անձնական վիճակի ,

Հ. Ի՞նչ վիճակ ընտրելու ենք .

Պ. “Ունեցածովդ դո՞հ եղիր” կը ա-

ռակը : Ուրեմն այն տղաք՝ որ ծնողաց
վիճակէն բարձր վիճակի հասնել կը ջանան,
ու կը փափաքին, շատ կը խարուին . վասն
զի , ինչպէս որ բեռը շարակն առնելն ու
ժը շատցոնել չէ , այլ պակսեցունել , այս
պէս մեծ դործի ձեռնարկելը բեռ աւել-
ցունել է և ոչ թեթեցունել :

Հ. Ուրեմն հօրն արհեստին հետեւիլն
ամօթ չէ .

Պ. Ոչ . մանաւանդ թէ հօրն արհեստին
հետեւիլ ամօթ համարողը աղէկ մարդ ալ
չէ : Ուրախետև աւելի բարի է լաւ կօշկա-
կար մ' ըլլալ քան անհմուտ բժիշկ . աւելի
բարի է լաւ հողագործ մշակ մ' ըլլալ քան
տպէտ քահանայ : Ուրեմն անհիմն է ոմանց
ըսածը՝ թէ “ Հօրս արհեստը ցած և ան
պատիւ ըլլալով լաւագոյն վիճակ մ' ընտ-
րել կ'ուզեմ ” :

Հ. Անարդ ու անպատիւ արհեստ կայ .

Պ. Բնաւ երբէք , մի միայն անզգամ սրի-
կայութիւնն է ցած և անարդ . միայն
անօդուտ և անըլարկեշտ արհեստն է ան-
պատիւ . պարկեշտ և առաքինի մարդոց
ընարածները բոլորն ալ աղնիւ և պատուա-
ւոր են : Աւելի յարդանաց արժանի է առա-
քինի վայտահատ , ձինորս կամ սայլորդ մը՝
քան միլիոնի տէր հարուստ մը՝ որ ուաել ,
խմել , պառկել , քնանալ և յօրանջելէ զատ

ուրիշ գործ չունի :
Հ. Զափաւորութեան համար ի՞նչ խը-
րատներ կան .

Պ. Զափաւորութեան կամ գտնուած
վիճակէն գոհ ըլլալու համար խիստ օդասա-
կար են առաքինի վաճառականի մը իր
որդւոյն տուած առակաւոր խրատները ,
որ ասոնք են : « Պատիկ խոհակերոցն է՝ որ
տունը կը մեծցունէ : Քիչն ալ իր արժեքն
ունի : Ով որ մէկ ստակը բանի տեղ չլներ ,
ինքն այնչափ ալ չարժեր : Քանի մը դահե-
կան իրարու քով գալով ոսկի մը կ'ընեն :

Հ. Արհեստ փոխելու վրայ ի՞նչ խրատ
կ'ուտայ .

Պ. Առանց սոխիպողական հարկի ար-
հեստդ մի փոխեր . վասն զի շարժական
քարը մանուռ չբաներ , և փոփոխական
ծառն արմատ չձգեր : Այսօր սատանանկ ,
վաղն երկաթագործ եղողին վերջը մու-
րացկանութիւնն է : Այսպէս է նաև սուէպ
սուն փոխելը , վասն զի երեք անդամ
տունէ տուն փոխաւելով՝ մէկ տարեկան
վարձքի չափ վրայ կ'երթայ :

Հ. Խելքը չհասած կամ ասոնց նման
գործի ձեռնարկելուն համար ի՞նչ խրատ
կ'ուտայ .

Պ. Խելքդ չհասած՝ գործին ձեռք մի
զարներ . և եթէ հարկին ստիպէ՝ սղտիկէն

սկսէ, ու վերջը նեղը չմնալու համար ծախս քերուդ բարձր գին, և ծախուելուն վար գին կտրէ . վաստակ երևցած փոքրիկ բաժինն ալ ձախորդութեանց դէմ բռնէ : Շատ բանի մէկէն մի սկսիր . վասն զի աեր կու նապաստակ մէկէն բռնել ուզողն եր կուքն ալ կը փախցունէ , . լիւժդ օդտած գործին ձեռք զարկ , սկսածդ գլուխ հանէ : Շատ վաստակ ընելու յուսով մի խաբուիր . Դիտցիր՝ որ անպատութեամբ եւ կած շահը տուգանք է , որովհետեւ սատանային բերածը սատանան կը տանի , . Վաճառականութեան մէջ ալ ապրուստիդ խիստ հարկաւոր բաները վտանգի մէջ մի դներ :

Հ. Գնելու և ծախելու համար ի՞նչ խըրատ կուտայ .

Պ. Ստակդ . այնպիսի բաներու պառկցուր՝ որ խիստ պիտանի , միշտ գործածական ըլլալէ զատ՝ նիւթն ալ ընտիր և դիմացկուն տեսակէն ընտրես : Հարկաւոր եղած բաներուն վրայ առաջուց մտածէ , վասնզի և խորհելով սկսուած գործը կիսով չափ լմնցած է : Ժամանակին գնուած բանն է վաստակ բերողը , և կամսիկ ըստակ վճարողն է աժան գնողը : Ապառիկ տալէ միշտ զգուշացիր . աղէկ է՝ որ քիչ շահիս , և ստակը կանխիկ առնես . Որչափ

կարելի է՝ ջանա՛ որ պարտքով չդնես : Լաւ գիտցի՛ր՝ որ պարտատերաց յիշողութիւնը սուր ըլլալով միշտ պատրաստ են տալիքդ միտքդ բերելու : Պարտքդ վճարելու միշտ հոգ ըրէ , վասնզի և շուտ վըճարող վաճառականն է՝ որ կը շահի , եւ սպարտք վճարելն ալ վաստակ է :

Հ. Վաժառակցաց հետ ի՞նչպէս վարուելու է .

Պ. Վաճառակիցներդ և յաճախորրդներդ պատուէ մէկ մէկ փոքրիկ ընծայով , և ստէպ կարգի դիր անոնց հետունեցած հաշիւներդ , վասնզի և շուտ շուտ հաշիւ տեսնող ներուն բարեկամութիւնն հաստատ կը մնայ :

Հ. Ուրիշի գործ յանձնելու վրայ ի՞նչ խրատ կուտար :

Պ. Որչափ կարելի է՝ աշխատէ՝ որ բոլոր գործերդ ձեռօքդ տեսնես , վասըն զի և ով որ անձամբ կ'աշխատի , երեք հոգւոյ գործ կը կատարէ , և իր բանը բանողին ձեռքբջաղտութիր : Իսկ եթէ ուրիշն գործ յանձնեցիր , աչքդ վրան ըլք , բայց կակածուած մի ըլլար . Մէկ հոգւոյ շատ գործ մէկէն մի յանձներ , որ բոլորն ալ կիսակատար չմնան :

Հ. Հաշիւ բռնելու մասին ի՞նչ կ'ըսէր .

Պ. Առածդ տուածդ ճիշտ նշանակէ հաշուէտօնարիւդ մէջ , և ունեցածդ բան-

լիքի տակ դիր՝ որ խաղաղութեան մեծ
բարեկամն է . զի ըստ առածին՝ « աղէկ
պահպանողն աղէկ կը դանէ » : Ընդ հա-
կառակին՝ « բաց ամանը շունն ալ կը իփէ
կատուն ալ » . Ամեն օր հաշուէկի խոդ կար-
դի գիր , և շաբթու դիմուն՝ շատ քիչ ա-
ւելցածը պահէ , մտածելով՝ որ նոյն յա-
ջողութիւնն ամեն օր չպատահիր : Վեր-
ջապէս եթէ երջանկութեան կը փափաքիս ,
բաղձանքիդ և երևակայութեանդ չափ
դնելով վիճակէդ գոհ եղիր , և տեղէ տեղ
քիչ փոխուէ :

ՅՈՒՌԻԱԾ Գ.

Բաղձանքը չափաւորել .

Հ . Բաղձանքնիս ինչո՞ւ չափաւորել
պիտի .

Պ . Անոր համար՝ որ ինչպէս գինով մը
որչափ շատ խմէ՝ այն չափ շատ խմելու ա-
խորժակ կ'զգայ , այսպէս ալ մարդս ո՛ր-
չափ հաճոյք լեցունելու ետեւէ ըլլայ , այն-
չափէս բաղձանքը աւելնալով նեղութիւն
կ'զգայ : Ուրեմն բաւականասիրութիւն
պիտի՝ որ շատի կարօտութեան ցաւ չը-
կրենք :

Հ . Բաեւ է՝ թէ բաղձանքնիս մեր կարու-

ՊՄԹԵԱՆ ՀԱմեմատ ըլլալ պէտք է .

Պ . Տարակցոյ չկայ . որովհետեւ բաղ-
ձանքնիս շատնալով՝ զանոնք լեցունող մի-
ջոցները չեն աւելնար , և զանոնք ճարելը
միշտ մեր ձեռքը չէ . ուստի կը պատուի-
րէր դանոնք չափաւորել ըստ առակին թէ
« քիչ կատաւ ունեցողը կարծ չափիկ հադ-
նելու է » , այսինքն ուզածն ընելու կարող
չեղողը կրցածին փափաքելու է :

Հ . Անհանդիստ ըլլալու գլխաւոր պատ-
ճառն ի՞նչ է .

Պ . Անհանդիստ ըլլալու և այլոց հետ
գժամելուն գլխաւոր պատճառն ունեորու-
թեան փափաքն է : Սուտ է ոմանց ըստածը՝
թէ՝ « ինձի պէտք եղածը չունիմ , ի՞նչպէս
գոհ ըլլամ » , վասն զի քիչին փափաքողը
քիչով ալ գոհ կ'ըլլայ : Զոր օրինակ գեղա-
ցին քանի մը պատառ մարացորենի հացով ,
լեռնցին քանի մը գետնախնձորով կամ
ափ մը շագանակով կը կշտանայ՝ ձեռօք աշ-
խասողին ալ օրը չորս հինգ դահեկանն
հերիք է , իսկ հարուստին քանի մը հա-
րիւրն ալ չբաւեր :

Հ . Բնաւ հանդիստ կամ դբօսանք պէտք
չէ .

Պ . Իրաւ է՝ որ պիտոյքնիս որչափ քիչ
ըլլայ՝ այնչափ ալ ազատ կ'ըլլանք . սակայն
ըսեւ չեմ ուզեր որ անմեղ զուարճութիւն-

ներէ զըկուինք կամ անհանդիստ ըլլանք .
այլ այն ըսել կ'ուզեմ . թէ ՚ի բնէ աղքատ
ծնածները կամ վերջէն աղքատացողները
փոխանակ ցաւելու՝ պէտք է որ ունեցածէն
գոհ ըլլալով Ըստուծոյ փառք տան :

Հ. Այլոց տունը կերակուր ուտելու չէ .
Պ. Բարեկամի կամ ուրիշ մէկու մը հը-
րաւիրանօք անոր տունը ճաշելու երթալը
ներելի և մարդավարութիւն է . սակայն
շատ զգուելի բան է այլոց տունն համեղ
կերակուր ուտելու համար ինք զինքը
նուասացունելու չափ ցածութիւն յանձն
առնուլ . վասն զի աւելի քաղցր է մարդուս
քրտինքով վաստըկած չոր հացն ընտանեաց
հետ ուտել՝ քանչչողքորթութեամբ , երես-
պաշտութեամբ , և իր կարծիքն համարձակ
չզրուցելու վաստութեամբ օտարին բազմա-
խորտիկ սեղանին դլուխը նստիլ :

ՅՈՒՌԻԱԾ Դ.

Երեւակայութիւնը չափաւորել .

Հ. Ընհանդիստ ապրելու երկրորդ
պատճառն ի՞նչ է .

Ընհանդիստ ապրելուն երկրորդ պատ-
ճառը մեր երանկայութիւնն է , որ բաղ-
ձանքնիս դրդուելով այլոց վիճակը մերի-

նէն լաւ կարծել կ'ուտայ : Երեակայութիւնն
է արհեստաւորին ըսել տուողը . և երանի'
թէ զինուոր ըլլայի , որ առանց աշխատելու
հագուէի կապուէի , ճամբորդութիւն ընէի
և աստիճանի համենի " : Ընդհակառակը
զինուորին ալ ըսել կուտայ . և երանի' ար-
հեստաւորին , որ հօրը տունը կեցեր եր
գործը կը բանի , վաստկած հացն իր զաւա-
կաց հետ կը վայելէ առանց թմբուկի և
հրացանի ձայնէն սիրտը դող ելնելու : Այս-
պէս աշխարհականը քահանային , վաճառա-
կանը փաստարանին , և գեղացի հողագոր-
ծը գարզնութեան վիճակն իր վիճակէն եր-
ջանիկ կը համարի :

Հ. Վիճակ փոխելու առաջարկութիւնը
կ'ընդունի՞ն արդեւք .

Պ. Ամեննեին . այսպիսի բան մ' առար-
ջարկուած ատեն կը տեսնես որ յանկարծ
ծամմելմելով , կըմկըմալով այնչափ Է՞ց , նէ
որ , ՞ո՞յ և ասոնց նման բաւեր իրաբու ե-
տեէ կը շարեն , որ վերջապէս առջի չհաւ-
նած վիճակին մէջ մնալը լաւագոյն կը հա-
մարին . իսկ եթէ փոխել պատահի , շատ
շանցած նոր վիճակէն ալ դժգոհելով առա-
ջինին կը փափաքին :

Հ. Հարստութիւնն ալ փափաքելի չէ .

Պ. Եթէ հարուստք հանդիստ և երջա-
նիկ կեանք վարէին , այո՛ , փափաքելի էր .

բայց որովհետեւ անոնց գլխէն ալ յառ,
տրտմութիւն, սրտամաշուք մտատանջու-
թիւն անպակաս ըլլալով երջանկութենէ
զուրկ կը դժոնուին, անոնց վիճակն ալ փա-
փաքելի բան մը չէ :

Հ. ի՞նչպէս երջանիկ չեն, երբ ուզած-
նին կ'ուտեն, կը խմեն ու հանդիսաւ կ'ապ-
րին .

Պ. Սասոյդ է՝ որ հարուստն համով կե-
րակուրներ ունի, բայց աշխատաւորին ու-
տելու ախորժակը չունի . փափուկ անկող-
նոյ մէջ կը պառկի, բայց մտատանջութեան
երեսէն քունը չտանիր . շատերն իրմէ կա-
խումն ունին, բայց ինքն ալ ուրիշէն կա-
խեալ է : Շատերուն աչքն իր վրայ ըլլալով
ազատութիւնը կորուսած է : և ինձի այս-
պէս կը վայելէ, այսպէս չըլլալը պատույս
դէմէ ։ ըսելով՝ փուն տեղն այնչափ վիշտ
և տառապանք կը պատճառէ իր անձին,
որոցմէ աղքատն ազատ է :

Հ. Զուարճալի տան մէջ բնակելով ար
երջանիկ չեն .

Պ. Կ'ըսէ առակը . “ ցեց ոսկերաց սիրա
հոգած, ։ Քանի՛ որ մտատանջութեան սիրա
մաշուք ցեցն իր ներսի դին է, երջանկու-
թիւնն իրմէ հեռի է :

Հ. Աշխատաւոր մարդուն բնական զուար-
ճակըն ի՞նչ է .

Պ. Որովհետեւ հարուստին տանն ապա-
հօվութիւնը, գեղեցկութիւնն ու չքեղու-
թիւնն երկնից պարզութեան, դաշտաց
զուարճութեան և ուրիշ բնական տեսարա-
նաց հետ բազգատելով ոյնչ են, և անոր
թանդարանին մէջ չկայ նկար մը՝ որ պայ-
ծառ առաւօտու, աստեղազարդ գիշերոց,
ծովափանց կամ ըլուրներուն վրայէն արե-
ւուն մարդ մտնելու վսեմ տեսարանին հա-
ւասարի, ուստի պիտի գիանանք՝ որ աշ-
խատաւորին համար կատուծոյ պատրաս-
տած անկողջապատելի հարսաւութիւն և ան-
համեմատ զուարճութիւն ասոնք են :

Հ. Պալատականաց վիճակն ի՞նչպէս է .

Պ. Պալատականաց վիճակն աւելի ցա-
ւալի է . վասն զի հոն ալ այնպիսի ցուցանք
մը բուն դրած է՝ որ մեզ աղքատացն ան-
ծանօթ է . և այս ալ ։ անցրունն է : Հունձքի
կամ իսաղողաքաղի ատեն ճաց եղերքնու,
դաշտերու և գործարանաց մէջ կանչուած
երգերը, և հարուստներուն արհեստաւորաց
նման պարզ զուարժութեամբ պարելքքա-
ղաքաց մէջ լսել ու տեսնել կարելի չէ : Ո՞րն
առելի երջանիկ է. երբ իրիկունն օրն ինչպէս
անցունելուն վրայ մտածեն.առտուանց մինչև
երեկոյ աշխատող գեղացի՞ն, եթէ օրը պա-
րապ անցունող հարուստը . և մեռնելու ա-
տեն ասոնց որմէ՞ն ծանը հայիւ պիտի պա-

Հանջուկի :

Հ. Հապա ո՞ր վիճակն է հանդիսատ .

Պ. Ինչպէս որ ամեն վայտն իր որդին ունի , այսպէս և ամեն վիճակ իւր ցաւը . ըստ է թէ ամեն վիճակ քաղցրութեան հետ դաւնութիւն մ' ունի . սակայն ինչպէս առակը կ'ըսէ , “ Ամեն մարդ իր ուսքի կոծի ծին ցաւը կ'զգայ , այլոց ոտքին յօդացաւը չիմանար . ուրեմն բոլորովին հանդիսատ վիճակ չկայ աշխարհի մէջ :

Հ. Մարդկային վիճակն ի՞նչքանի կը նըմանի .

Պ. Մարդ վիճակի կողմանէ կը նմանի այն հիւանդին՝ որ անկողնոյ մէջ փոքր ՚իշտէ անհանդիստ պառկած , քո՞մ ուրիշ զորդուած անկողիններ տեսնելով՝ կ'երևակայէ թէ անոնց մէջ աւելի հանդիսատ պիտի ըլլայ . բայց երբ փոխէ , հազիւ թէ մէջ տեղաւորած , հոն ալ կ'սկսի նեղութիւն զգալ , որպէս թէ փուշերու վրայ պառկած ըլլար : Ուստի պէտք է բարեգործութեան վախաքըլ՝ քան հանդիսատ կենաց . վասն զի լաւագոյն կեանք վարելը միայն այս կերպով կ'ըլլայ :

Հ. Ճշմարիս երջանկութիւնն ուր կը դտնուի .

Պ. Աշխարհի մէջ ճշմարիս երջանկութիւն չկայ , և լաւագոյն կեանք վարովը

պակաս չարիք ունեցողն է : Աշխարհի մէջ թէպէտ ամեն մարդ բարւոյն կը բաղձայ , բայց չկայ մէկը՝ որ իւր վախաքըլ լեցունող բանը գտնէ , և բնականապէս այսպէս պիտի ըլլայ :

Հ. Ինչո՞ւ համար .

Պ. Անոր համար՝ որ ախարհս մեր տունը չէ , և իւր տանը մէջ չեղող պանդուխատին կատարեալ հանդստութիւն տեսմել կարելի չէ . օրինակի համար ճանապահորդմ' օտար երկիր որչափ հանդիսատ ըլլայ , դարձեալ իր տան վառարանին և իւր սենեկին կը վախաքի , ուր գտնել կը յուսայ անիսուով և հաստատուն հանդիսար : Ուրեմն այն ատեն կը նամակը գտնել այն կատարեալ հանդիսար՝ երբ հասնիմք մեր բուն հայրենիքն՝ ուր կ'առաջնորդէ մեղ միայն առաքինարար ապրելը :

ՅՈՒՌԱԾ Ե.

Կատարումն պարտուց անձնական վիճակի .

Հ. Բարձր վիճակի սէր ձգելէ առաջ ի՞նչ ընելու է .

Պ. Բարձր վիճակի ցանկալէ առաջ ամեն մարդու մտածելիքը սա պիտի ըլլայ :

Պ. Ամեն վիճակ ալ բարիք ընելու յար-
մար է : Հարուստը կրնայ ճարտարաց ձեռք
բռնել , առաքինիները վարձատրել , և կա-
րօտելոց օգնել : Վաճառականը՝ դաշնա-
դրութեանց մէջ անկեղծ , վճարքներու կող-
մանէ խօսքին տէր , դործաւորաց վարձքն
օրովը վճարող ըլլալէ զատ , կրնայ նաև ա-
ռատաձեռն ըլլալ , վաճառակցաց օգնել ,
և այնպիսի դործելու ձեռնարկել , որ շատ
բանուորի կարօտ ըլլալով՝ շատ խեղճերու
ալ վասարկելու և ապրանք ընելու դուռ-
քացուի :

Հ. Ամեն ալ բարիք կրնայ ընել .

Պ. Արհեստառուոր , զինուոր և դիտնա-
կան իրենց աղքատութեամբն անդամ կը-
կան իրենց աղքատութեան : Արհես-
տառիք ընել ընկերութեան : Արհես-
տառին իր սովորածը կատարելագործելով
այլոց ալ սովորեցունելը բարիք ընել է : Զի-
նուորի մը բռնութիւն չընել , և իւր պար-
տուց համեմատ հասարակաց հանդստեան
հոգ տանել և բարի վարուց դէմ չդործե-
լը բարեգործութիւն է : Մեծ բարեգոր-
ծութիւն է նաև երբ դիտնականն օդտա-
կար ճշմարտութիւններ կը սովորեցունէ . մի-
աբանութեան քաղցրութիւնն ու արդարու-
թեան ուժը կը հակցունէ . պաշտօնակից-
ները կը սիրէ . և շատերուն օգնութեան
կը հասնի խելքով և խրատով : Ռորեմն ա-

թէ այս վիճակն իմ կարողութեան յարմաք
է . կամթէ այս վիճակին մէջ առաւել ա-
ռաքինի և երջանիկ ըլլալ կարելի՞ է . այս-
ինքն մեր կարողութեան յարմաք վիճակ
ընտրելու եմք՝ որ անոր վերաբերեալ պար-
սականութիւննիս կատարելու կարողընքը
Ապա թէ ոչ՝ հանգիստ ապրելու համար
մեղմէ աղքատութիւն նկատելով՝ փոխանակ
խելքերնիս դործածելու և դործերնիս կար
դադրելու , այլոց բարձր վիճակին կամ հա-
րսառութեան նախանձելը մեծ պակասութիւն
ու մեղք է :

Հ. Հանգիստ ապրելու ի՞նչ մոլութիւն
վեսակար է .

Պ. Եւստիւն և անդունիւն ըսուած մա-
մութիւններն են հանգիստ կենաց դիմաւոր
թշնամիք : Եղոյլը միշտ դանդաղութիւն սի-
րելով՝ բնաւ ուժը դործածել չուզեր . իսկ
անհոգն ամեն բան ձղձղելով , երկնցունե-
լով յարմաք ժամանակը ձեռքէ կը հանէ :
Ուստի մեղմի յարմաք վիճակն ընտրելէն վեր-
ջը սիրով և յօժաբութեամբ նոյն վիճակին
պարտքերը վճարելու սիրով փութամք . զի
ըստ առակին « մորակով վաղող ձին միցա-
նակ չկրնար առնուլ . բռնութեամբ որսի
տարած շունն ալ եղնիկը կը վախցունէ » :

Հ. Բարիք ընելու ո՞ր վիճակն յարմաքա-
դոյն է .

մեն վիճակի մէջ ալ ուզողը կընայ բարեկերթ
և առաքինի ըլլալ :

Գ. Ա. Ռ Խ Ե.

Ք Ա Դ Ա Ք Ա Վ Յ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն (1)

Յ Օ Դ Ո Ւ Ա .

Նկարագիր գեղջուկ կամ
անկիրթ մարդու .

Հ. Ո՞վ է գեղջուկ կամ անկիրթ .

Պ. Գեղջուկ կամ անկիրթ կ'ըստուի այն
մարդը՝ որ կենցաղավարութեան մէջ այլոց
սիրոց շահելու , այլոց սիրելի և հաճոյ ըլ-
լալու կերպերը , այսինքն մարդավարութիւն
չգիտնալով ընկերութեան մէջ ալ պատիւ
չունենար :

(1) Հասարակաց առլորութեան ճետեւելով
+ալուծութուննեն , ճարդութուննեն բառերն
անխափիր մէկմէկու տեղ դործածեցաք դործոյս
մէջ . եւ հարկ չհամարեցաք դնել այն տարրե-
րութիւնը՝ որով +ալուծութուննեն կը դործածուի
եւրոպացւոց politique բառին տեղը , որ կը նը-
շանակէ բարիոք անտեսութիւն քաղաքական ի-
րաց եւ պաշտամանց . իսկ ճարդութուննեն
civilisation բառին տեղ , որ կը նշանակէ ըն-

Հ. Արդար և պարկեշտ ըլլան հերիք-
չէ պատիւ վաստիելու .

Պ. Ո՛չ . ո՞րչափ որ մարդ մ' արդար ու
պարկեշտ ըլլայ , որ և իցէ մարդու մազի-
շափ դպչելէ զգուշանայ , կրօնական պարա-
գերը կատարէ , օրինաց հնագանդի , խոստ-
մունքը պահէ , և աղքատաց ողորմութիւն-
ընէ , երբ մարդավարութեան դէմ կը դոր-
ծէ , ընկերաց սիրելի և պատուաւոր չըլլար .

Հ. Մարդավարութեան դէմ եղած պա-
կասութիւներն ի՞նչ են .

Պ. Մարդավարութեան դէմէ իւր վի-
ճակին չվայելող պատուտած և աղստու լս-
թեր հազնել , սուտ չխօսելու կամ ճշմար-
տութիւնը բացայաց զրուցելու համար մէ .
կուն ըսել « ինչ տգեղ դէմք ունիս » . միւ-
սին « ճիշդ քու հասակովիդ թղուկ մը տե-
սայ » . մէկ ուրիշին ալ « ոհ , ո՞րչափ պա-
կաս պիտի տեմնէք , երբ մէկ աչքերնիդ
լցու չունի » . Ասոնք և ասոնց նման բաներ-

կերութեան հետ վայելուն կերպով կենցաղա-
վարիլ :

Նախնիք երկուքին համար ալ քաղաքա-
վարութիւն բառը դործածած են . իսկ նորերը
մարդավարութիւն բառը դրած են երկորդին
համար , որ բառ նախնեաց կը նշանակէ մարդ
հալածող , մարդու վաստող :

Են գեղջուկին պակասութիւնները :
 Հ. Խօսակցութեան մէջ ի՞նչպէս է .
 Պ. Գեղջուկին այլոց պատճառաբանութեամբ խօսածը չհասկնար . եթէ իրենքան մ՞ հարցուի , ուշ ատեն անդամը մ՞ յօրանջելէն վերջը , կը հարցունէ ‘ ‘ ի՞նչ , ի՞նչ ըսիք ’ ’ : Երբեմն գեռ խօսիլ չփառած , կը կարէ խօսքը՝ բերանդ կը թողու . իսկ եթէ ինք խօսելու ըլլայ , վերջ չունի , և ըսելիքը մոռնալով քովիններուն կը հարցունէ : Խօսելու ատեն շունչն երեսիդ կը բըռնէ , զուալու պէս կը յօրանչէ , հազար կամ ինջելու ատեն քովինները կ'ալոտոտէ : Դիպուածով մէկն հրելու կամ ոռքին վրայ կոխելու ըլլայ ‘ ‘ ւեւեւեւ ըսելն անդամ մեղք կը համարի : Եթէ ծառայութիւն մ՞ ընես , չնորհակալութիւն չյայսներ . Եթէ մէկէն բարե բերես , ‘ ‘ անոր բարեն ի՞նչ ընեմ ” կ'ըսէ . և եթէ մէկուն հանդիսի , ոչ բարի ըսյ ըսել ունի , ոչ բարի երիկուն , և ոչ չնորհաւոր նոր տարի :

Հ. Իր տան մէջ ի՞նչպէս է .

Պ. Իր տան մէջ կը պոռայ , կը պոռչըտէ , ‘ ‘ իմ տանս մէջ եմ ” ըսելով դրացին անհանդիս ըսալն հոդ չըներ : Եթէ գաւաթ մը կոտրի , սատանայ կը կորի , տաք պալու ատեն այլոց մակն հոդ չընելով կը կարանը մինակ ինք կը բռնէ : Սեղանի վը-

րայ մեռելի , խոցերու , աղտեղութեանց և ուրիշ զգուելի բաներու վրայ խօսք կը բանայ : Սենեակէն ներս մտնելու ատեն դուռը բայ կը թողու , եթէ գիրք կամ ըրագիրդալու ըլլաս , արտօրալով քեզմէ առաջ թուղթը դարձունելու կը նայի , եւ նամակ տեսածուն պէս աչքը վրան տնկելով կարդալ կուղէ :

Հ. Ուրիշ ի՞նչ պակասութիւն ունի .

Պ. Օր կըլայ ‘ ‘ որ ուրախ և զուարճախոս է . Երեեմն ալ այնչափ խոտկեր և նեղսիրտ է՝ որ կարծես թէ բարկացեր է : Կառքի կամ նաւակի մէջ կը նայի ‘ ‘ որ պատուաւոր և հագիստ տեղն ինք նստի . իսկ եկեղեցւոյ կամ սրբարանի մէջ ուրիշ մէկն եկած ատեն տեղը ընել չունի ‘ ‘ և ժամերով սպասել կուտայ . և կարդալու համար առած գիրքը տեղը տանելու հոգ չըներ : Թէ որ գէպ ’ի աջ կողմն երթանք ըսեմ , ինք ձախ կողմէն երթալը կ'ընտրէ :

Հ. Բարիք ընելու մասին ի՞նչպէս է .

Պ. Գեղջուկ կամ անկիրթ մարդը բարիքն ալ չէնքով չնորքով ընելու կերպը չգիտեր . ուստի թէ բարեկամաց սեղան պատրաստէ , երթալ չեն ուղեր . վասն զի գիտեն , որ ամենէն ընտիր կերակուրը , այսինքն տանուաերոջ ինդում երեսն այն սեղանին վրայ պակաս է : Ստակ մ’ ողոր-

մութիւն տայ , առնող աղքատը դառար կասէր և գլուխ ցաւցունող կը կանչէ :
 Հ. Ազգականաց հետ ի՞նչպէս է .
 Պ. Ազգականները կը սիրէ , և իւր ըն չից ժառանդ զանոնք կը գրէ , բայց հետերնին մարդավարութեամբ չվարուիր .
 պարտէզը դեղեցիկ ծաղիկներով և պըտուղներով լցուն է , մտքէն ալ անդամ չանցնիր փունջ մը ծաղիկ կամ քանի մը պատող բարեկամի կամ ազգականի պարգև տալ անոր սէրը վաստըկելու համար : Իւր ազգականներուն , օրինակի համար , եղրօրը զաւկին ընծայ տալու ատեն , փոխանակ քաղցրութեամբ յորդորելու և խըրատելու՝ որ բան սովորելու ջանք ընէ , եկեղեցւոյ մէջ լուռ և հանդարտ կենայ , և մօրն հնաղանդ ըլլայ , դաժան դէմքով կը սաստէ ըսելով , “ ե՛ս քե՛զ . . . չեմ գետեր ինչ ընեմ քեղի . . . ”

ՅՈՒՌԱԾ Բ.

Մարդավարութիւն

Հ. Գեղջուկին այս ըրածները մեղք ե՞ն .
 Պ. Գեղջուկին այս ամարդի վարմունքներն արդարեւ մեղք չեն , սակայն կը ցըցունեն՝ թէ սոսկ արդարութիւն , բարե-

գործութիւն և պարկեշտութիւն հէրեք շըլալով այլոց սիրելի ըլլալու , պէտք է մարդավարութիւն ալ գիտնայ : Վասն զի եթէ մենք այլոց այդպիսի վարմունքին վըլրայ կը ցաւինք , պէտք է՝ որ մեր կողմանէ ալ այլոց տհաճութեան պատճառ չըտանք . և մանաւանդ՝ եթէ մեր կամաց դէմ այլոց սիրաը ցաւցունել պատահի , ջանանք այնպիսի քաղցր խօսքերով շահիլ , որ փոխադարձ ակնածութենէ կը ծագին :

Հ. Զի՞նչ է մարդավարութիւնը .

Պ. Մարդավարութիւնը՝ որ բարեսիրութիւն և յարդանք յայտնող գործեր ընել է այլոց՝ ճշմարիտ պարտականութիւն մ’ է , և հակառակն ընելն ալ խորշելի : Մեր անձնական շահն անդամ քաղաքավար ըլլալու կը պարտաւորէ , որովհետեւ այլոց միրտը գրաւելու մէկ հատիկ միջոցն այս է : “ Մեղրը լիդենիս քաղցրութեանն համար է ” կըսէ առակը :

Հ. Գեղջուկն ու քաղաքավարն ի՞նչ բանի կը նմանին .

Պ. Քաղաքավար և քաղցրաբարոյ մարդնման է այն կահ կարասիներու , որ ընտիր և փայլունութեան համար ամեն տեսնող հաւնելով գնել կ’ուզէ . իսկ խորիժ շինուածը չը սիրելք : Օրինակի համար չեք բուած տախտակէ մնտուկը՝ փայլուն շինուա-

ծին հետ նոյն գործը կը տեսնէ . նմանապէս լուացուած և անլուայ ամանին մէջի կերակուրն հաւասարապէս աղէկ կրնայ ըլլալ . սակայն փայլուն գլորցը դնելու ըստակ չենք ինայիր , միւսը կը խոտեմք . մաքուր ամանին միջի կերակուրը կ'ուտենք , անլուային մէջն եղածէն կը պժգանք = Այսպէս իմացիր քաղաքավար ու անկիրթ մարդու մէջ եղած տարբերութիւնը :

Հ. Մարդավարութեան յատուկ ձեեր և խօսքեր կա՞ն .

Պ. Ոյո՛ . կան նաև քանի մը մանր մունը խօսքեր ալ մարդավարութեան յատուկ , որք տեղւոյ և ժամանակի նըկառումամբ կը փախուին ալ , և առաքածարունքան ըսուած գրոց մէջ գրուած կ'ըլլան . Եւ որովհետեւ անոնց զանցառութիւնը մեր անկիրթութիւնն յայտնելով վարկումիս կը նուազէ , և այլոց աչքին կոպիտ կ'երեցունէ , պէտք է ասոնք ալ սովորիլ և ըստ տեղւոյն դորժածել :

Հ. Որո՞նք են ատոնք .

Պ. Մարդավարութեան ձեերը գրեթէ նոյն են այն խրատներուն հետ՝ որով մայրերը զաւակնին կ'զգուշացընեն այս ինչ խօսքը կամ այն ինչ բանը չընել . զոր օրինակ անշնորք խօսք բերան առնուլ , գետակայ փռուած կենալ , ձգուտուիլ , աչ-

քը տնկած ուրիշին երեսը նախիլ , վազվել . բարձրաձայն ծիծաղիլ , և ձեռաց կատակ ընել՝ որ էշերու կը վայելէ : Նոյնպէս խըստիւ կը պատուիրեն՝ որ ձանձրութիւն , նեղութիւն , աշխատութիւն և ժամանակի կորուստ պատճառող գործերէ հեռի կենան : Պէտք է՝ որ աղաք ասոնց ամենն ալ միտք պահէն . և ընկերութեան մէջ մոտածատեն ալ կրթեալ անձանց ըլլածը դիտեն ու անոնց նմանին :

Հ. Մարդավարութեան դէմ եղածները միայն այսչափ են .

Պ. Ո՛չ . կան ուրիշ շատ զդուշալի խօսքեր ու ձեեր ալ՝ որ քաղաքավարութեան գիրքերէ պէտք է սովորիլ , և բոլորն ալ արդարութեան պարտուց կը վերաբերին . սակայն հարկ է սովորիլ քաղաքավարութեան այն պարտքերն ալ՝ որ այլոց պատիւը պահելու կը դորժածուին , զոր եթէ այլք մեզի ընեն՝ կը հաճինք , և որոնք միայն ընկերական կեանքը հաճոյական և սիրուն կ'ընեն :

ՅՈԴՈՒԱԾ Գ.

Մարդավարութիւն կենակցութեան մէջ

Հ. կենակցութեան մէջ ի՞նչ բանէ զդուշանալու է .

Պ. Ընկերաց հաճելի եւ սիրելի ըլլալու փափաքողը նախ եւ առաջ մնափառութեանէ, այսինքն զինքն ուրիշներէն վեր կարծելէ զգուշանայ : Վասն զի հարստութիւն, գեղեցկութիւն, ոյժ, եւ աղնուականութիւն մարդուս վրայ պատահմանք են, էական չեն . դիտութիւնն ալ Աստուծոյ տուրք է . ուստի ասոնց եւ ոչ մէկուն համար մեր կողմանէ պարծելու իրաւունք մը չունինք :

Հ. Աւետարանն ալ մարդավարութեան պատուէր կուտայ :

Պ. Այս Յիսուս Քրիստոս մեր տէրն ալ քաղաքավարութեան գեղեցիկ պատուէր մը կուտայ՝ երբ կը խրատէ ըսելով . “ խըն ջպքի հրաւիրուած տեեն տուաջին եւ պատուաւոր տեղը մի նատիր . աւելի աղեկ է որ տան տէրն ըսէ, թէ հոս վար տեղն ին չո՞ւ նստեր ես, քան թէ ըսէր, բարեկամ, հոս ինչ բան ունիս, քիչ մը վար նատէ, ու սա մարդուն տեղ ըրէ ” . Ղ. մ. Ժ. 10 :

Հ. Հագուստի կողմանէ ի՞նչ զգուշութիւն պիտի .

Պ. Թէպէտ շատ զգուելի բան է պատուած, շատ կարկուած և աղտոտ զգեստներ հագնիլ, եւ աղտեղի եւ հոտած ձեռքերով ընկերաց մէջ մանել, սակայն քիչ պժդալի չէ ոմանց չափազանց պմնասիրու-

թիւնն ալ, որ ամեն նսրութեան կը հետեւին, խելքերնին մոքերնին զարդարուելու կուտան, միակատր արձանի պէս գլուխնին անկած կը պարտին . եւ վայ ասոնց զգեստին եւ կամ մաղին գողցողին : Այս խեղձերուն արդիւնքը մեծ՝ երեւոյթը պղափկը ըլլալու տեղ, ցոյցքենին մեծ՝ արդիւնքնին քիչ է : Աւրեմն հագուստի կողմանէ ալ չափաւորութիւն պահելու է :

Հ. Պարկեշտ մարդն ի՞նչպէս կ'ընէ .

Պ. Արդիւնաւոր եւ պարկեշտ հոգին իր վիճակէն վեր ծանր զգեստ չհագնիր . մեծութեան, հարստութեան եւ գիտութեան վրայ չպարձիր . իւր արդեանց վրայ չխօսիր . երբ զինքը գովեն՝ չուրախանար . ուրիշը չ'արհամարհէր՝ մանաւանդ թէ կը գովէ : Բերնով կամ թղմով եկած բարեւն անպատասխան շթոլուր : Խօսակցութեան մէջ այլոց ալ խօսելու առիթ կուտայ . լըրբութեամբ ըստած խօսքին չհակառակիր, եւ իւր կարծեաց վրայ չյամառիր :

Հ. Պարկեշտին դիմաւոր բնաւորութիւնն ի՞նչ է .

Պ. Պակեշտ մարդուն դիմաւոր բնաւորութիւնն է բարուց քաղցրութիւնն և ներողամատութիւն : Քաղցրաբարոյ ըլլալովն է որ ընկերին հաճոյ բաներ ընելով անոր կամքըն հաճելու կը ջանայ . և անհանդիստ ընելէ

կը խորշի :

Հ. Ներողամութեան արդիւնքն ի՞նչ է .
Պ. Պարկեցա մարդը ներողամութեան ըլլալով՝
ընկերաց պակասութեան կը տանի . ըստ
կարի արդարացունել ջանալով ըրած գործ
քերնին աղբէկի կը մենինէ . սակայն բնաւ մո-
լութիւնին չգովեր , և ոչ իսկ մնուի պատ-
կառանքով կամ վորքը ութեամբ չափազանց
նուաստանալու կը զիջանի . իւր և այլոց
պատիւը պահելու ջանադիր է , և պատշա-
ճից գէմ գործելէ միշտ զգոշ ըլլալով չա-
փազանց պճնասիրութենէ և անհոդութենէ
միօրինակ կը խորշի :

Հ. Ի՞նչ առաջինանի մարդոց կենակցու-
թիւնն օգտակար է .

Պ. Ուրիշներէ վեր պատուաւոր երենաւ-
լու համար վար աստիճանի խեղերու հետ
կենակցութիւնը սոսկ ունայնամութիւն է ,
և երբէք օգուտ մը չունի : Աստիճանաւ
շատ վեր կամ հարուստ մարդոց կենակցու-
թիւնն ալ նաև անպատճութիւն պատճա-
ռելով՝ հաճելի բան մը չէ . ուստի վայե-
լուչն այն է՝ որ առաքինի , գիտուն և կը-
թեալ մարդոց հետ կենցաղավարինք . որ-
պէս զի ասոնցմէ քիչ թէ շատ բան սովորինք,
իրենց օրինակուն ինք զինքնիս ուղղենք ,
և բարեկամութեամբ պատիւ վաստրկինք :

ՅՈՒՈՒԱԾ Դ.

Քաղաքավարութիւն խօսակցութեան մէջ .

Հ. Խօսակցութեան մէջ ի՞նչ կերպ բըն-
նելու է .

Պ. Խօսակցութեան մէջ պատահած գժ-
տութեան պատճառը լեզունը ըլլալով՝ պէտք
է որ կանուխէն լեզունիս կառավարելու
վարժուինք , որպէս զի սիրտ ծակելու՝ կամ
ընկերին դպշելու խօսքեր բերնէ փախցու-
նելէ ապահով ըլլանք :

Խօսքերնիս պէտք է որ յատակ և ճիշդ-
րվայ , շուտ՝ բայց ոչ գահավէժ , վայելուչ՝
բայց ոչ արուեստակեալ կամ անբնական ,
զի ըստ առածին , “ բերնով վաստրկուած
պատուոյն արժէքը քիչ , օգուտը շատ է ” ,
եւ շուտ անդամ իրօք գործուած չարիքներ
վայելուչ խօսքերով ներեկի կ'ըլլան :

Հ. Վէճի մէջ ի՞նչ կերպ բռնելու է .

Հ. Վիճաբանութեան մէջ պէտք է որ
հանդարտ սրաով մտքերնիս բացատրելու
ձանք ընենք , ու չափազանց շտաբնանք .
Վասն զի խօսքը խօսք բանալով՝ կարելի է
որ բերաննուս պակաս խօսք մը փախցու-
նելով վերջը զդշանք : Պէտք է նաև վճռո-
գական ձեւերէ զդուշանալ . այս ինքն փոփա-
նակ “ բոլորովին ստոցդ է . . . կը խաբուիս

այս պէս ըլլաշուն դրաւ կը դնեմ . . .
կ'երաշխաւորեմ ” ըսելու , այլոց անձնաւ
սիրութեան չդպչող բառեր դործածելու է ,
ըսելով . “ ինձի կ'երեի թէ . . . իմ տկար
կարծիք այս է . . . կարելի է ” որ լու
հասկցած չըլլամ . . . ” :

Հ. Վիճաբանութիւնն օդուտ մ՞ ունի՞ :

Պ. Վիճաբանութիւնը ” որ ճշմարտութիւնն յայտնելու և համենալու նպատակ չոնի , անօդուտ է և վեսասակար . և այս պիսի վիճաբանութիւնը ” միշտ իրենց առաջին կարծեաց վրայ յամառեալ կը մնան . վասն զի արդէն իրենց ունեցած ծուռ կամ շիտակ կարծիքնին միայն պաշտպանելէր նպատակնին , և ոչ հետագուստ թիւն ճշմարտութեան . թւստի վիճաբանութեանց մէջ խաղաղակար ողւով պէտք է որ սիրտ ծակող կծու խօսքերը լուենք . և ըստ առածին ” սրարեկամմը չկորսնցունելու համար՝ անուշն տեղը լեղին կուլ տանք ” :

Հ. Այլոց խօսած աւեն ի՞նչ կ'երպ բըռնելու է .

Պ. Եթեր դործայ վրայ երկար խօսելն այնվայել ըլլալով ” պէտք է ուրիշն ալ գոհ ընել իւր դործայ վրայ խօսելու ժամանակ տալով . և մինչեւ վերջն ուշադրութեամբ մատիկ ընելով ” խօսքը չկորել : Պէտք չէ նրանիւ անոնց ” որ լու դիոյզողի պէս ամեն

բանի վրայ կը խօսին , կը դատեն , և խօսողին միաբը լու չհասկցած յանկարծ վըճը ուելով ” խօսքը բերանը կը թողուն . Պէտք չէ նմանիլ անոնց ” որ իւնթ իւլառ խօսք մը կամ դարհուրելի լուր մը ծախելը խելացութիւն կը կարծեն , բայց անխելքութիւն և կասկածութիւն է : Պէտք չէ նմանիլ ամեն խօսքի մեկնութիւն տուող , ոչինչ բանի համար գժարցող , և ամեն խօսքի հակառակը պնդող մարդոց : Վայ այն մարդուն ” որ այսպիսեաց հետ կենակից ըլլալու դատավարութեած է ” :

Հ. Խօսակցաթեան մէջ զուարճութիւնն արժէք մ՞ ունի՞ :

Պ. Ետոյդ է ” որ զուարճախօւթիւն և խմասալից զբացըներ խօսակցութեան գրեթէ համեմանքն ըլլալով երեմն մեծ յարգ կ'ունենան . սակայն եթէ անդգուշութեամբ սիրոյ , պատուոյ և առաքինութեան դպին , սիրտ ծակեն , և անողջանալի վրքեր բանան , վեասակար են , և դործածելն զգուշալի է .

Հ. Հապա կտառակը .

Պ. Կատակը պարկեցած մարդոց խօսակցութեան մէջ ամենին ներելի չէ . թը շուառ և մադկային պատուոյն արտարերող են անոնք ” որ այլոց ծիծաղը շարժելու համար կատկի նման խերկառակութիւնները ը-

Նելու չեն ամաչեր . Ամբարիշտ և անդամ
են անոնք՝ սր կատակի պատրուակու բարո-
յականի հակառակ անպարկեշտ խօսքեր կը
ժայթքեն , և սուրբ մարդիկն ու սրբազն
բաներն անդամ կը ծաղրեն :

Հ. Բանսարիկու մարդն ի՞նչ վարմունք
տնի .

Պ. Բանսարիկու կամ քսու մարդուն վար-
մունքն է իր գործերը թողուլ՝ ուրիշին գոր-
ծին խառնուիլ . տունէ տուն խօսք տանել
բերել . երկու կողմին ալ իրենց հաճոց ե-
ղածը խօսիլ , և ոչ թէ խօսողին բերնեն լը-
սածը . որպէս զի երկու կողմին ալ սիրելի
ըլլայ . բայց վերջապէս իր վարձքն այն կ'ըլ-
լայ , որ երկու բին միանդամայն տաելի կ'ըլ-
լայ :

Հ. Զարասիլուսն ի՞նչ վարմունք տնի .

Պ. Զարամիտ մարդուն խօսքերուն մէջ
միշտ ծուռ միտք մը կը նկատուի . երբ այ-
լսց վրայ պարաւ լսէ , կ'ուրախանայ . իսկ
եթէ գովեն , խորամանկութեամբ կը լսէ ,
և կամ խօսքին մէջ բոյ մը խառնելով՝
բարի գործքերուն անդամ երկրորդական
պատճառ մը կ'ենթագրէ , որպէս զի շդո-
վէ : Երեսանց կը շողոքորթէ , ետեւէն կը
պախարակէ , և դէշ բան չմնար՝ որ չը է :
Ուստի աղաչենք Աստուծոյ՝ որ չարասիրտ
մարդուն լեզուէն , և աւաղակին թուրեն

Ղմեղ սրահպանէ :

Հ. Քաղաքավարութեան պարտուց բո-
վանդակութիւնն ի՞նչ է .

Պ. Քաղաքավարութիւնն է զուարթա-
բարոց ըլլալ , խոռվեալներն հաշտեցունել ,
ոչինչ բաներու համար անդամ՝ շնորհակա-
լութեան պարտքը չմունալ , կարուուելոց
յօժարութեամբ և շուտով օդնել , լած-
խրատը պահել , գիտուն և բարի մարդոց
հետ կենցաղավարիլ : և անոնց խորհուրդ
հարցունել , վշասցեալները միսիթարել ,
վհատեալները քաջալերել , անսովոր շարժ-
մունքներ չընել , հագուստը սովորու-
թեան յարմարյունել , և ունայնամտու-
թեամբ չպարձենալ :

Հ. Միայն այդ չափ .

Պ. Պէտք է նաև բարեախոտ և քաղ-
ցրաբարոց ըլլալ՝ առանց կոտրուելու . ծան-
ցագլուխ՝ առանց խասութեան . զգուշաւոր՝
առանց բծախնդրութեան . պահճառարան՝
առանց յամաւ կամակորութեան . կծծու-
թեամբ հին և աղտոտ չհագնիլ առանց
պիճնասարութեան . մեծին պատիւը պահող ,
հասարակաց հետ պարկեշտութեամբ վա-
րուող , և ստորնոց հաճելի : Մէկ խօսքով ,
այնպիսի վարմունք մը պիտի ունենանք՝ որ
մեզի հետ խօսովը պարապ ծամանակ ան-
ցունելուն վրայ չըզջնայ :

Ճշմարիտ քաղաքավարութիւն .

Հ. Սուտ քաղաքավարութիւն ալ կայ .

Պ. Այս ճշմարիտ քաղաքավարութիւն չե ոսնաց սոսկ յարդական ձեւը և անուշիկ խօսքեր բերնէն վազցունելլ՝ երբ ներքին զգացմանց չեն պատասխաներ , այլ անոր կեղծ նմանութիւնն են :

Հ. Սուտ քաղաքավարի օրինակ մը տուր .

Պ. Սուտ քաղաքավարը միշտ կոկիկ և զարդարուն զգեստով կը պարսի . մաղերը , մօրուքը և ընչացքը այնպէս շխտկուած են , որ կարծես թէ սափրշին ձեռքէն նոր եւ լած է . շրթունքներէն քաղաքավարական անուշիկ խօսքեր ջուրի պէս կը վաղեն . աշաց , դիմաց և ձեռաց բոլոր շարժմանց մէջ յարդական ձեւը անողակաս կը տեսնալին . Շարունակ . շատհաւալ էս

Նէրեցէ . . . կ'ըսէ : Կարծես թէ առանցքեզի բնաւ հանդիստ չըլլար , և քուկին մէկ փոքրիկ նեղութիւնու բոլորովին քունը կը փախցունէ , քուկին ամեն բաներդ զինքը կը յափշտակեն , այնպէս՝ որ եթէ յունվար ամսուն ալ դեղձը կը հանսունաց ըսես , պիտի չհակառակի . այսիսկոտի մարդն իր նման

թեթևներուն հաճելի կրնայ ըլլալ . բայց խելքի տէր եղողին զդուելի է :

Հ. Հապա սովէ ճշմարիտ քաղաքավար .

Պ. Ճշմարիտ քաղաքավարը ոյն մարդն է՝ որ այլոց հետ մարդասիրութեամբ , ներողամոռութեամբ , և բարեսրոռութեամբ կը վարուի : Ով որ այս զգացմանց տէր է , բարի և աղնիւ կը համարուի . իսկ ով որ չունի , և ունենալ կը ձեանայ , կեղծաւոր նիսաբերաց է : Ուրեմն պէտք է՝ որ մենք աշխարդասէր , ներողամիտ և բարեսիրտ ըլլանը .

Հ. Ի՞նչ է մարդասիրութիւնը .

Պ. Մարդասիրութիւնն է այլոց յաջողութեան վրայ ուրախանալ , և ձախորդութեան վրայ արամիլ . կարողութիւնն օգտածին չափ ընկերութեան մէջ ձախորդութիւն և դժգոհութիւն պատճառադրաները վերցունելու աշխատիլ , և ուրախառիթ կամ օգտակար բաները շատցունելու :

Հ. Ի՞նչ է ներողութիւնը .

Պ. Ներողութիւնն է նախատանաց ներել . այլոց ըրածն աղէկի մեկնել , և պակասութեան վրայ ցաւել . գիւնալով՝ որ կատարեալ մարդ քիչ պակասութիւն ունեցողն է : Ներողութիւնն է նաև չափակել ուրիշը՝ որ իր պէս հագուի , ուտէ , խորհի , խօսի և իր աղասութիւնը զոհէ այնպիսի բաներու

մէջ՝ որ ոչ այլոց կը վնասեն՝ և ոչ ըստդին։
Հ. Բարեսրառութիւնն ի՞նչ է.

Պ. Բարեսրբութ է այն մարդը՝ որ այլոց
աղեկութիւնը միայն կը աւեմնէ . աւելի ա-
ռաքինի ըլլալնուն կը հաւատայ՝ քան մոլի ։
Ուստի զանոնք կը սիրէ , կը յարդէ , ցաւեր-
նուն ցաւակից կ'ըլլաց , և ամեն առթի մէջ
պատրաստ է ձեռքէն եկած բարիքն ընեւ-
լու։

Գ. Ա. Ա. Ա. Զ.

ՅօԴՈՒԱԾ Ա.

Նկարագիր առաքինի մարդոյ.

Գերեզմանատանց՝ դլխաւոր ճամբանե-
լու քովիրն հաստատուիլը բարի դի-
տաւորութեամբ մ' եզած է : Ճամբորդը՝
վայրկեան մը կանգ առնելով աննոց զան-
կապատին առջի ուրիշ ճամբորդութեան ,
ուրիշ կէտի մը վրայ կը խորհի . և ինչպէս
որ իրիկուն ըլլալը տեսմնելով արտորնօք քա-
լելու կ'սկսի , այսովէս ալ մահուան վրայ
խորհելով՝ առանց ժամանակ կորսնցունե-
լու բարիք ընել կը փութայ .

Ոնցեալ ամսու գեղի գերեզմաննոցի մը
քովին կ'անցնէի . աւսոց տասպանաքար մը

որուն վրայ մեռելի կմախք մը քանդա-
կուած էր , տակն ալ սա համառօտ խօսքը
դրուած :

ԵՍ ԵՂԵ

որպէս եւ դու ես զարդիս .
այլ անշուշտ
լիցիս եւ դու իբրեւ զիս .
ե՛րթ ողջամբ
եւ զայս միայն խորհեսցիս

Այս խօսքերուս վրայ քիչ մը խորհե-
լէն վերջն ըսի . ովկ ունայնութեան մարդ-
կային գործոց . աշխարհի մէջ ամեն մարդ
աւ կը մեռնի , աղքատն ալ թագաւորն ալ-
Մարդկային փառասիրութիւնք հոս կը խոր-
առին . և մեր գործքերէն ի զատ ամեն բան
հոս կը թագուի : Էթէ այսպէս քիչ պիտի
ասպինք , չարիք ընելէ ի՞նչ կը շահնիք : Ոյս
տեղ ամենքս իրար պիտի դտնենք . թը-
համութիւն , սիսակալութիւն և եղբայրնիս
վշտացունելն ի՞նչ օգուտ ունի :

Այսպէս մտածելով ծունկի վրայ ինկայ
այն սղորմելի հոգւոց համար հոյ հեր մը
զրոցելու . օքհնեցի իմ կրօնքս՝ յորում
զմեղ մեր եղբարց հետ միացնող սիրոց և
բարերարութեան կապերը մահն անգամ
կարող չէ փրցունելու : Եւ յանկարծ աշ-

քինի մարդիկ ալ իրեն բարեկամ կը համարէր , թէ և անոնք հեռաւոր կամ անծանօթ ըլլային : Աղքատները կը յարգէր , հարուստներուն վրայով գէշ չէր խօսէր , հասարակ մարդոց հետ կը կենցաղավարէր , մեծերուն կը հնաղանդէր , ամեն մարդու սիրելի ըլլալ կը փափաքէր , և ինք իրմէն գոհ ըլլալով՝ ուրիշներէն ալ գոհ էր : կը ջանար՝ որ այլը իրեն պարտական ըլլան , քան թէ ինք այլոց , և աւելի ուրիշները գոհ ընելու կ'աշխատէր , քան թէ ինք զինքը” :

“ Ամենութիւն և ոխակալութիւն ինչ ըլլալը չգիտնալով՝ կոխւէ կը փախչէր . հըպարտութիւն չունէր , որովհետեւ Աստուծոյ կը հաւատար . չէր նախանձէր , վասն զի ընկերասէր էր : Կրած նախատանաց ոչ միայն կը ներէր , այլ և չէր գժարնար : Եթէ խօսքով կամ դործով մէկուն անիրաւութիւն մ’ըրած ըլլար , բացէն կը խոստավանէր , և միասը վճարելով շուտով կը հաշտուէր ” :

“ Ամէն մարդ զինքն անկեղծ , խաղաղասէր և քաղցրաբարոց կը ճանչէր . ոչ իր արժէքը չճանչցող էր՝ և ոչ հպարտ . ոչ տմարդէ ու երեսը կախ՝ այլ համարձակ և ծիծաղերես . այնպիսի անխարդախ հաւատարմութիւն մ’ ունէր՝ որ պամենուն ակ-

քերս խաչի մը դարձունելով՝ վրան կար դաշի :

Ա. Պօթեցէք
վասն Յակիբայ ողբրմելոյ
եղեւ
պարկեշտ , առաքինի եւ քաղաքավար.

Ինձի երեցաւ թէ այն խօսքերն ճշմարիտ առաքինի մարդու մը նկարագիրն ըլլային . ուստի տեղուցն դործակալը գտնելով հարցուցի՝ թէ ո՞վ է հոն թաղուած մարդը :

Դործակալը պատասխանեց ըսելով և Յակոր ճշմարիտ բարերաշտ մէկն էր . ոչ միայն սրախ զլատուած կը պաշտէր , այլ և բարեդործութեամբ ևս . մտածելով թէ այն մարդն է առաւել կրօնասէր , որ առաւել կ'օդնէ ընկերինք կմեն մարդու ալ բարի սիրտ , կարեկցութիւն և մարդասիրութիւն ցոյց կուտար . թէ մորացկան ըլլային և թէ իշխան . ինչ հագուստ ալ հաղոնէին , միայն արժանեացն համեմատ կը պատուէր : Բարի մարդիկը կը սիրէր , տը կարաց ցաւակից կ'ըլլար . կը մեղքանար չար մարդիկը և կը խրատէր՝ որ վարքերնին ուզըն . Շատ ծանօթ և քիչ բարեկամ ունէր , բայց բոլոր աղնիւ և առա-

Նածելի վստահութիւն մը կ'ազդէր : Բարեւ
խառն բնաւորութեան տէր ըլլալով՝ ինչ
ալ որ պատահէր , ոչ շուտ կ'ուրախանար ,
և ոչ կը ցաւէր , վասն զի կ'ըսէր . « դիւ
պուածոց հետևանքներն ովկ կինայ հաշուի
տակ գնել . շատ անդամ շարը բարւոյ կը
փոխուի , և ինչ որ երեկ մեղ ուրախա
ցոյց , այսօր կը արամեցունէ : Աստուած
գիտէ՝ ինչ որ կ'ընէ՛ կ'ըսէր նաև . ադէտ է
այն մարդը՝ որ իւր դժբաղդութեան հա
մար ուրիշը կը մեղադրէ . և այն՝ որ յան
ցանքն իր վրայ կ'առնու , շիտկաւելու ըս
կած է , բայց առաքինին ոչ զինքն և ոչ
ուրիշը կը մեղադրէ » :

“ Եթէ ընսանեաց մէջ ցաւ մ' ալ ու
նենար , տունէն դուրս մարդու չէր յայտ
նէր : Մտաց զուարթութիւնն մայխակ արե
ւուն կը նմանցունէր , որ փուշերուն մէ
ջն վարդ ընձիւդել կուտայ . ուստի իւր
դաւակաց և երկրացւոյ զուարճութեանց
մասնակից կ'ըլլար , և երբ ժամանակ ա
ւելնար , երկրիս և երկնից վերմ գեղեց
կութիւնը դիտելու կը պարապէր , և կը
փափաքէր՝ որ ամեն ուրախութեան օր զիս
տուած օր հնելով անցունէր՝ անոր սքան
չելի դորձքերը քննելով՝ կ'ըսէր , դուք
ստակ կը մսխեք առ ալեւն ըստած
խաղալիքը տեսնելու , և կամ թէտրոնի

խաղերը դիտելու , և միշտ աչքերնուղ առ
ջևն եղող առարկաները չեք նկատէր , որ
խիստ պատուական ու անդին են , և բնաւ
ծախոք մը չունին . ինչպէս Արշալուայ զու
վութիւնն ու կարմիրակ դոյնը , արևմուտ
քի ատեն հորիզոնին վրայի ոսկեգոյն ճա
ռագաթից դողդովումը , աստղերազարդ
գեշերոյ անհամեմատ հանդարտութիւնը ,
ծաղկալուարճ դարնան և պաղայից աշնան
զուարթ և ախորժելի օրերը » :

“ Կմտածէր՝ որ բնաւ սուտ չխօսի ,
բայց ճշմարաւութիւնն ալ ոչ միշտ . և եթէ
հարցունէին , թէ տղոց ո՞ր առաքինու
թեան վարժենն օդտակար է , կը պատաս
խանէր , համբերութեան » :

“ Եթէ մէկն իւր համար դէշ խօսէր ,
փոխանակ անոր չար կամենալու . նորհա
կալ կ'ըլլար , որ իւր պակասութիւնն իմա
ցունելով ինք զինքն ուղղելուն առիթ կու
տար » :

“ Իմացա՞ն որ մէկը կարօտութիւն կամ
ցաւ մ' ունի , չէր սպասէր որ իրեն դիւ
մեն . հապա ինքն յօժարակուտ , քաղցրա
բան , առաւտածեռն և խորհրդապահ ըլլ
ալով՝ անձամբ կ'երթար կ'օդնէր ու կրմիւ
թարէր , աղէկ գիտնալով թէ « ով որ ժամա
նակին կուտայ , կը կինը կուտայ » :

« Գործերն ալ աղէկ կարդի դրած էր ,

Աւ աղակուց՝ ի վեր աշխատասէր և խնայով
ըլլալով աղէկ հարաստ թեան տէր եղած էր.
բայց իւր մէկ վաճառակչին մնանկութեամբ
առուտառը փճացոց ։ Յակոր անիլը
ուով սրտիւ այս ձախորդ թեան համբե-
րեց, մտածելով՝ որ դժբաղդութիւնք Աս-
տուծոյ թոյլ տապով կը պատահին ։ Ուստի
ձիշդ այն մարդուն պէս ըրաւ ։ որ թել
իրարած առեն միւսը երկինք վերցունելով
փառք տուաւ Շատուծոյ՝ որ շըլիքը չկու-
րեցաւ, և փոխանակ կորուսածին վրայ
ողբալու՝ մնայածով միսիթարուեցաւ։ Վեր
չապէս ինչպէս հասարակաց առածը կը խր-
րատէ, ախոնարհ եղիր, ու ժամանակին
յարմարէ ։ Հոս այս դեղը քաշուեցաւ, ուր
ծախքերը չափաւորելով, և հանգխատ կե-
նաց և քիչի բազալով միայն այնշափին հոդ
տարաւ՝ որ զինքն և իր ընտանիքն առանց
պարտքի ապրեցունելու բաւական էր։
Միայն պարտքէ վախնալով կ'ըսէր, « թէ որ
պարտք չունիս, քաակիդ երկու փող ալ ու-
նենալով հարուստ ես » ։

« իւր վարուցանին վերակացութիւնն
ինք կ'ընէր, որովհետեւ անդաստանաց
պարարտութիւնն ու սուղաբերութիւնը
տէրոջը աշքն է ։ Սա փոքրիկ արտերն ու
դեղեցիկ կարգով անկուած թթենիներն
ու որիթատունիւնն որ կը տեսնէք, բոլորն

ալ իրն են . և իրեն խվատ հաճելի կ'երեւէր
իւր աւնեցած բարիքներովը գեղացիք հան-
գիստ ապրեցունել » ։

« Գեղացւոց և այլ երկրացւոց խօսից մէջ
մտնելով կը ջանար՝ որ մխալմունքն ու անխո-
հեմ ձեռնարկութիւններն անոնց մոքէն
վերցունէ ։ Կուզէր՝ որ ծերոյ սովորութիւն-
ներն յարդուին, բայց նորերն ալ փոր-
ձուին, և ոչ թէ միշտ այս բանս ասանկ
տեսել ենք ։ Ըսելով մերժուին ։ Ասոնց
առվեցուց շերամաստածութիւն, պտղոյ
ծառեր պատուաստել, թթենի և որթա-
տունկյունել, մեղու պահել, փաթաթէս
տնկել, և եղին խոտէն մանած շինել։
Հասկցուց նաև անասնոց աղբին օդտակա-
րութիւնը, և ձմեռուան անգործ ժամա-
նակն անօդուտ չանցունելու համար բա-
ժակ, աթոռակ և սակառ շինել սովոր-
ցուց ։ Եւ կ'ըսէր, « իսելացի երկրագործն
այն է ։ որ իւր տանն ամեն պիտոյքն իւր
արտերէն կը պատրաստէ » ։

« կը պատուիրէր՝ որ ամեն բան իրեն
յատկացեալ տեղը գբուած ըլլայ ։ կ'ըսէր,
արեւ և անձրեսի տակ մնացած ամեն գոր-
ծիք կը վնասուի, զանոնք վնասուելու եւ
գտնելու համար ժամանակի կորուստ կ'ըլ-
լայ, և անոնց անկարգ դերքը՝ աէրոջն
անկարգ մոքի տէր ըլլալու նշան է ։ Խիստ

ոչինչ բաններն ալ անօդուտ չէր համարեց .
“ ամէն մէկ դի նետած բան , կորուստ է ”
ըսելով ” :

“ Ո՞ր քաղաք կամ գիւղ որ շատ գինե-
տուն կը տեսնէր . կ'ըսէր . “ Ասիկայ նշան է ”
որ հոս շատերն անօթութենէ կը մարինո : Ե-
թէ լսէր՝ որ ակումբի մը մէջ դէշ խօսքեր խօ-
տուեց է , կը պոռաք . “ Եթէ կարդալ գիտ-
նային , և լսւ գիրքեր ունենային , այդ բա-
նը չէին ըներ ” : Չէր ուզեց որ շահ կամ վը-
նաս բաղդին ընծայուի . որովհետեւ կ'ըսէր ,
այս խօսքը գործոյն արտադրիչ պատճառը
չգիտնալ կը նշանակէ . և “ լսւ զդուշու-
թիւնն ապագայ չարին կը յաղթէ ” :

“ Պէտք չունեցած ատեն շուկայ գացող
մէկուն լսաւ . “ Շուկայ շմտած վաստակ
մ’ ըրած չես , անական գործերդ անյաջող
երթալուն վրայ ծախք ալ ըրած ես , և հի-
մայ շուկային մէջ ծախու բաններ տեսնելով՝
բաղձանքդ արթնցուց նոր բաններ գնելու՝ որ
առանց անսնց ալ շատ աղէկ կը նայիր ընել ” :

“ Երբ զբօսանքի համար գեղ գացող
հարուստ մը պոռաց ” ո՞հ , ո՞րչափ սիրստ
կը նեղանայ ” չեմ զարմանար լսաւ . վասն
զի ” հարուստին համար ամեն օր կիրա-
կի է ” :

“ Երբ մէկն իր շատ բան կարդացած
ըլլալուն վրայ կը պարձէր , լսաւ . “ Աւելի

արդար կ'ըլլար պարծանքդ՝ թէ որ շատ
բան միտքդ պահած ըլլայիր ” :

“ Երբ մէկն լսաւ « մեծագոյն բարին
փափաքած ամեն բանն ունենալն է ” , չէ լ-
սաւ . “ մեծագոյն բարին պէտք եղածին
փափաքելն է ” :

“ Կ'ըսէր նաև . աշխարհս ճանչելով հա-
մար շատ ճամբորդութիւն ընելու , հարէ
չկայ , այլ պէտք է ճամբորդութիւնը լսաւ
կերպով ընել . այսինքն ամեն տեսած բա-
նին համար հարցունել թէ ” ինչպէս կը շի-
նուի , ինչ բանի կը ծառայէ ” . ուրիշ կերպ
ճամբորդութիւնն անօդուտ է . վասն զի ուր
որ երթաս՝ երկինքը կապուտ կ'երևի . ջու-
րը միշտ գէպ ՚ի վար կը վաղէ . ծոյլերն ալ
իշտ աղքատ և անպատիւ են ” :

“ Յակոր առակներով և առածներով
խօսելը շատ կը սիրէր , և շատ մ՞ ալ փոք-
րիկ գրքի մը մէջ ժողովելով գրեր և իւր
զաւակաց թողած էր . կ'ուզե՞ն քանի մը հա-
մը մըտիկ ընել ” :

“ Կիրքերը միայն երջանկութեան վա-
սով գոհ կ'ըլլան ” :

“ Աստուծոյ սոււածը մարդուս ուզածէն
լսագոյն է ” :

“ Պէտք չէ ընել այլոց պէս , այլ անոնց
որ բարի կը նեն ” :

“ Ուր որ չարախօս մը կայ՝ հարկաւ հոն

Երկու թշնամի կը գտնուի :

“Երկրաւոր մեծութիւնք ծովու կը նմանին, ուր՝ որչափ խորունկն երթաս՝ այնչափ ալ վտանգ. կը պատահի :

“Ամենէն լաւ ստացուածք՝ լաւ արհեստ մ” ունենալն է : Աղէկ է՝ որ մէկ հատ մը լաւ գիտնաս, քան թէ շատ մը կիսակատար :

“Ոյնպէս եղիր, ինչպէս համարուիլ կ'ուզէիր :

“Զեռք ’ի գործ, սիրո ’ի հանդիստ :

“Աշխարհի մէջ կարելի հանդիստն այն է՝ զոր կը վայելէնք առանց բանի մը փափելու :

“Երբ մարդիկ քեզ չարիք մ’ընեն, Աստուած մնածէ :

“Այլոց ոտքին սահած տեղն ոտք մի դնել :

“Գովելին գովէ, բայց ամեն պարսաւանաց արժանի գտածդդ մի արհամարհեր :

“Չունեցածդ մի հաշուեր, այլ միայն քեզի պէտք եղածը :

“Աստուած՝ խաղաղութիւնն անմեղութեան հետ կապեց, առատութիւնը՝ ճարտարութեան, և ապահովութիւնը՝ քաջութեան հետ :

“Շուտ հարցման՝ ուշ պատասխան :

“Անհոգ մարդուն գործն յաջող չերթար :

“Նայէ՛, թէ որոյ հետ կերակուր կ'ուտես, և ոչ թէ ինչ կ'ուտես :

“Այլոց տուններկար մնացողն իր տանը մէջ օտարական կը գտաւնայ . և ո՛վ որ այլոց շատ կը նայի . ինք զինքը կը մոռնայ :

“Ամեն գինետանց ցուցակներուն վրայ կը կարդանք . Աղէկ գինւայն ընտիր տեսակը . ամեն մարդ ալ կ'ըսէ . և ես պարկեցու եմ . Ցուցակին մի վասահիր, գործոյն ուշադիր եղիր . վասն զի շատերն աքըրի պէս գեղեցիկ կը խօսին բերնով, բայց ոտքով աղաեղի բաներ կը պճռքեն :

“Աստուծոյ ապաւինելով համբերութեամբ սպասէ, շարունակ աշխատէ, չափով ծախք ըրէ, որ ձախորդութեան ատեն չվհատիս :

“Մարդու երեք բարեկամ ունի . գրամ, ազդականք և բարի գործք : Առաջինը՝ հիւանդանալուն պէս զինքն երեսի վրայ կը թողու . Երկրորդը՝ քովէն չհեռանար՝ մինչզեռ հոգին վրան է. միայն երրորդն է՝ որ գերեղմանէն անդին ալ իրեն կ'ընկերանայ :

“Յակոր՝ կեանքն Աստուծոյ սպարգեն ըլլալ գիանալով՝ զանիկայ տուող ու պահպանողէն չնորհակալ կ'ըլլար . և գիտնալով որ ’ի հարկէ օր մ’ ալ պիտի անկէց դրկուի, միշտ պատրաստ կըկենար : Կ'ըսէր կ'ամքը

սիրել պիտի , վասրն զի բարիք ընելու մի ջոց կուտայ . մահէն վախնալու չէ , վասն զի պանդխոտութեան տեղէն բուն հայրենիք կը տանի . և մահուան հարկն է՝ որ մեր կենաց վիշտերուն աղէկ համբերել կուտայ :

“ Ուստի երբ մահն եկաւ հասաւ , հանգարտ սրտիւ և ինքն զինքն Աստուծոյ յանձնելով դիմաւորեցաւ անոր : Մեռնելին քանի մ’ օր առաջ Արեն ելաւ . իրեն խիստ դեղեցիկ կ’երևէր հիմայ՝ զոր . մօտ օրէն թողելու վրայ էր : Գեղերուն վրայ նայեցաւ , և անոնց ըրած բարիքներն յիշելով խիստ ուրախացաւ : Ծաղիկներ ուղեց՝ վրանին նայեցաւ՝ հոսուեցաւ , և զիստուած օրհնեց՝ որ այնշափ դեղեցիկ բաներ յօրիներ զարդարեր է : Իր ծանօթներն ողջունեց . մարդոց վրայ շատ յոյս չդնելու և ոչ այնշափ անխոտահ ըլլալուն , և անոնց ալ չարութիւնը տեսած շրջալուն վրայ ուրախ էր : Եւ ըստ , ո՞րշափ դեղեցիկ է մահուան կէտին չյիշել՝ թէ մէկուն վսաս մ’ ըրած ըլլայ : Զինքը մինչև այս գերեզմատունը բերել տուաւ՝ որ անդամ մ’ ալ իր ծնողաց համար աղօթէ , մինչ դեռ անոնդ հետ ննջելու չէ դնացեր ” :

ավերջին օրն էր՝ որ ջերմեռանդ ութեան պարտքերը կատարելին վերջը զուկըներն օրհնեց ու ըստ . “ մնացէք բարեաւ . ձե-

զի հարըստութիւն չեմ թողուր , բայց միայն համեստ դաստիարակութիւն մը , և լաւ ահեստ մը . ասոնք ունեցողն որբ քըսուիր : Ինչո՞ւ կուլաք , մահը անուշիկ գեշերոյ պէս է , որուն կը յաջորդէ պայծառառաւաւում մը . մնացէք բարեաւ . ես ձեզմէ առաջ կ’երթամ անանի երկիր մը՝ ուր շուտով մէկ զմէկ պիտի դտնենք : Մէկ զմէկ սիրեցէք . որոյ որ կրնաք օդնեցէք . Աստուծոյ երկիւղիւ մնացէք . և քահանային խրատին ականջ դրէք ” :

“ Մեռաւ , բայց որովհետեւ չարիք ընելին աւելի բարիք ըրաւ , ասոր համար իր յիշատակն ալ աշխարհի վրայ երկարատեւ ըլլայ պիտի . Մենք ամենքս ալ հոգ զինքը կ’ողբանք , եւ մեր գիւղին գիսաւոր գրել առւաւ խային վրայի խօսքերը . որ ոչ միայն Յակոբայ , Յիշատակը անմոռաց պիտի պահեն , այլ եւ այլոց ալ սովորեցունեն թէ առաքինի ըլլալու համար ինչ ընել պէտք է : Որովհետեւ , ո՛վ որ զԱստուծած կը սիրէ , եւ օրտիւ դանիկայ կը պաշտէ , բարեղուշ է . ո՛վ որ տեսած բարերարութեան փոխարէն բարիք կ’ընէ , ո՞բէլլ է . ո՛վ որ շատ մը անմեղ զրւարձութիւններ կը պատրաստէ ընկերութեան . ո՞բէլլ է . Ոռաքինի եւ բարեկիրթ ըն-

լավն ասոր վրայ կը կայանայ ։ ։

ՅօԴՈՒԱԾ Բ.

Եզրակացութիւն կ.ամ առիթք բարերարութեան

Որովհետեւ աղէկ հասկցայ ՝ որ երջաւ նիկ ըլլալու համար պէտք է որ առաքինի ըլլամ, ուրեմն իմանձիս համար չուղած բանս այլոց չընեմ. և ընեմ այլոց այն բանը՝ որ իմ անձինս համար կ'ուզեմ։

Ենով պատիւ կը դանեմ։ Եթէ շնորհով կենցաղավարիլ չգիտնամ, ատելութեան և անարդութեան արժանի կ'ըլլամ։ Եթէ մնասեմ. սցլոց վրէմինդրութիւնը վրաս կը շարժեմ. եթէ միայն հանգիստս մոտածեմ, կարօտութեան ատեն երեսի վրայ կը մնամէ Ընդ հակառակն՝ եթէ այլոց օգնութիւն կամ ծառայութիւններ ընեմ, փոխարէնն ընդունելու գրաւական մը կամյոյս մը կ'ունենամ. եթէ արդարութիւն դործեմ, այլոց անիրաւութիւնը չեմ գրգռեր. և ասով երկիւզը կը պակսի, հանդիսան ու յուպ կը զօրանայ ։ Ո՛հ ։ ո՞չչափ քաղցրիկ զուարձութեանց և մեծամեծ օգտից պիտի տիրանամ՝ եթէ նմանեացս աչքին պատուաւոր և սիրելի ըլլամ։

Որովհետեւ կայ անձն մը ՝ որուն յարգը

զիս յանըսաւ կը խոնարհեցունէ . և խիստ փոքրիկ և ամենածածուկ գործքերս, մինչև միտքէս անցածներն անդամ գիտէ . եւ երբ մոլութեանց առաքինութեան կերպարանք տալ մտածեմ, կը խայտառակէ, բընաւ չմոռնար, մանաւանդ թէ շարունակ ինձի կը յիշեցունէ ։ Այս անձը ես ինքնաւմ, իմ խղճմտանքս է ։ երբ բարեգործութիւն ընեմ, մեծ բերկրութիւն կ'զգամ, և երբ ինք զինքս Աստուծոյ յանձնելով աշխատութեան մէջ ալ գտնուիմ, սիրտս ալ մեծապէս հանգիստ կ'ըլլայ ։ Ժամանակ եղած է ՝ որ ձանձրութենէ ու սրտնելութենէ նեղութիւն կրած ատեն, միայն բարիք ընելով ճարը գտած եմ։

Բայց ով որ պարտազանց կը գտնուի . ով որ իրաւունքը չարաշար կը գործածէ, թէ և ՚ի սկզբան ախորժ կամ հաճութիւնմ՝ ալ զգայ . խկցն կշտամբանաց տրտմեցուցիչ ձայն մը ներսէն կը ծագի, որ յանցաւորի սրտին մէջ բնաւ շլոեր . անոր հետ կը խօսի միշտ, թէ բազմութեան մէջ ըլլայ՝ և թէ առանձին . թէ ցերեկին, և թէ գիշերոց սարսափելի ժամերուն . ընելիք գործքերը կը զիտթէ, և զուարձութիւնները կը գառնացունէ ։ Սրգար մարդը բանափի մէջ անդամ աւելի ուրախ և հանդիսա է, քան չարագործ մը պալատներու

և ճոխութեան մէջ :

Ոչ ապաքէն երջանիկ ըլլալ կը բաղձամ . ուրեմն բարի մարդ ըլլալն ինձի օդտակար է :

Բայց շատ անդամ պիտի պատահի՝ որ ըսեմ, “բարիք ըրի՝ ու չարիք տեսայ”, որովհետեւ մարդիկ ազեկութիւնս պիտի չճանչեն. գիտաւորութիւնս զրապարտելով պիտի ըսեն՝ մէս սոսի շահու համար բարիք կ’ընեմ : Զարակամաց քսութիւնն անունս պիտի կոտրէ . կեղծաւորն ու երեսապաշտը պիտի վայելեն իմ արդիւնքս՝ որուն իմ բարեգործութիւմբս ու աշխատանքովս ես արժանի էի : Ապերախտը՝ ինձի վնաս հասցունելու համար ինձմէ տեսած բարերարութիւնները գէշի պիտի գործածէ : Առաջինեաց արհամարհուիլն ու անդամաց յաջողութիւնը տեսանելով սիրտս պիտի ցաւի : Պիտի ցաւիմ նաև երբ տեսմեմ՝ որ անիրաւ զօրաւորն իր ամեն ուղածը կ’ընէ, պատիւ ունի, և սրտի դիւրութիւն կը գտնէ . իսկ արդար տկարն՝ որ միայն համբերութեամբ զօրաւորին բռնութեան գէմ կը դիմանայ, իւր զաւկըները պահելու համար հացի ալ կարօտ կը մնայ :

Բայց ես անոնց սրտին խորերը թափանցած եմ արդեւք, տեսած եմ որ մէկը նեղութիւն կը բաց ատեն միւսը միտիւ

թարուի . հաշիւ ըրած եմ անդամին կը բած տապնապն այն կէտին, որ իւր չարագործութիւնէն դոհ կ’երկւի : Վիճակի չարագործին վիճակին հետ փոխել ուղեի արդեւք :

Ուրեմն՝ գեռ երեկոյ չեղած օրը մի դովեր խիստ շատ անդամ ամբարշտին խըն գութիւնը սուգի կը փոխուի : “Տեսի զամբարիշտն վերացեալ և բարձրացեալ քան զմայրսն լիբանանու . անցի և ահա ոչ էր „վասն զի կայծակը մոխիր գարձուցէր էր զինքն” :

Վերջապէս ամեն կոինձ սանարի մէջ կը քակուի . այսինքն ծերութիւնը վրայ կուգայ, կիրքերը մէկուի կը քաշուին, մահուան կէտը վրայ կը հասնի, և այն ատենն հապա :

Սրդարը՝ թէ եւ իր բոլոր կեանքը զըրպարտութեան և անարդանաց, թշուառութեան և վշտաց մէջ ալ անցունէ, կենաց այս քանի մը օրերն ի նշ պիտի ըլլան, բան մ’ ըսել չեն . Այս կեանքէս վերջն ուրիշ մը կը յաջորդէ՝ որ բնաւ վերջանալիք չունի . և անոր մէջ վարձք ու պատիմ անսխալելիէ . վասն զի այնպիսի նստուած մը զանոնք սահմանած է՝ որ ամեն բան կը տեսնէ, անձի խորութիւն չըներ . և իր էութեամին արդար է :

Ուրեմն անոր ձեռքը սիմոֆի իշխամ, այն
ատեն ինք զինքս ինչպէս դանել կ'ուզէի :

Այս Աստուածն ինձի կ'ըսէ՝ թէ առա-
ջին պատուիրանք՝ վնաս զիստուած ոչինչ է՝
մէնքնէն աւ մէր անլին ոչ ոչինչ առաջնորդ հասա-
ռար պատուիրանք է :

Ուրեմն ամենն ալ սիրեմ՝ և ոչ մէկուն
փասեմ, կարողութեանս չափ բարերարու-
թիւն ընեմ, — — : Մէկ խօսքով, ԱՌՈՒԲԻՆԻ
ԸԼԱՄ, ՎԱՍՆՉԻ ԵՐԶԱԿԱԿԱ ԸԼԼԱԼ ԿՈՒԶԵՄ :

ԱՆՔԱ

ՑԱՆԿ

ՊՐԱԿ Ա.

Պարտք առ Աստուած	
Յօդուած Ա. Դոյութիւն Աստուածոյ	3
Յօդուած Բ. Պարտիք առ Աստուած	5
Յօդուած Գ. Յայտնութիւն	10
Յօդուած Դ. Յիսուս Քրիստոս	43

ՊՐԱԿ Բ.

ԱՆՁՆԱԼԱՆ ԱԼԱՐՄՈՒ

ԳԼՈՒԽ Ա.

Յօդուած Ա. Հոգի	17
Յօդուած Բ. Աղասութիւն կամաց	19
ԳԼՈՒԽ Բ.	
Յօդուած Ա. Մարմին	22
Յօդուած Բ. Գերազանց, մարդ, մարմնոյ	24
Յօդուած Գ. Խօսակցութիւն	26
Յօդուած Դ. Մարդս կատարելագործելի	27

ԳԼՈՒԽ Գ.

Յօդուած Ա. Հանդամանք մարդկային հոգւոյ	30
Յօդուած Բ. Բարոյական զգայութիւն կամ	
իսիդ մտաց	32
Յօդուած Գ. Մարդս երջանկ. կըքաղձայ	35
Յօդուած Դ. Մարդս ընկերական է	38
ԳԼՈՒԽ Դ.	
Յօդուած Ա. Մարդիկ հաւասար են	41

Յօդուած Բ. Իրաւունք եւ պարտք	43
Յօդուած Գ. Իրաւունք եւ պարտք պահպան նորթեան	45
Գլուխ Ե.	
Յօդուած Ա. Իրաւունք եւ պարտք կատարե լագործութեան	51
Յօդուած Բ. Կատարելագործութիւն մարմնոյ	53
Յօդուած Գ. Կատարելագործել զմիսս	58
Յօդուած Դ. Կատարելագործել զկամս	64
Յօդուած Ե. Պարտք կատարելագործելոյ զայլո	70
Գլուխ Զ.	
Իրաւունք եւ պարտք սեփականութեան	
Յօդուած Ա. Սահման	72
Յօդուած Բ. Իրաւունք պահ. պատուոյ	74
Յօդուած Գ. Իրաւունք սեփ. ընչից	76
Գլուխ Ե.	
Իրաւունք սեփականութեան 'ի ճեռն նարտարութեան	
Յօդուած Ա. Ճարտարութիւն եւ արհեստ	78
Յօդուած Բ. Իրաւունք սեփականութեան 'ի ճեռն առ եւ արոյ	80
Յօդուած Գ. Իրաւունք սեփականութեան 'ի ճեռն ժառայ. հասարակաց	82
Գլուխ Բ.	
Յօդուած Ա. Անհաւասարութիւն ճոխութեան	84
Յօդուած Բ. Գործածութիւն սեփականութեան	86
Յօդուած Գ. Արդեկք սեփականութեան	89
Գլուխ Յ.	
Իրաւունք եւ պարտք Ազատութեան	
Յօդուած Ա. Սահման	92

Յօդուած Բ. Իրաւունք եւ պարտք պաշտ պահութեան	93
Գլուխ Ֆ.	
Յօդուած Ա. Իրաւունք եւ պարտք ճշմար- տախօսութեան	98
Յօդուած Բ. Խոհեմութիւն 'ի խօսակցութեան	101
Գլուխ ԺԱ.	
Յօդուած Ա. Դաշնաղրութիւն	104
Յօդուած Բ. Հաւատարմութիւն 'ի խոստմուն	107
Յօդուած Գ. Երգումն	110
ՊՐԱԿ Գ.	
Ընկերական պարտիք	
Գլուխ Ա.	
Յօդուած Ա. Քաղաքական ընկերութիւն	142
Յօդուած Բ. Վարչութիւն կամ կառավա- րութիւն	143
Յօդուած Գ. Իրաւունք ազգաց	146
Յօդուած Դ. Տևակք կառավարութեան	148
Յօդուած Ե. Վախճան կառավարութեան	149
Գլուխ Բ.	
Յօդուած Ա. Պարտք քաղաքացւոյ	152
Յօդուած Բ. Կառավարութեան դէմարտնջալ	155
Գլուխ Գ.	
Առանխն ընկերութիւն	
Յօդուած Ա. Ամուսինք	159
Յօդուած Բ. Դաստիարակութիւն	153
Յօդուած Գ. Պարտականութիւն	156
Յօդուած Դ. Պարտք որդւոց առ ծնողս	150
Յօդուած Գ. Պարտականութիւնք եղբարց	150
Գլուխ Գ.	
Պարտք առ օտարս	
Յօդուած Ա. բարեկամք	153

Յօդուած Բ. Չարակամք	146
Յօդուած Գ. Մեծասունք եւ աղքատք + իշ-	
լանք եւ հպատակք	148
Յօդուած Դ. Ծառայք եւ տեարք	153
Յօդուած Ե. Բարերարք եւ բարերարեալք	155
Յօդուած Զ. Ծերք	158
Յօդուած Է. Եկեղեցականք	160
Յօդուած Ը. Կանայք	162
Յօդուած Թ. Նախնիք յեւ յաջորդք	163
Յօդուած Ժ. Անասունք	166

ԳԼՈՒԽ Ե.

Պարտականութիւնք յընտր. անձն. վիճակի	
Յօդուած Ա. Ընտրութիւն վիճակի	168
Յօդուած . Զախաւորութիւն յընարու-	
թեան անձնական վիճակի	169
Յօդուած Գ. Բաղձանքը չափաւորել	174
Յօդուած Դ. Երեւակայութիւնը չափաւորել	176
Յօդուած Ե. Կատարումն պարտուց անձնա-	
կան վիճակի	181

ԳԼՈՒԽ Զ.

Քաղաքավարութիւն	
Յօդուած Ա. Նկարագիր գեղջկի	184
Յօդուած Բ. Մարդավարութիւն	188
Յօդուած Գ. Մարդա. կենակցութեան մէջ	191
Յօդուած Դ. Քաղա. խօսակցութեան մէջ	195
Յօդուած Ե. Ճշմարիտ քաղաքավարութիւն	200

ԳԼՈՒԽ Ե.


Յօդուած Ա. Նկարագիր առաքինի մարդոյ	202
Յօդուած Բ. Եղբակացութիւն կամ առիթք	
բարերարելոյ	216

HATCHIK BARONIGUIARZ

ՀՀ Ազգային գրադարան



NL0330716



68

□